



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines


Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>



ԿՈԶՄԱ.ՐԱ.Ր  
Կ. ԿՈ.ՅԹՈ.ՐԵՈՒ

Mkhitaran, Simon  
Primate of Armenia


# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊԱՇՏԱՄԱՆՑ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԱԶԳԱՑ

Գ Բ Ե Ց

ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿ. ՄԹԻԹԱՐԵԱՆ



ՊԱՏԱՐԱԿԻՉ  
Բ. Ա. ՊՈԶԱԶԵԱՆ

Կ. ՊՈՂԻՄ

Տպագր. (Յարութեան Ասստուրեան) Գրաշ. Ընկ.

1890

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES



Grad  
54A  
Op  
Eduk.

Op. Принцесса Елизавета Федоровна  
Мурзина

єрифмів та гуманістичного

1/14 Jan 1906

1978



# ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ



Հին եւ նոր ազգաց պաշտամանց եւ կրօնական արարողութեանց սոյն համառօտ պատմութիւնն նետաբրբական է իւր զուարձացուցիչ եւ դիցաբանական կտորներով, հմտալի է իմաստասիրաց ասացուածներով, հրահանգիչ է Ցիսուսի ամենամաքուր կենսագրութեան օրինակներով, բարոյական հրահանգներով եւ նոգեշան խրատներով :

Սոյն պատմութիւն համառօտակի մեզ պիտի ներկայացունէ յարարչազործութենէ սկսեալ մինչեւ մեր օրերն եկող զնացող հին ազգաց եւ նոր ու ներկայ ազգաց հաւատալեաց, պաշտամանց եւ կրօնական արարողութեանց պատկերները, մարդկան կողումն եւ նոցա նշանաբանը, նոցա խոնարհիլ եւ բարձրանալն, յուղութենէ խոտորիլն եւ բարոյական կեանքն :

Իմ մասնակի փափաքս թելադրեց զիս՝ սոյն համառօտ պատմութիւնը գրել եւ տալ իմաստասէր ընթերցողաց՝ խորհիլ, քննել, հին ու նորը միմեանց նետ համեմատել, զուարձանալ, զբունուլ, հմտանալ, բանառն եւ օգտակարն առնուլ եւ անպետներու վրային ներող հայեցուածով մը սահիլ անցնիլ :



## ԿԱՆԽԱԲԱՆԱԼԻԹԻՒՆ

— ՀՅԱՅ ՀՅԱՅ —

Եակ մը կայ որ անսահմանութեան մէջէն մէկ հայցուածով ախեղերք կը տեսնէ :

Այն արարիցն է :

Ուրիշ մը կայ որ, թանձրացեալ մարմնով, մթութեան մէջէն լոյս կը փնտոէ . այն ալ Արարչէն արարչագործեալ եւ ի հոգւոյ ու ի մարմնոյ բաղկացեալ մարդն է :

Ով է մարդ եւ ո՞վ է Արարիչ :

Մարդն, կողմնակի հայեցողութեամբ, խաւարի մէջէն ի յայտ եկող մարմին մի կամ էակ մի է, որ մէտուրայի ուղ պէս յանկարծակի կը ծագի, կը փայլի, եւ քիչ մը վերջը սրարշաւ կը ցոլանայ եւ անհետ կը լինի, միայն ափ մը հող թողլով իւր թաղուած գերեղանի մէջ : Մարդոյն կենաց տեւականութիւնը ծննդեան վայրէն մինչեւ ի գերեզման է :

Քննելով կը գանեմք թէ մարդոյն մարմնոյ կազմակերպութիւնը աարերաց զուգախառնութեան մի անիմանալի բաղադրութիւնն է, զոր բնութիւնը կը կազմակերպէ եւ պահ մը վերջը կը լուծէ :

Եւ միթհ այս է մարդն :

Երբ բանտկանութեան մտաւոր կարողութենէն առաջնորդեալ խուզարկեմք իմանալու համար, թէ նիւթէն կամ աարերաց զուգախառնութենէն ի զատ, մարդն իւր մէջ ուղիչ բան մը ունի՞ թէ ոչ, քննութիւնը շօշափելի կերպիւ ցոյց կուտայ, թէ մարդուս նիւթական մարմնոյն մէջ ուրիշ անտեսանելի՝ աննիւթ էութիւն կամ զօրութիւն մ'ալ կայ որուն՝ մեր հասկացած լեզուաւ հոգի կ'ըսեմք :

Ուրեմն տարերքէն կաղմակերպեալ մարդոյն մարդինն իւր մէջ հոգի մ'ալ ունի եւ այն հոգին է որ մարդոյն կատարելութիւնները ցոյց կուտայ՝ իւր զգալովն, խորհելովն եւ կամելովն :

Նա է որ կ'ըմբռնէ, կը յիշէ, կ'իմաստասիրէ, կը գուշակէ, եւ երբ այն հոգին մարմնէն հեռանայ, մարդ տարերաց մասունքներուն կը լուծուի :

Միաքն, իւր բաղձանաց կարողութենէն օժանդակեալ, փնտռելով գտաւ, թէ հոգին պարզ անտեսանելի զօրութիւն կամ էակ մի է որ իւր կարողութիւնները աեսանել կուտայ թանձր մարմնոյ միջոցաւ :

Հոգին, երբ մտաց հասուն խորհրդով իմացաւ, թէ բոլոր արարածոց մէջ ինքն է միայն կարող եւ մտաւոր ու բարոյական էակը, եւ թէ սակայն ինքն ալ իրմէ գերագոյն բարձր էակէ մը ներշնչեալ կը գործէ եւ միշտ անոր ինամոց եւ օգնականութեան պէտք կ'զգայ, կանգ առնլով ըսաւ. — Ես ամենակարող, ամենիմաստ եւ անմահ էութենէ մի յառաջ եկած եւ անոր զօրութեան թելէն կախուած կը շարժիմ, կը խորհիմ եւ կը զործեմ:

Ուրեմն այն է Աստուած :

Եւս եւ միտք երբ շօշափելի կերպիւ տեսաւ եւ ըմբռնեց, թէ համայն տիեզերք ոգեւորեալ կը շարժի, ըսաւ. — Ուրեմն տիեզերքէն առաջ, զայն ոգեւորող եւ շարժող ամենաբարձր հեղինակութիւն մը կայ:

Երբ իմացաւ թէ անհունութեան մէջ տարածուած անթիւ մարմնք եւ գունդք՝ անհաստատութեան մէջ իբրեւ հաստատուն կանգնած՝ անտեսանելի եւ անսխալ օրինօք կը հոլովին եւ կը շարժին, հոն կանգ առնլով ըսաւ. — Ամենիմաստ կարգադրիչ զօրութիւն կամ էութիւն մը կայ՝ մարդկեղէն մտաց անհասանելի. նա է որ իւր յատուկ օրէնքներով կը կառավարէ զտիեղիրս: Միտք երբ տիեզերաց յօրինուածութիւնն ու կարգադրութիւնը աե-

սաւ իւր նուրբ հայեցողութեամբ , միտք իւր գիտակցութեամբ . իսկ խիզճ իւր ներքին ձայնի անտեսանելի ազդմանէն շարժեալ , ըսին . — Ամենակարող եւ ամենի-մաստ ճարտարապետ մը կայ , որոյ արարչագործութեամբ կազմակերպեալ են տիեզերք :

Ուրեմն , ա'յլ է Արարիչ , ա'յլ է արարած . այլ է Ասառւած , այլ է բնութիւն . այլ է հողին , այլ է մարմին եւ կամ նիւթ ու տարերք :

Միտք կը հաստատէ , թէ առանց օրէնսդրի օրէնք չկննիր (բնական կարգի մէջ) , առանց ծնողաց զաւակ չվիճիր , առանց պատճառի պատճառեցեալ չինիր . ուստի խոնարհելով խոստովանեցաւ , թէ մարդն արարած է , եւ մարդկային կատարելութենէն աւելի բարձր կատարելութիւն եւ կարողութիւն ունեցող ամենաբարձր էտկ մը կայ . նա է երկնի եւ երկրի եւ հտման ափեղերաց արարիչ Ասառւած , որ ամենակարող է , ամենի-մաստ , անհուն յաւիտենական եւ անմահ ու միշտ կենդանի :

Թէ ո՞վ է նա , եւ ի՞նչ է նա , եւ ո՞ւր կը բնակի :

Միտք կարող չէ ըմբռնել զայն իւր խիական ճշգրիտ պատկերով , սակայն նորա կարողութենէն եւ հըրաշալի գործերէն հետևցնելով կ'ըսէ .

— Եթէ այն անսահման էակն ամենակարող չվիճէր . չպիտի յաջողէր անհունութեան մէջ սփոեալ անթիւ մարմիններն ստեղծել :

Եթէ հոգեղէն անմահութիւն չվիճէր , չպիտի կարողանար հոգեւորել եւ հոգեւոր կեանքն յաջորդական շարունակութեան մէջ պահել :

Եթէ ամենիմաստ չվիճէր , չպիտի յաջողէր չափաւոր սահմանի մէջ իմաստնացունել զմարդ :

Արարչագործեալ մարդն , իւր Արարչի իմաստութեան ճառագայթներու մէկ նշոյն առնլով , կարող կը

լինի խորհելով ինքզինք կառավարեց , չարն ու բարին ճանչել , շինել եւ քանդել , բաղադրել եւ լուծել , անցեալն յիշել , ներկայն կարգադրել , ապառնին գուշակել , Եթէ արարչագործեալ մարդն այսչափ չնորհալի է , ուրեմն ո՞րչափ եւս առաւել նորա Արարիչն , որ ամեն բան անչափ եւ անսահման ունի :

Ասաուած իւր զօրութեամբ , կարողութեամբ , իմաստութեամբ , կենագործութեամբ , նախախնամական անօրինութեամբ եւ անսահութեամբ կը վայլի տիեզերաց մէջ , սակայն իւր իսկական էութեամբ անտեսանելի է եւ մարդկեղէն մտաց անըմբոնելի :

Վասն զի Նա պարզ եւ աննիւթ էակ ըլլալով , անհուն է եւ անսահման : Զէ՛ տեսանելի , չէ՛ շօշափելի . անպարագրելի է եւ անվայրափակ , ամեն արարածներն անկէ են եւ անոր մէջ : Իսկ Նա միայն կարողութեամբ , իմաստութեամբ , կենագործութեամբ եւ նախախնամութեամբ կ'երեւի իւր ամենակարող զօրութենէն արարչագործեալ տիեզերաց ամեն արարածոց մէջ :

Ասաուած կենաց եւ իմաստութեան , իւր անսահութեան աղբիւրէն կենսական զօրութիւն յառաջ բերելով , անիմանալի զաղանի սիրոյ հետ լծորդեալ իմաստութեամբ՝ զայն ստեղծական նիւթական աարերաց ջերմութեան , խոնաւութեան , հողոյ , կաւի եւ տարրական ամեն մատունքներու մէջ զետեղելով կամ միացունելով զմնութիւն կազմակերպեց , եւ ըստ նախասահմանեալ օրինաց , բնութիւն կը հիւսէ մարդկութեան եւ ամեն ոգեկանաց շղթայն եւ կը լուծէ զայն ըստ աստուածային վճռոյն :

Մարդկան մարմինը կազմող տարերք կրնան իրենց մասանց բաժնուիլ եւ լուծուիլ , սակայն այն մարմնոյ մէջ եղած հոգին , որ խորհող էակ մը կը կացուցանէ զմարդ , չի լուծուիր , վասն զի պարզ է եւ աննիւթ :

Ուրեմն այլ է ի տարերաց կաղմակերպեալ մարմինն, այլ է այն մարմնոյ մէջ խորհող եւ գործող պարզ հոգին :

Տարերք ինքնին անշարժ են, արտաքին զօրութեանէ մը կ'առնուն իրենց շարժումն, եւ մարմնոյն շարժում տուողն հոգին կամ կենսական զօրութիւնն է որ, ըստ Մովսիսի, աստուածային փչումն է,

Գիտնալ պէտք է թէ այլ է կենսական հոգին, այլ է բանական հոգին : Կենսական հոգին ամեն չնշաւոր կենդանիներն ունին . իսկ բանական հոգին, կենդանեաց մէջն միայն մարդն ունի իրեւ առանձնաշնորհումն յԱրարչապետէն :

Մարմինն հոգւոյ գգայնութեամբ նիւթէն կ'առնու իւր եւ հոգւոյն մնունգը, սակայն հոգին լոկ նիւթական մնունդով գոհ չինիր, այլ իւր բարոյական կենօք կը ցանկայ հոգեկան եւ անմահական կենաց բարձրանալ, ուրկից նոյն ինքն հոգին բղխած կամ իջած է :

Սակայն հոգիներու զգացման եւ ըմբռնման մէջ անիմանալի գաղտնի տարրերութիւն մը կայ, որով ոմանք կը զօրանան, այլք կը ակարանան . այս է այն անհասեկանալի գաղտնիք որ միաքեր կը յուղէ, զի ոմանք ի բնէ բարւոյն տրամադիր յաշխարհ կուգան, այլք ի շարիս յաջողակ տգեղ բնազդմամբ կ'երեւին աշխարհի վրայ : Այս անհամաձայն վիճակ բզզունքներ յառաջ բերելով, թէ զաշխարհ կը յուղէ եւ թէ ողջմտութեան սրտայուղութիւն կը պատճառէ :

Մարդկան այս մտաւորական անհամաձայն վիճակը, մարդոց կեանքն այլ եւ այլ ճիւղերու բաժնելով, նոցա հետ զուղընթաց կը քալէ : Ոմանք իրենց մաաւորական եւ բարոյական կարողութեամբ կը բարձրանան . այլք իրենց տկար խորհրդածութենէն հարկազրեալ, բանականէն աւելի զգայական բնազդման հետեւելով եւ իրենց զգայական կիրքերէն առաջնորդեալ, աւելի կը խոնար-

հին քան թէ կը բարձրանան : Այս երկու ճիւղի բաժնուած մարդոցմէ ոմանք դէպ ի նիւթ կը քալեն եւ ու մանք դէպ յԱստուած եւ դէպ ի հոգին կ'ընթանան : Ու մանք մտաւորական կենօք կ'ապրին , այլք զգայական կենօք կը զուարճանան : Զգայական կենօք ապրողը դէպ ի մթութիւն , դէպ ի նիւթ եւ դէպ յոշնչութիւն կ'երթայ . իսկ մտաւորական եւ հաւատոյ կենօք ապրողը դէպ յԱստուած եւ դէպ յանմահութիւն եւ յաւիտենական երանութիւն կ'ընթանայ :

Զգայական կենօք ապրողին յոյսը նիւթայ հետ կ'ըստ կըսի եւ նիւթոյ հետ կը վերջանայ . իսկ հողեկան կենօք ապրողին յոյսը միշտ անմահ է եւ շարունակ անոր վրայ կը մտածէ եւ առ այն կը սստառնի :

Զգայական կենօք ապրողները , մտաւորական կեանքէն հետամնալով , բնագրեցական օրէնքներն իրենց առաջնորդ ընտրելով , սկսան առանց լուսոյ մթութեան մէջ թափառիլ առանց գիսնալու թէ ո՞ւր կ'երթան , դէպի չա՞րն թէ ի բարին , դէպի գիտութի՞ւն թէ ի տգիտութիւն , դէպի կեա՞նս թէ ի մահ , առ Աստուած թէ յոշնչութիւն :

Մինչդեռ մի կողմէ սոքա այս անստոյդ կենաց մէջ կը թափառէին , միւս կողմէ փիլիսոփայն իւր նուրբ խորհրդով բանականութեան լապտերը վառած , տաժանելի ճանապարհներէ շարունակ քալելով կը վնասոէր հոգեկան բարձր կեանք մը : Սակայն , նա ալ ըստ որում լոկ մտաց լոյսէն կ'առաջնորդուէր առանց յայտնութիւն շօշափելու , հետեւապէս մթութենէ մը դուրս ելած ժամանակ ուրիշ մթութեան մը մէջ կը գտնէր ինքզինք :

Նա , արարարածներով զԱրարիչն ըմբռնել բաւ չի համարելով , անտեսանելին տեսնել կ'ուզէր , անշօշափելին շօշափել , անմատչելոյն մերձենալ եւ անսահմանն սահմանել՝ մտաց սրատեսութեամբ : Եւ այս ճիւղին վե-

բարերող եւ լոկ մտաց լոյսէն առաջնորդող ող ասառուածաբանն , փիլիսոփիան , բանաստեղծն , պատկերահանն , աստեղագէան , բնագէտն ու բնալոյժը , մէկ մէկ գործի տանլով , կը փափաքէին անհունութեան , յաւիաենականութեան եւ անսահմանութեան դաշտը մտնել եւ հոն զԱստուած իւր իսկական պատկերով տեսնել եւ սահմանել :

Մտաց լոյսէն առաջնորդուող աստուածաբանն (առանց գերբնական յայսնութեան եւ հաւատոյ տեսութեան) ո՞չչափ որ կարող է , թո՞ղ խոնարհի եւ բարձրանայ , եւ Արգոսի պէս իւր հարիւր աչերը մէկէն բանայ , արծուի պէս թո՞ղ անհունութեան մէջ թեւարկելով վերապանայ , յօգնելէ վերջ պիտի ըսէ . Սահմանեալ միտքն անկարող է անսահմանը գանել եւ զայն սահմանել . պէտք է նորա գործերէն զինք ըմբռնել եւ հաւատալ :

Փիլիսոփիայ տրամաբան , ո՞չչափ որ կարող է , թո՞ղ փաստաբանէ եւ տրամաբանէ , կարող չպիտի լինի անըմբռնելին ըմբռնել մտաց սրատեսութեամբ :

Պատկերահանը թո՞ղ շարունակ վրձննը փոխէ եւ անոր ծայրերը բարակցունէ , եւ ուզածին , ըմբռնածին ու երեւակայածին պէս պատկերներ նկարէ . մերթ խորին վեհութեան մէջէն , մերթ պայծառափայլ լուսոյ ճառագայթներու մէջէն իւր սքանչելարուեստ գործեր յոյց տայ չպիտի համարձակի ըսել . — Նկարագրեցի աննկարագրելին :

Իմաստասէրը թո՞ղ շարունակ բանաստեղծէ եւ իմաստասիրէ , պէտք է համոզուի որ ինք կրնայ Աստուծոյ իմաստուն գործերը եւ սքանչելարուեստ տեսարաններն ու բնութեան երեւոյթները հրաշալի կերպի նկարագրել , սակայն չպիտի յաջողվ արարածոց Արտօրիչն նորա իսկական տիպ եւ կերպարանաւ , իւր գրչին առարկայ ընելով նկարագրել :

Աստեղագէտը թո՛ղ շարունակ վերցունէ իւր հեռազիտակն եւ բարձրացունէ գէպի աստղերն եւ համաստեղութիւններն , թո՛ղ քննէ . զննէ եւ իմանայ նոցա վանողական եւ ձգողական օրէնքները , նոցա հեռաւուրութիւնն ու մօտաւորութիւնը , շարժումներն ու թաւալումները , նոցա երեւումն ու անհետացումը . հեռազիտակը վար առնլով թո՛ղ առնու մանրազիտակը , քըննէ զննէ այն ասաեղաց մէջի նիւթերն եւ տարերաց մինչեւ վերջին հիւլէն որոնէ եւ անսնցմով թո՛ղ զբօնու . միայն թէ զմուզ չսարէ ըսելով . — Անսահմանութեան դուռը բաց գտայ , անհունութեան սահմանին հասայ եւ անտեսանելին տեսայ իմ սրատես եւ հեռատես զործիքիս միջոցաւ :

Բնագէտ եւ բնալոյժ թո՛ղ ընդարձակելով մեծցունեն իրենց հալոցն եւ բովանդակ աշխարհի մէջ գտնուած բնութեան բոլոր տարերքն ի հալոց գնելով հալցնեն , զտեն , որոշեն , համեմատեն , բազգատեն , լուծեն , ձուլեն , եւ վերջին կէտին հասած ժամանակ , թո՛ղ խոստովանին թէ մեր հալոցին բոլոր նիւթերուն կամ առարկայներուն ամենքն ալ Աստուծոյ ըստեղծած բնութեան կազմակերպիչ տարերաց մասունքն էին , եւ թէ մեք անոնց մէջ բնաւ արարածոց արարչի նշոյլ չգտանք եւ ոչ ալ մարդկային բանական հոգւոյ մէկ ամենամանոր հիւլէն . ուրիշն Աստուծու եւ հոգին աննիւթ եւ պարզ են , անտեսանելի՝ անչօշափելի են , նոքա են նիւթի վրայ ներգործող . իրենք նիւթ չեն , աննիւթ են , պարզ եւ անըմբանելի :

Երբ աիդերական նիւթոց խուզարկութեամբ , միտքը տկարացաւ զԱստուծու իւր իսկական պատակերաւ ըմբը ընկելու , պարտաւորեցաւ յայսնութեանց եւ խղճին զիմել :

Խիզճն՝ որու մէջ անծերանալի եւ անսահ Աստուծոյ

ձայն կ'ապրի , անոգիր օրինոք կ'ազդարարէ մարդոց՝ անմահը մահկանացուին եւ հոգեղէնը նիւթականին հետ շը շփոթել :

Խիղճը վիրնախնամ տեսչութենէն իրրեւ անխաբ դատաւոր հաստատուած է մարդոց սրտին մէջ : Նա երբ կրից ծխամածութենէն զերծ գտնէ լինքզինք , իրրեւ յուշարար կը յիշեցնէ մարդոյն՝ իւր պարտքերն եւ զանոնք կատարելու հրահանգ կուտայ :

Կը նիղէ զմարդ երբ նա կը քալէ գէպի չարն . կ'ուրախանայ եւ կ'ուրախայնէ զմարդ , երբ սա բարեգործութեան կողմն երթալու կը պարապատուի :

Խիղճն անտեսանելի է , բայց երբ մարդ խղճի օրինաց հակառակ գործէ , նոյն վայրկենին այնպէս կ'ըմբըռնէ թէ խիղճն , իրրեւ տեսանող անձնաւորութիւն , իւր մօտ կանդնած խօսողի մը պէս զինք կը յանդիմանէ , թէ ինչո՞ւ աւզութեան օրինաց հակառակ գործեցիր :

Խիղճն , իւր գիտակցութեամբ խօսողի մը պէս կ'ազդէ մարդուս հոգեւոյն , թէ դու թէիւ արարածական հողեղէն մարմնոյ մէջ իրրեւ երկնային չորհք առաւելագանցութիւն մը ունիս բանականութեան խորհրդովդ , սակայն անկատար ես շատ մը պարապայներու մէջ , եւ կատարեալ էակն է որ քու պէտքերդ կը հոգայ եւ կը լեցունէ : Գու անսահման հեղինակութենէն սահմանեալ էակ մի ես , եւ անոր արարչապետական կարողութենէն առած ես կեանքդ , հոգիդ եւ մարմնոդ . դու նորա չնչոյն զօրութեամբ կհնագործուած ես եւ ոգեւորած . անոր իմաստութեան թելէն կը շարժիս , կը խորհիս , կ'իմանաս , կը կամիս եւ կը գործես : Համոզուէ թէ սահմանեալն չէ կարող քննել զինք սահմանողն . ուրեմն մի՛ քններ անքննելին , զի մի գուցէ խորհրդոց հոսանքներէն մղեալ՝ երթաս զառանցանաց մէջ թաղուիս առանց ստոյդ բան մը գտնելու :

Աստուծոյ գոյութեան վրայ մի՛ երկբայիր , նորայատնածները մնծարէ , ծածուկ պահածները մի՛ քններ , այլ միայն հաւատա՛ , սիրէ այն անհուն էակը եւ կատարէ նորա կամքն որ բարի է եւ քու փառքդ է :

Պաշտէ զԱստուած , զի քո արարիչդ է . զքեզ երախապարտ ճանաչէ նոմա եւ չնորհակալութիւն մատո՛ , զի քո կեանքը պահպանող բարերարդ է իւր նախախնամական անօրէնութեամբ :

Աստուած , մող անհասկանալի սիրոյ զօրութեան թելով , զբովանդակ ախեզերս հաղորդակցութեամբ կապած է միմեանց հետ , որոց ամեննեցուն շարժումը կ'ընթանայ դէպ առ այն անհուն , անմահ եւ յաւիտենական կեդրոնն : Խորհող միտքն , առանց տարակուսութեան , կրնայ ըմբռնել զԱստուած . նորա սքանչելի զործերէն կ'իմանայ նորա զօրութիւնն , կարողութիւնն , իմաստութիւնն եւ անմահութիւնն : Մի՛ քններ , այլ հաւատա՛ , զի հաւատք քեզ ուժգնութիւն կուտայ զօրանալու եւ կրիցդ դէմ դնելու , յորմէ յետոյ գերազանցաբար գործելով առաքինութեամբ կը բարձրանաս այն վեհապետական ազնուութեան , յորում կը թագաւորէ կամք Աստուծոյ :

Հաւատք եւ բարեգործութիւն կը բարձրացնեն զմարդ : Հաւատք սրաթոիչ թոչուն մի է , որոյ թեւեր ընաւ չեն յոգնիր . նա տիեզերական ընդարձակութեան մէջ շարունակ կը թեւարկէ դէպի վսեմութիւն , ուր անմահ փառք մը , ընդ աստուածային սիրոյ ձեռք ձեռքի տուած կը քալեն : Հաւատայ կեանքն առաքինութիւնն է . հաւատք յառաքինութենէ կ'առնու իւր մնունդ , եւ որքան առաքինութիւն բազմապատկի , այնքան ալ հաւատայ զօրութիւն կ'ընդարձակի :

Առաքինութեան վսեմութիւնն է որ զմարդ բոլոր ուրիշ կենդանիներէն զանազաննելով , հաւատայ եւ յուսոյ

թեւերուն կը յանձնէ սաւառնիլ դէպի անմահ էակին լուսոյ մշտավառ ճառագայթներն , որք կը ծաւալին յանհումս եւ ի խորս մշտատեւ երանութեան :

Խիղճը կ'ըսէ առ մարդ . — Ազօթէ' , զի ազօթք հոգւոյ շարժումն է , որ զմարդ դէպի իւր արարիչն կ'առաջնորդէ :

Հաւատաւ որ առ Աստուած երթաս . եթէ չի հաւատաս , յոչնչութիւն կ'երթաս :

Արդ , մեր սոյն համառօտ տեսութեան մէջ , երեք տեսակ մարդիկ ըմբռնեցինք , յորոց մին է տգէա որ կ'ապրի զգայական կինօք . երկրորդը կ'ընթանայ բանականութեան առաջնորդած խորհրդոց զիտակցութեամբ . իսկ երրորդն է այն հաւատացեալն որ աստուածային յայտնութեամբ եւ խղճի զիտակցութեամբ կը քայլէ :

Տգէսն , երկնից ճանապարհը վնատոկու եւ գմնելու անկարող եւ զգայական բնազդմամբ ապրելով , արարչէն աւելի արարածներով կ'զբաղի :

Փիլիսոփայն , իւր մատաց հոսումէն մղեալ , շարունակ քննելով յառաջ կ'երթայ , բայց զրութիւն մը հաստատել ուզած ժամանակ , ուրիշ զրութեան մը շէնքը կը խախտէ :

Հաւատացեալ աստուածաբանն Աստուծոյ յայտնութենէն եւ խղճի զիտակցութենէն , տիեզերաց յօրինուածութենէն եւ կարգաւորութենէն , նախախնամական անօրէնութեան անսահման իմաստութենէն հետեւցնելով , կը յուսայ եւ կը հաւատայ :

Աստուածաբանը կը զառնայ դէպի խիղճն եւ յայտնութիւն . իսկ փիլիսոփայն կ'երթայ դէպի մտաց հոսումն . մին կը քննէ , միւսը կը հաւատայ : Ասոնք մերթ միմեանց կը մօտենան , մերթ իրարմէ կը բաժնուին :

Խնդիրներ կան որ աստուածաբանին հաւատոյն համար ուղիղ են . իսկ փիլիսոփայնն արամաբանութեան

համար անուվիդ են . Փիլիսոփայն մտաց սրատեսութեամբ չի կրնար բարձրանալ այն անմահ յաւիտենականութեան , առ որ աստուածաբանը թեւարկեալ կը բարձրանայ շարունակ իւր գերբնական հաւատոյ յուսով :

Մին կ'ուրախանայ իւր մտաց խորհրդով , միւսը կը մխիթարուի իւր սրտի պարզ հաւատով . միայն առաջնորդն է միտքն , միւսոյն առաջնորդն է խիղճն ու հաւատքն . մին կը վնասուէ ինչ որ արամաբանին համար ճշմարիտ է . միւսը կը խնդրէ ինչ որ խղճի աղդման համար ճշմարիտ է :

Փիլիսոփայն կը զուարճանայ իմաստութեամբ . աստուածաբանը կ'անմահանայ հաւատով : Խորհուրդ փիլիսոփային է , հաւատք՝ աստուածաբանին . առաջնորդ խորհրդով դէպի ապացուցական ճշմարտութիւն գնալ կ'ուզէ . երկրորդն առ Աստուած , յանմահութիւն եւ ի փառսյաւիտենական երթալ կ'ուզէ : Մին կ'ըսէ . — ես մարդ եմ . միւսը կ'ըսէ . — թէ՛ մարդ եմ եւ թէ՛ աստուածային երանական փառաց՝ չնորհական անմահ ժառանդորդն եմ : Մին կը քայլէ բանականութեան զօրութեամբ , միւսը կ'ընթանայ գերբնական զօրութեամբ :

Երբ տրամաբանը կանգ առնու լսելով . — Զեմ գիտեր , հոն աստուածաբանը կ'ըսէ . — Գիտե՛մ , հաւատք ինձ այսպէս կը սովորեցնէ : Ըստ ին հաւատոյ , բարոյականութեան վսեմ կեանքն անմահ պահելու համար , աստուածաբանին հաւատքը՝ փիլիսոփայի մտաց հոսումէն աւելի կը համապատասխանէ մարդուս սրտին , խըլճին ու կենցազալվարութեան :

Այս երկու կարգի անձանցմէ գուրս գանուող , մըտօք հիւանդ , բուսական կենօք ապրող եւ մշուներու մէջ թափառող դժբաղդ էակներն՝ որք տգիտութեան եւ նախապաշտմանց ներքեւ կաշկանդեալ . կրից եւ երեւակայութեանց մէջ կը տառապին , իրականէն աւելի ստուերի համար կը մեռնին , խիստ բնական է . որ իրենց համար ստեղծէին այն տեսմէ թանձրացիալ եւ չօշափելի ասառածներ , սրք իրենց մէջ ապրէին եւ իրենց հետ քալէին : Եւ այս տեսակ աստուածները միայն կրնային գոհացումն տալ նոցա կրից եւ ցանկութեանց . նոքա

Նիւթական աշխարհէն դուրս չէին ճանաչեր ուրիշ աշխարհ , եւ իրենց հաճոյքէն ղատ ուրիշ բան չէին փընտըռեր :

Մեք թողոնք զանոնք որ իրենց ճակատագրի շուրջ թափառին , թողոնք փիլիսոփայն որ բարձրանայ եւ խոնարհի , զի մեք կարող չենք պատուար կանգնել մըտաց հոսանքին առջեւ , եւ զի միտքն մշտահոս անըսպառելի աղբիւր մի է , որ շարունակ կը հոսի եւ դէպի յաճումն կ'երթայ . այսպէս եւ երկնային յեղական աղբիւրէն յառաջ եկած իսիդն ո'րչափ որ կրից ծխամածութիւն իւր վրայէն քերէ , այնչափ աւելի ոգեւորեալ աստուածային յայտնութիւնէ՝ հաւատքով կը դիմէ դէպի անհուն , յաւիտենական եւ անսկիզբն Աստուած :

Փիլիսոփայն իւր խորհրդով , աստուածաբանն իւր գերբնական ուժով եւ հաւատով թող խոնարհին եւ բարձրանան , թող խուզարկեն , քննեն , իմանան կամ հաւատան . շարունակ թող քալեն դէպի անհունութիւն , յաւիտենականութիւն , անմահութիւն , ճշմարտութիւն , իմաստութիւն :

Ո՞վ կարող է պատուար դնել մոռքի հոսանաց եւ հաւատոյ վերասլացման դէմ , զի միաք հոսելէ չի դադրից հաւատք՝ յուսալէ եւ բարձրանալէ չի դադրիր . Ժամանակ հողովելէ չի դադրիր : Թող սոքա քալեն , քննեն , զործեն եւ հաւատան կամ ոչ , մեք գառնամք նկարագրել մթութեան մէջ ապրող ողորմելիներու եւ ճշմարտութեան հետեւողներու պաշտամունքները եւ նոցա կրօնական արարողութիւնները , աղդաց պատմութիւններէն եւ կրօնական գիրքերէն ծաղկաքաղ ընելով տալ ի ծանօթութիւն հայ ընթերցասիրաց :



# ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՔ

## ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԱԶԳԱՑ

— 203 —

Իւր ժամանակակից մարդոց մէջ ամենէն աւելի պարկեշտն եւ առաքնին նոյ , որ երկնային տնօրինութեամբ , ինքն եւ իւր ընտանիք ու այլ եւ այլ թոշունք , գազանք եւ անսառունք համատարած ջրհեղեղէն աղատեցան տապանի մը միջոցաւ , իւր եւ իւր ընտանեաց երախտագիտութեան ինչան սեղան կանգնեց յանուն ազատարար Աստուծոյ եւ զոհ մասոյց :

Նոյի այս բարեպաշտական առաջին գործը մեզ կը առվիճնէ թէ ջրհեղեղէն առաջ կար աստուածպաշտութեան սիրտ եւ հոգի մարդկան մէջ , նոյնպէս ալ զոհ եւ պատարագ . ինչպէս որ վերջէն Մովսէս՝ հոգւոյն ներշնչութենէն ամալով պատմեց Աքելի զոհը , կայէնի նախանձն ու եղբայրասպանութիւնն , եւայլն :

Նոյ , ջրհեղեղէն ազատեալ , իւր աստուածպաշտութեան հետ նաև նախածնողաց լեզուն իբրեւ աւանդ յանձնեց իւր երեք որդիներէն սերեալ ընտանեաց , աղգաց եւ ժողովրդոց :

Ջրհեղեղը թէպէտ մալիները պատժեց , սակայն մոլութիւնները չպատժեց : Մոլութիւնք , մարդոց սրտին ծալքերուն տակ պահուած , մոխրի տակ թաղուած ածխային կրակի պէս յերեւան գալով , մարդոց բնազդեցական կիրքերը բորբոքեցին եւ զանոնք հոգեկան կեանքէն հեռացնելով , անսաննական բնազդեցական վիճակի մէջ զրին : Յորմէ յետոյ տղիտութեան քողը մար-

դուս միտքը պաշարեց . որ իւր մաաւորական կեանքը կորուսանելով ստորնացաւ եւ սկսաւ քարի ու փայտի հետ խաղալ , եւ ծնունդ տուաւ աշտարակաշինութեան , որոյ հետեւանքն եղաւ լեզուաց խառնակաւմն եւ ազգաց բաժանումն :

Ազգաց բաժանման վերջը , երկրիս երեսը սփոռուած այլ եւ այլ ազգերն ու ցեղերն սկսան իրենց համար պաշտամունքներ ստեղծել եւ լեզուներ սահմանել :

Թէպէս պաշտամունք տարրեր էին , սակայն ամենեցուն նպատակը միեւ նոյն կեղրոնն յառած կը դիտէր : Ազգաց պաշտամունքն , թանձրացեալ լինէին թէ վերացական , ուամկական լինէին թէ խորհրդաւոր , ստորին լինէին թէ վաեմ , ամննքն ալ կ'ընդունէին թէ արարիչ աստուած մը կայ :

Կ'զդար մարդկութիւն , թէ ինք բովանդակ արարածոց մէջ բարձր դիրք մ'ունի , եւ թէ մտաւորական կարողութեամբ ամենէն գերազանցն է . միւս կողմէ խորհելով կը գտնէր թէ իրմէ բարձր գերազոյն էակի մը ինսամոց եւ պաշտամութեան միշտ պէտք ունի . իւր ամենօրեայ վայելած բարիքներէն կը հետեւցունէր խոստովանիլ թէ աիեղերաց վրայ հսկող նախախնամութիւն մը կայ . երբ կը անմուշը թէ այս աշխարհիս վրայ կատարուած գործերը բարեաց եւ չարեաց խառնուրդներ են , հոն ինքն իւր մէջ հաւատք կը կազմէր թէ գերեզմանէն յետոյ մարդկան համար նոր աշխարհ մը պիտի բացուի մշտընջենաւոր եւ անվախճան , եւ թէ այս հոգեւոր կենաց մէջ կարելի չէ որ բարիներն առանց վարձատրութեան մնան , ինչպէս չարերն առանց պատժոյ եւ առանց դատապարտութեան :

Այս հաւատք՝ որ մարգուս խղճի ազգմանէն ծագումն առաւ , յուսազրեց զմարդ՝ աղօթելու , զոհելու , պատարագի , ողորմութեան , պաշտաման եւ ամեն տեսակ բարեղործութեան :

Արեւելեան հին ազգերը չկարողացան միշտ այս պաշտամանց մէջ մնալ . անոնցմէ շատերն Աստուծոյ զուտ գաղափարը մոռնալով փոխան արարչի սկսան պաշտել արարածներն : Ումանք բնապաշտ , ոմանք տարրապաշտ , ոմանք կռապաշտ եւ ոմանք ալ դիցապաշտ դարձան :

Ասիացիք երկնից աստղերն եւ երկրի վրայ գտնուած նիւթերն , օդ , ջուր , հուր , լոյս , ջերմութիւն , եւ անամոց զօրութիւններն սկսան պաշտել . այսպիսեաց կ'ըսուէր բնապաշտ :

Յոյնք մարդկային ձիրքերն ու կիրքերը . -իմաստութիւն , քաջութիւն , գեղեցկութիւն , նախանձ , ատելութիւն . - աստուածացուցին եւ պաշտեցին . ասոնց ալ կ'ըսուէր կռապաշտ եւ մարդապաշտ :

Ումանք ալ կենդանիներն ու բոյսերը կը պաշտէին , որոց կ'ըսուէր դիցապաշտ : Սոքա լեռներու վրայ սեղաններ , ատրուշաններ եւ մեհեաններ կը կանգնէին եւ անոնց առջեւ զո՞ն կը մատուցանէին : Սոքա ունէին բագններ , արձաններ , պատկերներ եւ կռւոքեր , որոց առջեւ հանդիսաւոր արարողութիւններ կը կատարէին , եւ որոց համար յատուկ պաշտօնեայներ կային , պրահմաններ , մոգեր եւ քուրմեր , որք դից հրամաններն ու պատկամները կը մեկնէին եւ ժողովրդեան կը հաղորդէին :

Սոյն հեթանոսական կրօնքները գլխաւորաբար երկու ձիւղի կը բաժնուէին , որոց մին էր բնապաշտաւթիւն՝ որ արեաց ցեղին հին կրօնքն էր եւ որ կը կայանար աստեղաց , լուսոյ եւ արշալուսոյ պաշտաման մէջ . միւսն էր բազմաստուածութիւն որ բոլոր սեմական ցեղերու պաշտամունքն էր: Սոքա բնութեան հետ շատ մը աստուածներ կը դաւանէին խուժան ժողովուրդներէն շատերն ալ յուութապաշտութիւն ունէին , այսինքն՝ բնութեան մէջ եղած անկենդան իրերու , փայտի , քարի , ծառի եւ կախարդական իրերու պաշտօն կը մատուցանէին :

Հեթանոսաց պաշտած առառուածներու առառպելաբանութիւնն ալ կը կոչուէր զիցարանութիւն։ Հին ժամանակ միաստուածութիւն դաւանող եւ պաշտօղն էր գլոխաւորաբար Նվիրայեցւոց ազգն որ անտեսանելի եւ ամենազօր աստուած մը կը պաշտէր :

Աստուածային արարչագործութեան պատմութեանց մէջ մեզ համար ամենէն աւելի հաւատարիմն եւ ճըշմարիմն կը համարուի Մովսիսի արարածագատում սուրբ մատեանը, զոր հոգւոյն ներշնչութենէն ազդեալ պրեց, եղիպտական գերութենէն իսրայէլի ազատելէն յետոյ :



## ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

### ԻՍՐԱԵԼԻ ԸՄԲՈՆԱԾ ԿՐՈՆՔՆ

Մարգարէից պարագլուին՝ Մովսէս՝ կ'ըսէ. ի սկզբանէ արար Աստուած զերկինս եւ զերկիր, եւ երկիրն էր աներեւոյթ եւ անպատրաստ. անդունդներու վրայ խաւար պատած էր եւ Աստուծոյ հոգին ջուրերու վրայ կը շրջէր :

Մովսէս կը հասատէ թէ, ի սկզբանէ կար յափառենական ինքնագոյ էակ մը, այն է՝ անսկիզն Աստուած, եւ թէ Աստուծոյ հոգին ջուրերու վրայ կը շրջէր : Աստուած հրամայելով յոչնչէ գոյացուց բոլոր արարածները :

Նախ ստեղծեց երկինք ու երկիր, որոց վրայ խաւար տարածուած կը ախրէր, եւ հրամայելով լոյս ցոլացոյց Երկրորդ եւ երրորդ արարչութեամբ ջուրերն երկուք լրամնեց, զոր անջրապետեց եւ հաստատութիւն անուանել եւ ցաւմաք երեւեցոյց որ այլեւայլ բոյսերով ծածկուած և փառազարդուէր :

Զորրորդ արարշագործութեամբ արեգակն, լուսինն եւ աստղերն սփեզելով երկինքը զարդարեց : Հինգերորդ արարշութեամբ ռոյացուց ծովու ձուկերն եւ օղոյ մէջ սաւառնող թռչուններն :

Ա հցերորդ արարչութեամբ ի յայտ բերաւ ցամաքային կենդանիները . նաեւ երկրէն կաւ առնլով, ստեղծեց զմարդ բատ իւր պատկերին : Աստուած բանական հոգի տուաւ մարդոյն, եւ փշելով նորա հողեղլէն մարմինը կենդանացոյց, (մարդոյն տուած բանական հոգին նախապատութիւն մ'էր ամին կենդանեաց վրայ), եւ զմարդ օրհնելով աճելու եւ բազմանալու հրաման տուաւ : Աստուած, այս արարշագործութիւնը կատարելէ յետոյ, եօթներորդ օրն սրբելով՝ օր հանգստեան համարեց :

Մովսէս կըսէ . մարդկութեան առաջին հայրն էր Ադամ, եւ առաջին մայրն՝ Եւա : Աստուած զանոնք փառազարդ դրախաի մը մէջ դնելով, ամին պատուղնմիէ ոււաելու հրաման տուաւ, բաց ի պագոյն գիտութեամբ բարւոյ եւ չարին . բայց խարամանկ օձն եւ սատանան հրապուրեցին զանոնք ասաուածանալու տենչմամբ, որք կերան այն արդեկեալ պտղէն : Ուստի Աստուած նոցտ պատուիրանազանցութեան վրայ բարկանալով, զրկեց զանոնք իւր չնորհքներէն :

Մարդոյն իւր սկզբնական անսնդութիւնը կորուանելով, սկզբնական մնողքը շալկած՝ դրախատէն արտաքսեցաւ պսառուածային մնէծքն ընդունելով : Տրամաւթեան որպիները ճնան մնուած մէջ, եւ իրենց աշխատութեամբ, քրտամբ երեսաց : Ակսան իրենց հացը, կերպակուրք պատրաստել : Միզք եւ մահ տիրեցին իրենց վրայ, եւ բնական կիրքերը զօրանսպավ, սկսան բանական հոգւոյն վրայ տիրապետել : Անոնց կայէն որպին՝ իւր Արէլ կորօքառ Աստուած մատուցածք գրին եւ պատարագին վրասնախանձելով զարկաւ սպանեց զայն : Կայս երկրը կատ պրեամբ շազախեցաւ :

Կայէն անիծուեցաւ եւ իւր սերունդը մոլի եղաւ եւ  
Աստուծոյ դէմ գործեց . իսկ Աղամայ Սեթ որդւոյն սե-  
րունդը ժամանակ մը հաւատարիմ մնաց Աստուծոյ պաշ-  
տաման եւ իւր նախահարց հնազանդութեան մէջ : Բայց  
վերջէն կայէնի ցեղին հետ յարաքերութիւն ընելով ,  
վատթարացաւ եւ սկսաւ , Աստուծոյ կամաց հակառակ ,  
անպատրուակ ամեն մեղք գործել : Աստուած բարկանա-  
լով , անոնց մէջէն արդարն Նոյի պատուէր տուաւ որ  
տապան մը շինէ : Նոյ իւր ընտանիքն , երեք որդիքն եւ  
դստերքն , եւ ամեն կենդանի անասուններէն եւ թոչուն-  
ներէն մէկ մէկ զոյգ իւր հետն առնլով տապանը մտաւ .  
Ջրհեղեղն սկսաւ եւ բովանդակ երկիրն ապականեց եւ  
միայն տապանն ազատեցաւ : Երբ ջուրը ցամքեցաւ ,  
Նոյ իւր ընտանեաց եւ անասոնց հետ տապանէն գուրս  
ենելով սեղան կազմնց եւ Աստուծոյ զոհ ու պատա-  
րագ մատոյց : Նոյի որդիքն սկսան աստուածպաշտու-  
թեան մէջ աճիլ եւ զօրանալ եւ սփոյլ աշխարհի վրայ  
իբրեւ նոր սերունդ եւ նոր ազգ : Վերջէն սկսան աշտա-  
րակաշինութեան մը , եւ Աստուած նոցա լեզուն խառ-  
նակելով ցրուեց զանոնք : Լեզուաց խառնակութիան  
հետ ազգաց բաժանում ալ տեղի ունեցաւ , եւ մէն մի  
ժողովուրդ իւր ըմբռնման համեմատ պաշտամունքներ  
սահմանեց իրեն համար :

Սեմայ ցեղն՝ որ Միջագետաց սահմաններուն մէջ կը  
ընակէր . շուտով խոտորեցաւ Աստուծոյ ճանապարհէն  
դէպի կոապաշտութիւն : Աստուած հաւատոյ հայր Աք-  
րահամի , այն ցեղի մէջէն հանելով եւ զայն աստուած-  
պաշտութեան մէջ պահելով Պազեստինացւոց երկիրն  
առաջնորդեց , ուր ինք եւ իւր իսահակ որդին եւ ի-  
սահակայ Յակոբ որդին ու Յակոբայ որդիք , երկոտա-  
սան նահապետք , աստուածպաշտութեամբ եւ երկիւղա-  
ծութեամբ կեանք կը վարէին : Յետոյ Յակոբայ որդին՝

Յովսէփ՝ իւր եղբարց կողմէ վաճառուեցաւ եւ գնաց յԵպիպտոս։ Սովո՞ հարկադրեց զթակոք՝ իւր որդիքն յԵպիպտոս դրկելու, ուր աճեցան եւ բազմացան։ Յակոբ, Յովսէփ եւ նահապետք հոն վախճանեցան, եւ իսրայէլի թոռումք գերի մնացին Փարաւոն թագաւորաց ձեռքը։ Երկար ժամանակ հոն չարչարուեցան։ Յետոյ Մովսէս, աստուածային հրաշիւք, ազատեց զիսրայէլ եպիպտական գերութենէն եւ կարմիր ծովէն անվաս անցունելով, Մինայ լեռնէն Աստուծոյ տասնարանեայ օրէնքը բերաւ ժողովրդեան՝ Եպիպտոսի մէջ անոնց խանգարեալ բարոյականն ուղղելու համար։ Իսրայէլի ժողովուրդն, հրեղէն սեան առաջնորդութեամբ եւ երկնատեղաց մանանան ուտելով, քառասուն տարի անապատին մէջ թափառելէ յետոյ հոսաւ Աւետեաց երկիրն։



## ԱՍՏՈՒԱՇՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ՄԱՍՆԱԽՈՐԱՑ ՈՒՆԵՑԱԾ

### ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Երբ տիեզերաց՝ կագմակերպութեան, բնութիան եւ անոր օրինաց վրայ խորհրդածութիւն ընեմք, բանականութիւնը զմեզ կը համոզէ թէ անոնց ամենքն ալ անսահման կարողութեան մ'արդիւնք են։

Հին ազգաց բարձր գիտուններէն շատեր այս սկզբբունքն ընդունած եւ դաւանած են, թէ ամեն արարածք միեւնոյն գերագոյն արարչին ստեղծագործութիւններն են։ սակայն խուժան ժողովուրդն իրեն համար աստուածներ կ'սահեղծէր եւ կը պաշտէր, մէկ մէկ հեղինակութիւն ընծայելով անոնց ամենքը

ժողվելով, միակ Աստուծոյ արարչապետական հեղինած-կութեան կ'ընծայէին :

Հրէից ազգէն գուրս գտնուող միւս ազգերն եւս ի-րենց աստուածապաշտական զգացումներն ունէին : Բու-վանդակ աշխարհի մէջ գտնուող մարդիկ, ամեն տեղ եւ-ամեն ժամանակ, ուսեալ լինին թէ տղէտ, հարուստ լի-նին թէ աղքատ, աղնուական լինին թէ ռամիկ, քաղա-քակիրթ լինին թէ վայրենի, ամենքն ալ պաշտօն կը մտառւցանեն աստուածութեան, թէեւ տարբեր եղանա-կաւ : Արխատուէլ (1) կ'ըսէ . ամեն մարդիկ աստուածու-թեան գոյութիւնը կ'ընգույին : Կիկերսն (2) կ'ըսէ . չկոյ-ազգ մը որ չգիտնայ թէ Աստուած կայ, միայն թէ չի գիտեր թէ ո՞վ է այն : Անենկայ (3) կ'ըսէ . Աստուծոյ վրայ ոչ ոք կ'երկբայի : Գլուտարքոս (4) կը հաստատէ թէ աշխարհի մէջ չկայ մարդ մը որ Աստուած մը չպաշ-տէ եւ անկէ բարիք մը չակնկալէ, եւ գէշ պատահար բաներէ զերծ մնալու համար սրբազան բաներ չունենայ, ինչպէս աղօթք, երդում, պատգամախօսութիւն, դոհա-գործութիւն եւալին :

Մաքսիմոս Տիւրացին (5) կ'ըսէ . թէեւ մեծ տարա-

ՆԱԽՕԹԻ . (1) . —Արէուրուել, հուշիւոր յոյն իւստուեր, ծը-նեւ է Մ-Եւրուն (384 ն-ի ուն զԲէկոսո) : Մ-Եւն Աղեւունոքէ գոսորդաբունէ եւ բողոք է բազմաբիւ գործեր, որոց որդեռն յերեւ-ն հուած էւ որդէ գիտութեան յաս-ճորդիւթեանուն :

(2) Կիկերսն, Հուածուայքի հուշիւոր որինոբան և իւստուեր, (106 ն. Ք.) որոյ իւստուաբան էսքիւրը և յայնուի զարմանան յէլու-րայաբաններ էւ որդու զերքափառաբիւն ուղարքներ :

(3) Միւնիւոյ, Հուածուայքի հուշիւոր իւստուեր և դաստիորէ ներուն նոյներ : Բնորոյաբան իւստուաբաննեան քոյ որդո թողոք գործե-րը և լուսաւոր էւ :

(4) Պլուտոնոս, հուշիւոր յոյն զարմանէի և բորոյայիս (50—139 ն. Ք.), որոյ նշանաւոր էսքիւր էն Զամբաւիլու եւեւելի որնա :

(5) Մ-Եւրուն Տիւրացի, Աղաքանեան իւստուեր 11րդ դարու, ոք թողոք է կանաչոս նախաբարբիւններ իւստուաբիւն ինձրոց քոյ :

Ճայնութիւնք եւ հակառակութիւնք կը տեսնուին մարդկան մէջ, սակայն համայն տիեզերք մէկ կարծեաց եւ հաստատուն օրինաց վրայ միտքանելով կ'ըսեն . — Ամենուն թագաւոր հայրը միայն Աստուած է :

Սովորզիտոս (<sup>1</sup>) կ'ըսէ . Մի է Աստուած, արարիչ երկնի, արեգական եւ երկրի, ծովու եւ հողմոց :

Հայք, իրենց կռապաշտութեան ժամանակ, իբրեւ մայր ամենայն զգաստութեան, փառք եւ կեցուցիչ շունչ եւ կենդանութիւն կը գաւանէին զԱնահիտ . Նոյնպէս երեք վեհագոյն աստուածներ կ'ընդունուէին, Արամազդ, Անահիտ եւ Վահագն, որոցմէ բարիք ակնկալելով, բարեմազթութիւններ կ'ընէին :

Արմտեաց լիութիւն ու պարարտութիւն կ'ախնկալէին Արամազդէն, ինչամակալութիւն՝ Անահիտ տիկնոջէն եւ քաջութիւն կը խնդրէին Վահագնէն :

Եւրոպացիք հայր առտուածոց եւ մարդկան կ'անուանէին զԱրամազդ կամ զԴիտու : Երբ Սեսեկայի հարցուցին, թէ Աստուած ի՞նչ կը խորհի եւ թէ ինչո՞ւ ըստեղծեց գաշխարհ, պատասխանեց . — Աստուած բարութիւն կը խորհի եւ զաշխարհ անոր համար ստեղծեց զի ինչք բարի է :

Լուսաւորեալ առգաց մէջէն ամենէն նշանաւոր մարդիկ, Գալիլէոսի<sup>2</sup>, Կարթեսիոսի, Նեւտոնի<sup>3</sup>, Եւլերի<sup>4</sup>, Գեփլերի<sup>5</sup> պէս բազմանմուտ մարդիկ, հիանալով կը զար-

(1) Սովորզոս, հունական յայն բարբեգէս (495—403 Ն. Ք.), որ կը զարչ բառու և յանույան ոչիքչութեան :

(2) Կուկիւս (1564—1642), էտուշէ հունական բնույթու և ուժուգիւր :

(3) Նեւտոն (1642—1727), անգլիացի հունական բնույթու, սովորութեալ և իւսուսութեալ :

(4) Եւլեր (1707—1783), Զառէցերացի հայնասոր լուսաբեր :

(5) Գեփլեր (1751—1830), գերմանացի հայնասոր սովորութեալ :

մանային բնութեան Արարչի վրայ եւ զայն կը մեծարէին։ Ամենէն հին ազգաց եւ կրօնից պատմական վկայութիւնք ցոյց կուտան մող, թէ աշխարհիս ամեն կողմը գտնուող եւ ապրող ազգերն, իրենց աստուածածանօթութեան հետ նաեւ բարեաց ակնկալութեան համար, ունեցած են իրենց նուիրական բաներն, ինչպէս նուէր, խունկ, ազօթք, տօնական օրեր, քահանայներ, սեղաններ, մարդարէներ, սրբավայրեր եւ տաճարներ։

Աստուածոյ գոյութիւն եւ աստուածածանօթութիւնն աշխածնողներէն աւանդաբար մինչեւ ի Նոյ նահապէտ։ Եւ յրհեղեղէն վերջն ալ Նոյի որդւոց եւ թոռանց միջոցաւ, ածանցաբար հասան մինչեւ յաշտարակաշինութիւն։ Հոն լեզուաց խառնակութեան հետ աստուածածանօթութեան եւ աստուածպաշտութեան ըմբռնումներն ալ սկսան աղաւաղիլ, սակայն յրհեղեղ, տապան, Նոյ եւ իւր որդիք, զոհի սեղան եւ ծիածան, ինչպէս նաեւ նախածնողաց օձէն խաբուիլն, դրախտէն արտաքսուիլն, Նոյի այգի տնկելը, գինովնան եւայն, ինչպէս ասիական ազգեր — Հնդիկք, Ճամոնք, Հայք, Պարսիկք, Արաբք եւ Զինացիք, — նոյնպէս ալ ափրիկեան ժողովուրդք, Եգիպտացիք, Յոյնք եւ այլ եւրոպեան ժողովուրդք եւ կզգեաց բնակիչք, թէեւ ոմանք աղաւաղեալ եւ տարբեր եղանակաւ, այլ իրրեւ ստոյդ եզելութիւններ կը յիշատակեն իրենց կրօնական եւ պատմական տարեգրութեանց մէջ։

Ամեն հզօր միտք կ'ըմբռնէ թէ Աստուած մը կայ։ Այն բոլոր հին ազգերն՝ որք շատ մ'աստուածներ կը դաւանէին, աստուածոց հայր գերագոյն Աստուած մ'ալ կը պաշտէին ըսելով։ — Նա տէր է եւ զլուխ ու տնօրէ մարդկութեան։ իսկ միւս աստուածները նորա հպատա արբանեակներն են։



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### Հ Ն Դ Կ Ա Ծ

Հնդիկք, ջրհեղեղէն վերջը, երկար ժամանակ պարզ աստուածպաշտութեան մէջ ապրեցան : Յետոյ Փրիստուաէ վեց հարիւր տարի յառաջ, նոցա Պուտտա իշխանն երեւեցաւ եւ պուտտայական կրօնքը սահմանելով, ինք եւս իբրեւ աստուած պաշտուեցաւ հնդիկ ժողովրդէն :

Հնդկաց սրբազան գրեանք հետեւեալ եղանակաւ կը նկարագրեն աշխարհի սրբազագործութիւնը : Նոքա կ'ըսեն . — Մենու կը սովորեցնէ հնդիկ իմաստնոց, թէ աշխարհ յառաջագոյն խոր խաւարի մէջ կը ննջէր . ինքնեղ աներեւոյթն Աստուած, խաւարը փարատելով, շատ բաներ ստեղծել ուղեց . նախ ջուր ստեղծեց եւ շարժման զօրութիւն տուաւ անոր : Բրամա աստուած, երկար ժամանակ ջրոց շարժումներէն գոյացեալ ուկեղէն ձկան մը մէջ կը բնակէր, որ ի գոյանան հազար արհեգակներու չափ կը ցոլանար բոցով : Բրամա զձուկն երկու մասի բաժնելով, մէկ մասէն երկինքն իսկ միւսէն երկիրը ձեւացուց : Բրամայէն ծագեցան դեւայք, այսինքն՝ բարի հոգիներն եւ Ասումայք, այսինքն՝ չար եւ անկեալ հոգիները : Յետոյ մարդիկ յառաջ եկան, Բրամայէն յառաջ եկած առաջին մարդն՝ որ արու եւ էգ էր միանգամայն, չկրնալով միայնակ ապրիլ, երկուքի բաժնուեցաւ, իմանու, այսինքն՝ այրը, եւ իսատուբա, այսինքն՝ կիւռը : Ասուրայց, այսինքն՝ չար հոգւոց Մահասուրա իշխանն օձի կերպարանոք անոնց մօտենալով, երկուքն ալ զորեցոյց, յորմէ յետոյ երջանիկ դարը խանգարելով րժացաւ :

Մանու, իւր անկմամբ, մահկանացու եղաւ : Մա-

նուի եւ իւր կնոջ՝ Սատուբայի՝ որդիքն աեսանող եւ իմաստուն էին։ Ասոնց օրով աստուածութիւնն զահի խոնարհեցաւ եւ անոնց օրէնք տուաւ։ սակայն մարդիկ երթալով կ'ապականէին եւ աստուածոց խօսքը քիչ քիչ կ'անհետանար :

Հնդկաց իմաստանք, ուամիկներու պաշտամ մանր մռանք աստուածներէն զատ, կ'ընդունէին թէ երեք գերագոյն աստուածներ կան, որք են՝ Բրամա, Վիջնա եւ Երեա, Ասռնցմէ Վիշնու երբ մարդկային մարմին ըգգինու, կը կոչուի Բրիգնա :

Հնդիկ մատենագրուց մին կ'ըսէ. — Երկիւս աւափարակ է եւ եռանկիւն, երկինք եօթնայարկ, եւ երկինք ու երկիր հաստատուած են փիզերու զիսոց վրայ, որոց ցնցումն յառոջ կռւգան երկրաշաբճք :

Ուրիշ մատենագիր մը կ'ըսէ. — Երկիրն անկազմ խառն նակութեան կոյտ մի էր անձեւ եւ անկերպարան, երբ ջիւտան, այսինքն՝ Արեւը գեռ լսոյ չէր տար եւ Լուսինն չէր աճեր. անձանօմն աստուած երկինքն երկրէս եւ երկիրն ալ ծովին բաժնեց, յեսոյ աստեղք չողացին, ապա բոլոր շնչաւորք եղան. ի վերջոյ անձանօմն աստուած գմարքն ստեղծեց ի պատեկը ամենիշխան աստուածոց :

Հնդիկք նախնեաց երկայնակեցութիւնն ու անոնց յազթանգամութիւնը կը պատմին, կ'ըսեն նաեւ թէ, Մանու անուն բարեպաշտ մարդ մը պատգամ ընգունեց, թէ յրհեղեղ պիտի լինէր եւ տապան մը շինհերվ մ. յը մտաւ. իւր հետ առնլով կինդանի անառուններ։ Տապանը դնաց Հիմալայա լերանց զիսուն դրայ նստաւ։ Մանու նաւէն ելնելով, Աստուածոյ օգնականութեամբ մարդ կային նոր ցեղ մ'ատեղծեց :

Ուրիշ պատմիչ մը յրհեղեղի պատմութիւնն հետեւ եռալ եղանակաւ, կ'ընէ, ու իշխան աստուած, ձկան կեր

պարտանք ունեցող նաւու մը միջոցաւ ազատեց Սատարա-  
վարտի անուամբ Մէնու (արու) մարդ մը , որ զիս սիս-  
թելին էր . այս մարդն երեք որդի ունեցաւ , որոց երէցն  
էր Շարժայ , երկրորդը՝ Քարմայ եւ կրտսելն՝ Յապեափ :  
Մոցա հայրն՝ Մէնու՝ ըստ սահմանեալ հրամանի , գի-  
նուցաւ եւ անզգայ կը քնանար : Քարմայ զայն տեսնե-  
լով , իւր նղբայրները կանչեց եւ անմոց ցոյց սուաւ ի-  
րենց հօր մերկութիւնը . նոքա ալ կտաւով ծածկեցին  
զայն : Երբ հայրն սթափելով եղածն իմացաւ , անիծեց  
զՔարմայ ըսելով . — Բոլոր ծառայից ծառայն եւ ստրկաց  
սարուկը լինիս :

Հնդիկք կը հաւատային թէ Գանգէս գետին ջուրն  
ամեն աեսակ մեղք կը որբէ եւ կը քաւէ : Եթէ մէկն  
իւր մեղքերը չքաւած մեռնէր , իւր այրած դիակին մո-  
խիրը Գանգէս գետը կը թափուէր եւ այսպէս կը սըր-  
բուէր իւր մեղքերէն :

Հնդիկ մը երբ առաւօտուն իւր տունէն դուրս ել-  
նէ , ինչ անասնոյ եւ թոչնոյ որ պատահի , երկրագու-  
թիւն կ'ընէ անոր , բաց ի ագռաւէն : Փեկուցիք կը պաշ-  
ան կոկորդիլուն ու կազիկները .

Պիրմանիոյ Ժողովուրդք մեծ պատիւ կուտային ճեր-  
մակ վիզին , զի կը հաւատային թէ իրենց թագաւորին  
հոգին այն փղին փորը պիտի մանէր : Ասոնք իրենց մե-  
ռելները կ'այրէին եւ աղքատ մեռելոց դիակները խան-  
ձելով Գանգէս գետը կը նետէին : Հոգեփոխութիւն ըն-  
դունելու համար , շատերը կենդանեաց միս չէին ուտեր ,  
զի մի գուցէ իրենց ծնողաց կամ ազգականաց հոգին այն  
անասնոյն մարմնոյն մէջ մտած լինէր : Մէռեալ կենդան-  
եաց միսը կ'ուտէին ըսելով թէ արդէն մեռեալներու  
մէջ հոգի չկայ : Ողորմութիւն տալ , Բունկիներու ա-  
զօթքն առնուլ , ապաշխարհութիւն եւ բարեգործութիւն ,  
այս ամենքն ունէին եւ ի գործ կը դնէին : Ապաշխար-

հութեան ժամանակ ձեռնամած եւ ի դուճս նատեալ կ'աղօթէին . ապաշխարհանաց լրանալէն յետոյ , թմբուկ եւ փող հարկանելով կը պարէին . իրենց աղօթքն էր . «Տէր զբանատ , ողորմեաց մեզ» : Ումանք սովորութիւն ունէին իրենց պաշտօծ աստուածներուն պատկերն իրենց մարմնոյն վրայ նկարել տալու եւ ննջեցելոց մարմնոյն վրայ աղօթելու . Շատ մը կինդանեաց հետ կոչված ալ կը պաշտէին եւ այն պաշտիցեալ կովիրն ազատ համարձակ իրենց ուզած տեղերը կը մանէին ու կ'ենէին , եւ ի՞նչ ուտելիք որ գանէին , անարդել կրնային ուտել : «Իրմանաց քուրմելն եւ քրմուէիները չէին ամուսնանար : Ամուսնացեալ մը ազատ էր իւր այրը կամ կինը թողլով՝ քուրմ կամ քրմուէի լինել : Խիստ պարկեցտ կեանք ու վարք կը պահանջուէին անոնցմէ . անբարոյականը մինչեւ իսկ մահուամբ կը պատօւէր : Սակայն քուրմ կամ քըրմուէի ազատ են իրենց նուիրական պաշտօնը թողլով եւ երթալ ամուսնանալ : Գանդէս գեաը սուրբ է եւ նուիրական . ծաղիկներ կը նուիրեն նմա , եւ նորա ջրով լըւացումն մեղքէ սրբուիլ է :

Դամիկները շատ այլանդակ կուռքեր շինելով կը զարդարեն եւ իրենց տուներուն մէջ դնելով կը պաշտեն : Երբ տարին ձախորդ լինի , մեծ նախատանօք եւ ցեխուտեալ՝ կը տանին գանդէս գեաը կը նետեն . իսկ ոսկիէ եւ արծաթէ կուռքերը , փոխանակ գեաը նետելու , գետին ջրովը կը լուան եւ սրբելէ ու յաջորդ տարուան համար յաջողութիւն բերելու պատօւէր աալէ յետոյ , դարձեալ տուն կը բերեն եւ կ'սկսին պաշտել :

## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### Զ Ի Ն Ա Յ

Զինացիք, ջրհեղեղէն յետոյ, երկու հազար տարիէն աւելի, իրենց ութսուն կայսերաց օրով, գերագոյն էակին պաշտօն կը մատուցանէին: Ծոմ, պահք, աղօթք, բարեգործութիւն կամ ողորմութիւն անխափան կը կատարուէին: Վերոյիշեալ կայսերք իրենց ձեռամբ կը պատրաստէին նուիրական սեղանոյն հացն ու գինին: Կայսրուհիք՝ շերամ տածելով՝ մետաքսն իրենց ձեռամբ կը մանէին եւ նուիրական աստուածային սուրբ սեղանոյն սփռոցները կը հիւսէին:

Գրիստոսէ եօթն դար յառաջ նոքա տակաւին աստուածպաշտութեան մէջ էին. անկէ վերջը լաօքունի աշակերտներէն, մին, իւր գերագանցութեան պատճառաւ, աստուած կամ դիք տիտղոսն սատցաւ թէյիտօսում կայսրէն:

Մատենագիր մը կ'ըսէ թէ թէյիւտօսում կայսրն ամենակալ Աստուծոյ եւ ամեն իրաւանց դէմ ամբարըշտացաւ, երբ Աստուծոյ անունը մարդու մը տուաւ, եւ թէ նորա ամբարչտութեան համար, երկնլից համայն հոգիներէն վեհագոյն՝ ամենակալ եւ երկրպագելին Աստուած բարկանալով՝ մեծ խստութեամբ պատժեց այս անաստուած կայսրն եւ նորա ընտանիքը:

Սինէացւոց նուիրական մատեանը կը պատմէ, թէ մարդն յաւիսենական՝ հոգեւոր եւ առաքինի էր եւ անոր մարմինը դեղին ու փափուկ հողէ մը կազմուած էր. ամենքն անոր հնագանդ էին եւ ինք կ'իշխէր ամենու վըրայ. կը բնակէր գետնէն վեր բարձր կախուած բուրաստանի մը մէջ, որ չորս գետերէ կ'ոռոգուէր եւ կինաց

պառուղ կը բուսցնէր . բայց մարդն որկորատութեան ետեւէն երթալով իւր մոռաց լուսաւորութիւնը կորոյս , բուրաստանը գոցուեցաւ , ճանապարհն արգիլուեցաւ եւ ամնն արարածք իրեն թչնամի դարձան : Բայց այս անկումն վերջը , մարդիկ վերստին բարեպաշտ կենաց դարձան եւ հազարաւոր տարիներ կ'ապրէին . ի վերջոյ դարձեալ ամբարաւաւանութեամբ բրասցան :

Զինացիք աւանողութեամբ կը պատմն թէ Այօնի օրով , Ֆաֆի անուն մարդ մը եւ իւր կինն , իրենց երեք սրդոց եւ երեք աղջկանց հետ , մինչիւ երկինք բարձրացած մնծ ջրհեղեղէ մը ազատեցան , վասն զի նա կարողացաւ փայտով մ'արգելու ջուրերու վար թափին , եւ երկնից կամարն հինգ գոյն քարերով ծեփեց : Յետոյ Ֆաֆի շնչուց երկիրն եւ Զինացւոց մէջ քաղաքակըրթութիւն հաստատեց :

Զինացիք վերջէն սկսան հոգեփոխութեան հառասալ եւ ըսել . Աստուած մը կայ , բայց ոչ անեզ , այլ անթիւ մարմիններէ անցնելէ վերջն , իւր արդեամբ եւ զօրութեամբ աստուածացեալ :

Նոյնպէս կը հաւատային մոգութեանց , գուշակութեանց , վիճակի , երազներու եւ մարդոց վրայ չար ոգիներու ըրած ազգեցութեանց :

Հայրերն անպայման կերպիւ իրաւունք ունէին իրենց զաւակաց եւ կանանց վրայ . գերիներն իրենց տէրանց գերեզմանին վրայ զո՞ն կը լինէին :

Զինացիք ի վերջոյ արեգակն եւ լուսինն ալ սկսան պաշտել , նոյնպէս եւ թաթարք : Լամա եւ ուրիշ կենդանիք , ինչպէս փիղ , կտպիկ , վիշապ , եւայլն եւակո պաշտուէին : Երեք մարդակերպ կուռքեր ունէին , որոց մին էր իրենց Լանկ թագաւորն , երկրորդն՝ անմահութիւնն եւ երրորդն՝ հեշտութեան աստուածը : Առ ժողովուրդը չար ոգիներէն վախնալով , դեւերն ալ կ

պաշտէր եւ հագեփոխութեան կը հաւասար . Կ'ընդունէր նաեւ աղօթք , ապաշխարութիւն , նուէր , բարեգործութիւն : Աներեւոյթ հոկող ոգի մը կայ կ'ըսէր , ինչպէս նաեւ երկնային Ասառած մը :

Թագաւորը տալին մի անգամ միծ կռատունն երթալով , երկնային Ասառածոյ անռւան զոհ կը մատուցանէր :

Զինացիք կ'ըսեն թէ երկնից մէջ միծ վիշապ մը կայ , որ արեգական եւ լուսի անհաշտ թշնամին է եւ զանոնք բանել ու կլանել կ'ուզէ , եւ թէ այս վիշապին յարձակումն է որ Արեգական եւ Լուսնոյ խաւարումներն յառաջ կը բերէ : Այս պատճառաւ , երբ արեգական եւ լուսնոյ խաւարում պատահի , աղաղակ կը բառնան եւ հրաղէն կը պարպէն , որպէս զի վիշապը զարհութելով պաս թուզու իւր բռնած արեգակը կամ լուսինը : Այս սնապաշտական սովորութիւն ուրիշ երկիրներու մէջ եւս կայ :



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### ՃԱԲՈՆԱՑԻՈՑ

Ճաբոնացիք պուտեան աղանդին կը հետեւէին եւ գլխաւոր աստուծոյ մը դոյցութիւնը գաւանելով հանգերձ կ'ըսէին թէ յանուն եօթն մոլորակաց եօթն աստուածներ եւս կային , որոց անուամբ երդում կ'ընէին : Ասոնցմէ զատ , ուրիշ շատ մը աստուածներ ալ կը դաւանէին եւ կ'ըսէին . Տայիրը մեր թագաւորաց հոգիները կ'աստուածացնէ» : Տայիր նոցա կրօնական դործոց մատակարարն ու պաշտպանն էր :

Կոոց տաճարները խիստ շատ էին եւ խղճահարք չէին համարձակեր հոն մտնել : Գուրմներն օրը եօթն ան-

գամ լուսացուելու . և և հօթն հարիւր յիսուն անգամ ծնրա-  
դրելու պարտաւոր էին :


Ասոնք, ինտ մահուան, յաւիտենական ասսոււծոյ  
մօտ երթալու հաւատաքն ունէին, և այս պատճառաւ  
ո հանք շուտ մուռնելու կը բաղձային : Ոմանք փոքր նա-  
ւակի մը մէջը քար լեցունելով, իրենք եւս մէջ կը մըա-  
նէին և նաւակն ընկզմելով ծովուն յատակն անյայտ  
կը լինէին : Ոմանք ալ իրենք զիրենք պատերու մէջ  
հիւսել աալով շունչ առնուու ծակ մը միայն կը թողէին  
և և ամո անօթի ծարաւ մնալով կը մեռնէին : Ոմանք  
կրակիներու մէջ կը նետուէին և ոմանք ալ կառաց ա-  
նիւսներու աակ պառկելով անձնասպան կը լինէին :

Հանդիսատես ժողսվուրդն անտարբեր աչօք կը դի-  
տէր այս անձնասպանութեանց բարեգործական շահա-  
տակութեան աեսարանն :

Ճարոնացիք քուանուին անուամբ կուռք մը ունէին,  
որ հօթն ձեռք ունէր և որոյ բոլորտիքն երեսուն ե-  
րեք հաղար երեք հարիւր երեսուն երեք կուռքեր շար-  
ուած էին :

Երան մը զլուխն հաստատուած էր քուրմերու բը-  
նակատեղի մը՝ ուր ապաշխարելու և իրենց մողքերէն  
սրբուելու կ'երթային խողճահարք : Ասոնք խիստ դժուա-  
րադնաց ճանբայներէ կ'անցնէին և շատերը նօթի ու  
ծարաւ կը մոռնէին ճանբան : Երբ ուխտաւորք, զլիսի-  
րաց և բոկսան, լերան գագաթն ենէին, հսն մեծ գե-  
րանով մը շինուած կշիռ մը կար որուն մէջ կը մոռնէր ա-  
պաշխարողն և կշիռ դարձունելով կ'երթար կը հասնէր  
անդնդախոր վիշ մը վրայ և անսէ կ'ակսէր իւր մողքերը  
մի ըստ միոջէ խսսառվանիլ բարձրածայն : Եթէ քուրմե-  
րը կասկած ունենային թէ խսստովանողն իւր մողաց  
մէկ մասը ծածուկ պահեց, զայն վհին մէջ նետելով կը  
մահացնէին . իսկ խսստովանողք, կշիռէն ազատելով,

կ'երթային միծ կուռքին առջեւ կը ծնրադրէին , եւ իրենց ձեռները խաչաձեւ ի կուրծս եւ իրենց գլուխը մինչեւ ի ծունդ խոնարհած կը զզային իրենց մեղաց վրայ եւ թողութիւն կը խնդրէին . Հռն այս արարողութիւնները կատարելէ յետոյ , քաւութեան լեռը կ'եւնէին :



## ՊԱՇՏԱՄՈՒԽՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### ԱՐԱԲԱՑԻՈՑ

Արաբացւոց պատմիչներէն այն կը գրէ թէ Սեմայ ցեղէն սերեալ եւ անապատներու մէջ բնակեալ արաբացիք եւս իրենց կուռքերն եւ կուապաշտական արարողութիւններն ունեցան երկար ժամանակ , մինչեւ որ Գրիատոսէ հինգ հարիւր վաթսուն եւ ինն տարի վերջը Մուհամմէտ՝ որ մարգարէութեան վերջին կնիքը կը կրէր , Աստուծոյ կողմէ մարգարէութեան եւ առաքելութեան հոգի զգեցած՝ աշխարհի վրայ երեւեցաւ : Շատ հալածանք եւ նեղութիւն կրեց զինքն հալածող կուապաշտներէն եւ չափազանց նեղուելով՝ անոնց ձեռքէն այլուր գաղթեց (հիճրէթ) : Սակայն Մուհամմէտ , իւր հաստատամտութեամբ , վերջապէս յաջողեցաւ իւր կուապաշտցեղակիցներէն փոքրաթիւ մաս մը մթութեան մէջէն ի լոյս հանելով՝ յաստուածգիտութիւն բերել : Խոլամաց մարգարէին գաւանութիւնն էր . Զիք այլ Աստուծոյ . բաց ի միայն Աստուծոյ . Աստուած մի է . նա է երկնի եւ երկրի արարիչն : Մարգարէէն յետոյ , նորա յաջորդներուն եւ իմամներու քարոզութեամբ միաստուածու-

թեան դաւանութիւնը առակաւ առ տակաւ ծաւաղիցաւ Արարիս, Գարսկաստանի, Հնդկաստանի, և Ափրիկէի, Ասիոյ և Կովկասու այլ և այլ երկիրներուն մէջ :



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### Ա. Ս Ո Ր Ի Ո Ց

Ասորիք թէեւ-ի հնումն տարօրինակ ծէսեր ու արարողութիւններ ունէին, ասկայն Աստուծոյ միութեան կը հաւատային եւ կ'ըսէին թէ գերագոյն Աստուծմէ կը բղիմին ուրիշ ասաուածներն : Ամնաքն ալ առ հասարակ կը պաշտէին իլուն, իսկ միւս ասաուածները կ'անձնաւորէին ասաեղաց կամ բնաւթեան այլ և այլ զօրութեանց վրայ, որոց ամինուն ներկայացաւցիչը կը համարէին զբեկ : Նաեւ կը պաշտէին զնիքօ, այսինքն Արեգակն, զՄելիտա, այն է Խուսինն, զԱստրա, այն է Աստղիկն : Ասորիք կընդունէին թէ երկնային մարմինք մեծ ազդեցութիւն ունին երկրաւոր մարմնոց վրայ : Նինուէի թագաւորք, որեւէ գործի ձեռնարկելէ յառաջ, խորհուրդ կը հարցունէին գուշակաց, եւ իրենց արքայական պարատան մէջ քսւրմներ եւ ասաեղագէսներ կը պահէին միշտ, եւ աստեղաց զննութեան համար զիտարաններ ունէին :

Բերոսոս, քաղգէացաց պատմիչներէն առնլով, արարչագործութեան պատմութիւնն հետեւեալ կերպիւ կ'աւանդէ :

Ի սկզբան խաւար էր եւ ջուր համատարած : Արամազդ կամ Գիոս խաւարը ջուրէն զատելով, երկինք ու երկիր յօրինեց, եւ տեսնելով որ աշխարհ պաղաբեր ա-

նապատ մի է , հրաման ըրաւ դից միոյն գլուխը կարել ,  
որոյ արիւնն հողի հետ խառնելով ստեղծեց զմարդ , ա-  
նասուններն , գազաններն եւ թռչուններն : Այսպէս եւս  
հաստատեց երկնից լուսաւորներն՝ արեգակն , լուսինն  
աստղերն , ինչպէս նաև պատրանաց հինգ աստղերն :  
Քաղզէացիք Բաբելոնի մէջ վիշապ մը կը պաշտէին , եւ  
կը հաւատային թէ իրենց Բել աստուածն երբեմն այ-  
ցելութիւն կուտայ կանաց եւ թէ կերակուր կ'ուտէ ,  
ուստի նորա մեհեանին մէջ սեղանի վրայ կերակուր կը  
գնէին որպէս զի ուտէ :

Այսն պատմիչը ճիշդ Մովսէսի նկարագրածին նման  
ի գիր առած է ջրհեղեղի նկարագրութիւնը , բայց փո-  
խանակ «Աստուած հրամայից Նոյի» ըսելու , «Դիք զե-  
կուցին Քսիսուրոսին», կ'ըսէ : Նոյնպէս կը յարէ թէ  
Յովհանն , այսինքն Նոյ անոււամբ մորդ մը ծովէն ելնե-  
լով շատ մը արհեստներ կը սովորեցնէր : Նինոս մարդա-  
պաշտութիւն եւս մացուց Սեմայ ցեղին մէջ , երբ իւր հօ-  
րը՝ Բելայ պատկերը պաշտելու հրաման առւաւ՝ արար-  
չագործութեան հազար ինն հարիւր քառասուն եւ հինգ  
թուականին :

Հեթանոսական աստուածոց մէջ վեհագոյնն էր Բաղդ  
որ ամեն բանի անօրէնն ու մատակարարն էր : Դիոս  
անդամ անոր անօրէնութեան եւ հրամաններուն կը հը-  
պատակէր : Իսկ Ճակատագիրը մատեան մը ունէր , ո-  
րուն մէջ ամեն բան գրած էր , եւ գրուածներն անփո-  
փոխ կերպիւ կը կատարուէին :

## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

### ՔԱՂԻԱՑԻՈՑ

Քաղզէացիք Ազովրայեն , այսինքն Ադամչն մինչեւ Քսիսուբրոն , այն է մինչեւ Նոյի ջրհեղեղն , բիւրաւոր տարիներ կը հաշուեն եւ տասն նահապետական կարգ սահմանելով մէն մի նահապետի կինաց երկարութեան թուականը մինչեւ հաղարաւոր տարիներու կը հասցնեն . իսկ աշաւարակաշինութեան եւ լեզուաց խամնակութեան մասին Ասորւոց , Քաղզէացւոց , Հայոց եւ Հրէից պատմաւթիւնք յար եւ նման են : Սակայն Յոյնք եւ Հռովմայեցիք տեղ կը փոխեն եւ երեք լեռներ իրարու վրայ կը դնեն երկինք ենիւրու եւ հակայից ընդ զիս կոռւելու առասպեկը կ'ստեղծեն : Հնդիկն եւ Ամրիկացին եւս կ'ընդունին ջրհեղեղի մը պատահած լինեն :

Բարելացիք եւս սլաշտամանց մասին Ասորւոց կը հետեւէին եւ կը պաշտէին աստղերն , մանաւանդ արեւն զոր բել կամ Բահադ կ'անուանէին եւ կը համարէին բնութեան արգասաւորիչ զօրութիւնն : Պաշտօն կը մատուցանէին նաև Աստղիան եւ մի քանի պժդալի եւ անբարոյական արարողութիւններ խանած էին իրենց պաշտամանց մէջ :

Քաղզէացւոց երկիրը լի էր զանազան կուռքերով . կրօնի պաշտօնեայք էին քաղզեայք , մոգք եւ վնուկք , որք աստեղաց զննութեամբ կը գուշակէին զապագայն :



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ԵԳԻՊՏԱՑԻՈՑ

Եգիպտացիք ի սկզբան մէկ աստուած միայն կը պաշտէն իրեւ ինքնագոյ՝ անահասանելի եւ արարիչ ամենայնի : Եգիպտոսի խմաստասէրք կ'ըսէին թէ օդոյ շարժումներէն եւ բոցային վերելումներէն կազմուած է աշխարհս : Բայց ի վերջոյ ուրիշ յողավրդոց օրինակին հետեւելով, կուապաշտութեան մէջ ինկան եւ բազմաթիւ աստուածներ սաւելծեցին :

Եգիպտոսի մէջ այլ էր քուրմերու պաշտած կրօնն, այլ էր ժողովրդեան կրօնը : Գուրմերն արեգական եւ բնութեան երեւութից պաշտօն կը մատուցանէին եւ հասարակաց անամասչելի խորհուրդներ ունէին իրենց պաշտամանց մէջ : Իսկ հասարակ ժողովուրդն ամեն բան եւ մինչև իսկ կենդանիներն ու բոյսերը կը պաշտէր իրեւ զԱստուած :

Եգիպտական աստուածոց մէջ ամենէն երեւելին էր Ոսիրիս, որ Արեւու, երկնից եւ Նեղոսի անուամբ կը պաշտուէր իրրեւ արգասաւորիչ երկրի : Ոսիրիսի քոյրը՝ իսիս՝ բնութեան եւ լուսնի նշանակն էր եւ Եգիպտոսի հողին դիցուհին : Այս երկու աստուածները մարդկութեան առաջն բարերարները կը համարուէին ըստ Եգիպտացւոց :

Ոսիրիսի եղբայրը՝ Ցեւըն, այսինքն չարութեան ոգին, անապատի եւ ծովու աստուածն էր, ինչպէս նաեւ գողերու եւ թափառական աւազակներու պաշտամանն, այն աւազակներու որւք Նեղոսի հարուստ հնձոց եւ բարի աստուածներուն թշնամի էին միշտ :

Ոսկրիսի որդին՝ Հորոս՝ բարի եւ պարկեշտ մարդոց պաշտպան աստուածը կը համարուէր : Այս աստուածներէն զատ, այլ եւ այլ քաղաքաց մէջ կը պաշտուէին նաեւ իրակ, լոյս, իմաստութիւն : Ժողովրդեան պաշտամունքն յոյժ այլանդակ էին, զի անաստններ կը պաշտէին, որոց առջեւ ի ծունդ խոնարհելով երկրպագութիւն կ'ընէին : Սովորաբար սպաշտելի անաստններն էին եզ, շահէն, չուն, կատու, խոյ, ցեց, կոկորդիլոս : Առ երկիւղի կը պաշտէին վնասակար կենդանիներն, որպէս զի անոնց վնասներէն զերծ մնան, իսկ անվնասները կը պաշտէին, զի իրենց օգտին կը ծառայէին, ինչպէս չունը, կատուն եւայն :

Նեղոս գեան իրենց համար նուիրական էր, որոյ անուամբ երդում կ'ընէին : Կատուները տէրութեան գանձէն կը կերակրուէին եւ կատու մը սպաննողին պատիժը մահ էր : Ընդհանուր պաշտաման առարկայ էր Ապիս անուն կովն, որ սեւագոյն եւ պարարտ պէտք էր լինէր ճակտին վրայ մեծ սպիտակ նշանով մը : Երբ այս պաշտելի կովը մեռնէր, համայն Եղիպտոս սուգ կը պահէր, մինչեւ որ քուրմերն ուրիշ համանման կով մը զըտնէին, որոյ ի պատիւ եօթն օր մեծահանդէս տօն կը կատարուէր :

Այս բաղդաւոր կովն ունէր իւր յատուկ մեհեանն եւ իւր սպասարկու քուրմերն որք իւր անուամբ պատգամներ կուտային : Եղիպտացիք Ապիս կովուն պսակադրութեան հանդէսը կը կատարէին եւ կանայք այս հանդիսի օրերը մերկ շրջելու պարաւոր էին : Եղիպտացիք կը հաւատային թէ իրենց Ապիս աստուծոյ հոգին այս նուիրական կովերուն փորին մէջ կը բնակէր, եւ այս պատճառաւ կը պաշտէին զայն :

Եղիպտացիք հոգւոյ անմահութեան եւս կը հաւատային, ըսելով որ հոգին ուղղակի դժոխք կ'երթար քա-

ուասուն երկու դատաւորաց ատեանը ներկայանալու համար , որոյ նախագանն էր Ռափիս . նաև մարդուս գործած մեղքն ու վարձքը կը կշռուէին եւ Հորոս իւր շահէնի աչքով կը դիաէր . եթէ հոգին արդար լինէր , յերկինս կը վերանայր , իսկ եթէ մեղապարտ , նորէն այս աշխարհս կը նետուէր որ այլ եւ այլ կենդանեաց վորէն անցնելով՝ միլիոնաւոր տարիներէ յետոյ նորէն Ռափիսի ասեանը պիտի ներկայանապի :

Եզիպտացիք սովորութիւն ունէին լրենց մեռեալ-ները դատելու : Եօթանասուն օր պէտք եղած պատրաստութիւնները տեսնելէ եւ դիակը զմոսելէ յետոյ , մեռնողին ամբաստանիչներն ու ջատագովներն ի դատաստան կը հրաւիրէին , եւ կ'սկսէին վիճիլ մեռեալին մարմինն ի գերեզման զնելու կամ չզնելու վրայ . եթէ ջատագովութիւնը ծանր կշռէր քան զամբաստանութիւն , քուրմինն անոր մարմինը մնի հանդիսիւ ի դամբարանի կը տանէին ծառաստանի մը մէջ , իսկ մեղաւորք չէին կարող արժանանալ այս մնի պատույն եւ հետեւաբար ճահիճներու մէջ կը նետուէին :

Եզիպտացւոց քուրմինն ազնուապետական հղոր զիրք մը ունէին . մնանական պաշտօնն եւ երկրին մէկ մասն իրենց անբռնաբարելի սեփականութիւնը կը համարէին , եւ որ եւ է տուրք վճարելէ ազատ էին :



**ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ  
ՓԻՒՆԻԼԻԵՑԻՈՑ**

Փիւնիկեցիք Բահաղ կամ Բէլ աստուածը կը պաշտէին , զոր կը կոչէին նաև Մողոգ , եւ կ'ընդունէին թէ նա էր արարիչ Արեգական , Լուսոյ եւ կինդանութեան : Այս աստուածին անուամբ մարդազութիւն ալ կը կատարէին . կուռքին թեւերն հրաշէկ տաքցունելով , զոհն անսնց մէջ կը նետէին , եւ որպէս զի ողորմով զոհին ձայնը չլասւի , քուրմորը ծնծզայ եւ սրինդ կը հնչեցնէին :

Առաջին դիցուհին կը համարուէր Անահիտ կամ Մելիտա , որոյ հանդէմներուն մէջ յետին ծայր լկափ արարողութիւններ տեղի կ'ունենային :

Փիւնիկեցիք Բէլիար անուամբ կուռք մ'ալ ունէին , որուն համար կ'ըսէին թէ չար հոգիներու պետն էր :



**ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ  
ՊԱՐՄԱԿՑ**

Պարմիկք եւ Մարք երկար ժամանակ բնապաշա էին . սակայն յետոյ կիաքսարի օրով իրենց մէջէն մարդարէ մը յերեւան եկաւ , որ Զրադաշտ կը կոչուէր : Զենտավէստա , այսինքն՝ բանն կինդանի , պարսից համար նոր կրօնք մը սահմանելով սովորեցուց : Կրօնուսոյցն Զրադաշտ երկու սկզբունք կամ աստուած կը դաւանէր , մին Որմիզդ որ սուրբ եւ բարի հոգին էր , եւ միւսն Արհիման որ չար հոգին էր :

Պարափկք կը դաւանէին թէ Որմիզդ ստեղծած է , զմարդ եւ թէ անկէ կը բղխին աշխարհի ամեն բարութիւնք , այսինքն՝ լոյս , կենդանութիւն , անմահութիւն , իսկ վիշտ , հիւանդութիւն եւ մահ Արհմնեն կը բղխին :

Այս երկու աստուածներն համազօր են , բայց միմանց հակառակ կը մարանչին : Այս երկոցուն հայրն էր Զրուան , այսինքն՝ կոռնոս որ կը նշանակէ անսահման ժամանակ : Որմիզդի իշխանութիւնը կը տարածուէր Իրանի վրայ որ երկրագործ եւ լուսաւոր ժողովրդեան երկիրն էր իսկ Արհմնին իշխանութիւնը կը տարածուէր Տուրանի վրայ որ վրանաբնակ բարբարոսաց երկիրն էր :

Որմիզդ իրեն սպասաւորող վեց հրեշտակ ունէր , որք Ամշասպանք կը կոչուէին եւ բարութեան , Ճշմարտութեան , արդարութեան , բարեպաշտութեան , հարըստութեան եւ անմահութեան հոգիներն էին : Ասոնց/է զատ , Եզետք անուամբ ուրիշ անթիւ բարի հոգիներ կային երկրի վրայ սփռուած , սակայն դժոխոց , այսինքն՝ Խարամանի դեւք կամ դարովանդ կոչուած ոգիները միշտ կը հակառակէին բարի հոգիներուն դէմ :

Արհմն կամ որ նոյն է Խարաման (չար աստուած) , մարդկութեան նախածնողքը մոլորեցոյց որք Որմիզդէն (Արամազդէն) արարչագործեալ էին : Նախ կինը դեւալ զոհ մատոյց , յետոյ այրն : Նախածնողք յետոյ անամոց մորթ հագնելու հարկադրեցան եւ ոկսան թափառական շրջլ եւ որսորդութեամբ ապրիլ :

Պարափկք կը հաւատային թէ Որմիզդ անշուշտ մի օր իւր հզօր միջնորդին ձեռամբ պիտի յաղթէր իւր ոսոխին՝ Արհմիմանի , զոր խաւարային բնակարանի մը մէջ պիտի բանտարկէր :

Պարափկք կուռքեր չունէին եւ պարզ էր իրենց պաշտամունքը , զոր մեհեաններու մէջ եւ արձաններու բառջեւ չէին կատարեր , այլ բացօթեայ տեղեր , լերանց

զլուկաը եւ բնութեան մէջ։ Իրենց աղօթքը կ'ուղղէին առ Արմիզդ, որոյ նշանակն էր հուր (կրակ)։ Այս ժողովրդեան մոգերն՝ որք կրակն անշէջ պահելու նուիրական պաշտօնն ունէին, մեծ ազդեցութեան տէր էին զոր ի գործ կը դնէին թէ՛ թագաւորաց եւ թէ՛ ժողովրդեան վրայ։

Պարսիկք Ե. դարու մէջ շատ աշխատեցան որ իրենց այս հեթանոսական կրօնքն Հայոց ալ ընդունել տան բայց չյաշողեցան, զի Հայք Քրիստոնէութեան յարած էին արդէն հոգւով եւ մարմնով։



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ՀԱՅԿԱԶԱՆՑ ՍԵՌԻՆ

Հայկաղանց սերունդը ջրհեղեղէին վերջն երկար ժամանակ աստուածպաշտութեան մէջ ապրեցաւ։ յետոյ բնապաշտութեան յարեցաւ եւ բնութեան զօրութիւնները կը պաշտէր։ Հայք աստուածութեան վրայ աղօտ գաղափար մը միայն ունէին։ իրենց պաշտամանց տեղերն էին լերանց գաղաթներ եւ անաւաներ, մանաւանդ Արտևրուակայ տնկած ասուեաց անտառը։ Այս ժողովուրդ իւր պաշտամանց պարզութիւնն հետզհետէ կորուսանհցլով, սկսու պաշտել արեւն, լուսինն եւ աստերն, որոց անկուան կանդինեց մեհեաններ եւ բագիններ։

Հայք երբ Հնդկաց, Պարսից, Բաբելացւոց եւ Յունաց հետ յարաբերութիւն հաստատեցին, անոնց պաշտած աստուածներն ալ բերելով իրենց զից հետ միացուցին։ Հայոց դիքն էին Արամազդ, Տիր, Միհր, Ա-

մանսր , իսկ դիցուհիք՝ Անահիտ , Աստղիկ , Նանե ,  
Լուսին , եւայլն :

Արամաղդ գերազոյն աստուածն էր , բոլոր տիեզերաց  
արարիչ եւ կենդանարար էակն , աբմէ ծնած էր  
Միհր , այսինքն՝ հռար (կրակի աներեւոյթ նշանը) : Միհր  
քաջերու պաշտպանն էր եւ պատերազմի մէջ յազմող-  
ներու պատկ կը չնորհէր : Արամաղդայ գուսարն էր Նա-  
նէ , որ յատուկ հրեշտակ մը ունէր Տիր անուամբ . սա  
մարդոց վրայ կը հակէր եւ նոցա բարի ու չար կործերը  
գրքի մը մէջ կ'արձանագրէր եւ մեռնողներու հոգին Ա-  
րամաղդայ առջեւ կը տանէր դատելու համար : Տիր գի-  
տութեանց եւ դպրութեանց աստուածն էր , որուն ոամ-  
կօրէն լեզուաւ կ'ըսուէր Գըրոդ . այս բառ մինչեւ ցարդ  
կը գործածուի ոամլաց մէջ . (Գրողը տանի զքեղ) : Նա-  
նէ դիցուհին Յունաց Աթենասն էր :

Տիր Վալորշապատի մօտ աաճար մը ունէր . քուր-  
մելը պատգամ կը հարցունէին . Գրողին եւ երազներու  
մեկնութիւնը կը խնդրէին . Աստղիկ , այսինքն՝ Ափրողի-  
տէ , Վահագնի կինն էր եւ կանանց պաշտպանն :

Դիցուհեաց մէջ ամենէն շատ պատիւ ընդունողն էր  
Անահիտ , Հայոց մեծ դիցուհին , որ ըստ Յունաց Արտե-  
միս եւ ըստ Բաբելացոց Մելիտա կը կոչուէր : Անա-  
հիտ աստուածուհին ինչ նշանակութեամբ որ կը պաշ-  
տուէր օաար ազգաց մէջ , նոյն նշանակութեամբ չէր  
պաշտուեր ի Հայս , զի Հայք ուրիշ ընակիր բնութեամբ  
կը պաշտէին զայն իբրեւ անարատութեան , համեստու-  
թեան եւ զգաստութեան դիցուհի եւ աղգին հողածու  
եւ խնամատար : Երիզայի մէջ սորս ունեցած արձամին  
անունն էր ոսկիամայր , ոսկիածին : Հայք տարին մի  
անգամ ամառը տօն կը կատարէին այս դիցուհոյն ան-  
ուամբ , որուն աղամի կը նուիրէին . այս տօն կը կոչ-  
ուէր Վարդակառ : Հայք այս տօնը քրիստոնէութեան

մէջ Յիսուսի պայծառակերպութեան տօնին վողիսեցին , սակայն վարդ սփոելու , աղաւնի թոցնելու և ջուր սրակելու դիցական սովորութիւնը տակաւին կը պահուի իբրիւ յիշատակ ջրնեղեղի : Հայք իրենց կուսպաշտութեան վերջին ժամանակաց մէջ , Հեփեստոսի , Ափրոզի-տէի և Հերակլէսի արձանները բերելով իրենց մոհեան-ներուն մէջ գետեղեցին :



## ՊԱՇՏԱՄՈՒԻՆՔ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ԿԱՐՔԵԴՈՆԱՑԻՈՑ

Կարքեղոնացիք ի սկզբան Փիմիկեցւոց հետ մի եւ նոյն պաշտամունքն ունէին , սակայն ի վերջոյ սոսկալի մարդագոհութեան մը սկսան եւ այնքան յառաջ գնացին այս քրտմնելի սովորութեան մէջ , որ դրացի եւ աղդեցութեան տէր ազգերը պարտաւորեցան բոնի կերպիւ արգելու մարդագոհութիւնն :

Կարքեղոնացւոց գլխաւոր աստուածն էր Բաաղ . յեսոյ Սիկիլիայէն ստացան Աստղիկ , Միլքարդ , Հերակլէս , Դեմետր եւ Պրիսիոնէ և այլն : Կարքեղոնացիք քուրմ չունէին , այլ տէրութեան պաշտօնեայք կը վարէին այս նուրիական պաշտօնն : Կռոց տաճարները թէ՛ մոհեան էին եւ թէ՛ թանգարան , թէ՛ տէրութեան պաշտօնատուն եւ թէ՛ դիւանատուն :



## ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ՅՈՒՆԱՑ ԵՒ ՀՌՈՎՄԱՑԵՑԻՈՑ



### ԴԻՑԱՐԱՆՈՒԹԻՒՆ

Խաւարին ժամանակաց մէջ Յոյնք եւ Հսովմայեցիք բազմատուածեան էին : Բնութեան աւարերքէն եւ երեւոյթներէն զատ , մարդկային ձիրքերն ու կիրքերը զանազան անուանց տակ աստուածացուցած կը պաշտէին :

Ըստ Յունաց դիցաբանութեան , երկիրն ամեն աստուածներէն յառաջ ծնած էր Քառսէն , այսինքն խաւարէն , կամ համապարփակ վիճէն եւ կամ մառախուղէն :

Վեստա , այսինքն երկիրն , Ուրանոսի , այսինքն երկնից հետ յարաբերութիւն ընելով , ծնան Ովկիանոս , Տիտան , Կոռնոս եւ այլք :

### ԿՈՌՆՈՍ

Ըստ Յունաց Կոռնոս , ըստ Լատինաց Սատուրնոս , ըստ Գարսից Զրուան անուն կը կրէ եւ անսահման ժամանակ կը նշանակէ . ծնած է Վեստայէն եւ Ուրանոսէն , այսինքն՝ երկրէն ու երկինքէն :

Կոռնոս իւր անդրանիկ եղբօր՝ Տիտանայ՝ մասնաւոր թոյլատութեամբ ընդհանուր իշխանապետ կարգուեցաւ աիեղերաց վրայ , պայմանաւ որ իւր արու զաւակները միշտ լափէ եւ ոչնչացնէ , որպէս զի Կոռնոսէն յետոյ Տիտան իշխէ եւ կամ Կոռնոսի իշխանութիւնը մշտնջենաւոր մնայ երկնից վրայ աիրապետելու համար :

Կոռնոս յարգեց այս պայմանն եւ իւր զաւակները կ'ոչնչացնէր մոծ մասամբ Տիտանայ ձեռամբ :

Սակայն կոռնոսի կինը՝ Կիւպէղա՝ երբ իւր Դիոս կամ Արամազդ որդին ծնաւ, զայն գաղտնի պահելով անտառ մը զրկեց ուր Ամալքիա անուն այծ մը սնոյց զայն. իսկ մանկան աևղ քար մը ներկայացնելով առ կոռնոս, ըսաւ թէ քար մը ծնած էր. Կոռնոս ալ Կիւպէղայի մատուցած քարն անմիջապէս կինեց :

Կոռնոս ծերունայ մը կերպարանօք կը նկարուէր օձաձեւ անեզր մանեակ մ' ի ձեռին, որ կը նշանակէր անուանման յաւիտենականութիւն. գլխուն վրայ ունէր ժամացոյց մը որ ժամանակաց յաջորդութեան հոսումը կը նշանակէր, եւ աջ ձեռքը բռնած էր մանգաղ մը որ կը նշանակէր թէ ժամանակին ամեն բան կը հնձէ :

Կոռնոս Երեւակ աստեղ նշանակութիւն ալ ունէր .

### ԿԻՒՊԷՂԱ

Կիւպէղա կամ Ռէա եւ կամ Ռփս, Ռւրանտօի (Երկնից) դուստրն էր եւ կոռնոսի կինն ու Արամազդայ մայրը : Կիւպէղա մայր ամենայն դից կը համարուէր :

Կիւպէղա կը նկարուէր առիւճներէ լծեալ կառքի մը մէջ նստած, գլուխն ունենալով աշտարակաձեւ պըսակ մը : Իսկ ձեռքը բռնած էր առասութեան եղջիւր մը, յորմէ չարունակ կը թափէին սերմեր, պատւղներ եւ ծաղիկներ :

### ՏԻՏԱՆ

Կոռնոսի եղբայրը՝ Տիտան՝ իմանալով որ կոռնոսի արու զաւակն (Արամազդ) Կիւպէղայի հնարքով ծածուկ պահուած էր իրրեւ յաջորդ երկնից իշխանապետութեան, որով իւր որդիիքն անժառանգ պիտի մնային, սրտմաեալ պատերազմ բացաւ իւր եղմօր եւ անոր կնոջ դէմ, եւ անոնց յաղթելով երկուքն ալ խտարի մէջ բանտարկեց :

Սակայն Արամազդկ՝ որ յաւերժահարսանց ձեռամբ կը խնամուէր, հետզհետէ զօրանալով կարող եղաւ ազատել իւր ծնողքը : Բայց ուզելով երկնից իշխանութիւնն իւր հօր ձեռքէն առնուէլ, նախ անոր ըմպելի մը խնցուց, եւ կոռնոս նախ Արամազդայ տեղ կինած քարն եւ աղա Վեստա, Դեմետր, Հերա, Պղուտոն եւ Պոսիդոն փսխեց : Յեսոյ իւր եղբարց հետ միաբանելով երկնքէն հալածեց զկոռնոս, որ պարտաւորեցաւ երկրի վրայ իջնել եւ գնաց յլտալիա բնակիցաւ : Խտալիոյ թագաւորն՝ Յանոս՝ մեծ սիրով հիւրընկալեց զկոռնոս, որ ի փոխարէն սկսաւ օրէնքներ տալ, երկրագործութեան արհեստն եւ խաղաղութեան ճանապարհն ուսուցանել : Խտալիոյ ժողովուրդը կ'ըսէր թէ կոռնոս երկնքէն իջած աստուած մի էր որ զիրենք կը հրահանգէր եւ բարիքներ կը սովորեցնէր իրենց : Նոքտ Ոսկեդար անուանեցին այս Ժամանակամիջոցն :

## ՅԱՆՈՍ

Յանոս, զկոռնոս սիրով հիւրընկալելուն համար, մեծ խմաստութիւն մ'ստացաւ անկէ, որով կարող եղաւ անցեալն յիշել եւ ապագայն գուշակել : Յանոսի այս մեծ ձրից համար Հռովմայիցիք երկու դէմքով կը նկարէին նորա պատկերն, զոր իւր անուամբ կառուցուած մեհենի մը մէջ դրին : Յանոսի դէմքերէն մին անցեալը կը գիտէր եւ միւսն՝ ապանին : Հռովմայիցիք պատերազմի ժամանակ Յանոսի տաճարին դումները կը բանային, եւ խաղաղութեան ժամանակ կը գոցէին : Յանոս մէկ ձեռքը կը կրէր գաւազան մը, որով կը հսկէր ճանապարհաց վրայ, եւ միւս ձեռքը ունէր բանալի մը որով ապագայի դադունեաց զուռները կը բանար :

Յանոս կը նշանակէր տարւոյն երկոտասան ամիսներէն մին , այն է՝ առաջին յունուար ամիսն , իսկ մնացեալ մետասան ամիսներուն անուամբ իւր տաճարին մէջ տասն եւ մէկ բագիններ ունէր իւր շուրջն բոլորուած :

Յանոս իբրիւ խաղաղութեան ասսուած կը պաշտուէր Յոյներէն եւ Հռովմայեցիներէն :

## ԱՐԱՄԱԶԴԻ

Ըստ Յունաց Դիոս , ըստ Հայոց Արամազդ , ըստ Լատինաց Հովիս , ըստ Քուչացւոց Նեբրովի , ըստ Բարելացւոց Բել , ըստ Փղտացւոց Բահաղ եւ ըստ Պարսից Որիմիզդ կը կոչուէր :

Արամազդ ամեն մահկանացուներէն եւ անմահներէն գերագոյն կը համարուէր ի դիս եւ ամենամեծ , ամենաբարի , ամենապապային եւ անյաղթելի տիտղոսները կը կրէր : Արամազդ որ Կոռնոսի եւ Վիւպեղայի որսին էր , իւր հայրն երկինքէն հալածելէ յետոյ բոլոր տիեզերաց վրայ տիրապետեց . յետոյ երկինից իշխանութիւնը միայն իրեն վերապահնելով , ծովու վրայ տիրապետելու իշխանութիւնն իւր Պոսիդոն եղբօր , եւ սանդարամետական կամ զժոխոց իշխանութիւնն ալ իւր Պղուտոն եղբօր տուաւ :

Արամազդ կը նկարուէր գահու մը վրայ բազմած , մէկ ձեռքն արքայական գաւազան մը ու միւս ձեռքը շանթեր բռնած : Իւր ոտից ներքեւ արծիւներ կը հանգչէին թեւատարած : Երբ կառքով երկինից մէջ ճեմէր , ահեղ որոստու մներ կը բղիչէին իւր կառաց ընթացքէն , իսկ երբ բարկանար , շանթեր կ'արձակէր : Արամազդ աշխարհի օգնող , կազմակերպիչ եւ լուսատու հայրը կը համարուէր :

Արամազդ՝ իւր մանկութեան ատեն զինքն կաթով

կերակրող Ամալիա այժմ յերկինս ամբառնալով, համաստեղութեանց կարգը դասեց Ածեղջիւր անուռամբ : Նոյն այծին եղջիւրներէն մին ալ նուիրեց այն յաւերժահարսանց որք իւր մանկութիւնը խնամած էին : Յաւերժահարսունք այդ եղջիւրէն կ'սաանային իրենց սիրելի եւ ցանկալի եղած ամին բաներն : Արամազդ նոյն այծին մորթով իւր վահանը պատեց եւ զայն նութիւց Աքենասի որ իմաստութեան կոյս աստուածուհին էր :

### ՀԵՐԱ

Յստ Յունաց Հերա, ըստ Լատինաց Յունոն կամ Ոփիա, կոռնոսի դուստրն եւ Արամազդայ քոյրն ու կինն էր :

Հերա ծնաւ երեք որդի, Հեփէ, Արես եւ Հեփես-

տոս : Արամազդ Ողիմպոսէն (Երկինքէն) վար գահավի-  
ժեց զՀեփիստոս՝ նորա տգեղութեան պատճառաւ :

Հերա խիստ նախանձու էր . երբ տեսաւ որ Պա-  
րիս հովին ասաղկան գեղեցկութիւնն իւր գեղեցկու-  
թենէն նախանձար համարեց, զայրանալով հալածեց  
Արամազդայ միւս որդիքն եւ անոր տարիածուները :  
Հերա եղաւ Տրուլադայի կործանման պատճառն :

Հերա կը նկարուէր գահու վրայ բազմնալ կնոջ մը  
կերպարանօք, մէկ ձեռքը գաւազան եւ միւսն իլ մը  
բռնած, գլուխը թագ մը եւ ուաքին տակ սիրամարգ մը:

### ՊՂՈՒՑՈՒ

Պղուտոն կոռնոսի որդին եւ Արամազդայ ու Պո-  
սիդոնի եղբայրն էր, եւ ըստ Յունաց Այիդէս, ըստ  
Լատինաց Որկոս (դժոխքի աստուած) կը կոչուէր : Պղ-

զուտոն, Արքեղայոս անուն ալ կը կրէր որ անծիծաղ եւ անժամկետ կը նշանակէ :

Երբ տիեզերք Կռոնոսի երեք որդւոց միջեւ բաժնը-  
ուեցաւ, դժոխոց իշխանութիւնը Պղուտանի վիճակեցաւ:

Պղուտան, իրեւ դժոխոց աստուած, կը նկարուէր  
կառքի մը մէջ բազմած, խոփոռ դիմօք եւ լի ցամամիք  
եւ հառքը լծուած էր չորս սեւ երիվարներէ : Պղուտան  
մէկ ձեռքը կը բռնէր երեքժամի մը եւ փականք մը եւ  
միւս ձեռքը մարդկան դիակները : Պղուտանի մէհենին  
մէջ սեւ ցուլեր զո՞ն կը մատուցուէին, եւ ամեն արկած  
կամ աղետալի լուր իւր ձեռաւմբ կը հասնէր մարդոց :

Պղուտան, իւր ագեղութեան պատճառաւ, բոլոր  
զիցուհիներէն մերժուեցաւ եւ չկրցաւ իրեն կինակից  
կտնել, ասոր համար բողոքեց «ո Արամազդ եւ միտքը  
դրաւ իւր Դիմեար քրոջ աղջիկը՝ Փերսոփոնէն՝ առեւան-  
գել : Երբ Փերսոփոնէ ծաղիկ կը մողէր, յաւերժահարս-  
ներէն մին նախատեց զայն . նա ալ աղբիւրի փոխեց  
զայն : Նոյն միջոցին Պղուտան իւր ձեռքի երեքժամիով  
գեաինը բանալով ի Սանդարամնա իջեցուց զՓերսոփոնէ :

Փերսոփոնէի առեւանգումն վերջը, իւր մայրը՝ Դի-  
մեար՝ ջահ ի ձեռին շարունակ իւր գուստը կը փնտուէր  
գաշտերու և լիոներու վրայ, ձորերու ու քարայրնե-  
րու մէջ : Սակայն վերջապէս գտաւ զայն դժոխոց խա-  
ւարին մէջ, Արէթուսա յաւերժահարսէն իւմանալով :  
Փերսոփոնէ խնդրեց իւր մօրմնն որ տարւ ոյն վեց ամիսն  
իւր ամուսնոյն քով անցունէ եւ վեց ամիսն ալ իւր մօր  
քով բնակի երկրի վրայ :

Փերսոփոնէի մայրը՝ Դիմեար՝ Կռոնոսի գուստին էր  
եւ Արամազդայ հետ ամուսնանալով ծնած էր զՓերսո-  
փոնէ եւ զԲագոս : Բագոս որ իւր հօր՝ Արամազդայ՝ Կ'օգ-  
նէր հսկայից պատերազմին ժամանակ, գինւոյ եւ զինե-  
մողներու աստուածն էր :

Պղուտոն իրեն արբանիակ ունէր երեք օպնական դատաւորներ , որք գժոխաք գնացող մնոելները դատելու եւ պատժելու պաշտօն ունէին . ասոնք էին Մինովս , իակոս եւ Հռադամանտոս , որք Արամազդայ որդիքն էին : Ասոնցմէ զատ կային կատադիր կամ Եւմենեայք կոչուած երեք քոյրեր , որոց անուանքն էին Ցիսիվոն , Մեզերա և Ալերտով , եւ որոց պաշտօնն էր հալածել մեղաւորներն թէ ի գժոխս եւ թէ երկրի վրայ : Առքա կը նկարագրուէի՞ վառուած ջահեր ի ձեռին , իրերահիւս օձերէ ձեւ ացած մազերով եւ հոլամուկի թեւերով : Սոյն երեք քոյրերը գեանի կամ գիշերուան վատերք կը կոչուէին , և Աթէնքի Արխապագոսին առջեւ ենողը պարաւոր էր անոնց անուամբ երգնուկ , թէ իրաւը պիտի խօսէր :

Գժոխոց մէջ պաշտօն ունէին նաեւ Պարկեան երեք քոյրերն՝ որք մարդոց ծննդեան , կինաց եւ մահուան վրայ կ'իշխէին և շարունակ մարդկանց բաղզը կը մանէին և կը քանդէին : Ասոնցմէ կդուտով , կրտսերագոյնը , ազէկատ մ'ունէր ի ձեռին և կեանք կը հիւսէր , Լաքիսիս կինաց ընթացքին վրայ կը հոկէր և Ատրոպէ , անդրանիկը , մահառիթ մլրասով մը կը կարէր կենաց թելը : Պարկայք կը նկարագրուէին խոժոռ դէմքով , ճերմակ բուրդէ գգակներով որոց մէջ խառնուած էին նարկիսաներ :

Գժոխոց մէջ կային մի քանի գետեր , որոց առաջինն էր Ախերոն , որ գժոխք իջնող Ցիտանեանց ծարաւն անցունելու կը ծառայէր . երկրորդն էր Սիփրոն , որոյ վրայ եղած երգում մ'անդրժելի էր , և երրորդն էր Կոգետոն , որոյ ջուրն գմոխք իջնող անձանց արցունքն յառաջ եկած էր : Ասոնցմէ զատ կար նաեւ Փեղեկեդոն անուն գետ մը որոյ ալիքները բոցեղէն էին : Եղիւսեան դաշտէն կ'անցնէր Լեքէ գետն , որոյ ջուրն ո՛վ

որ խմէր , անցելսյն վիշտերը կը մոռնար : Այն հոգիներն՝ որք այլ եւ այլ հոգիներու փոխուած էին , երբ այս ջուրէն խմէին , խսպառ կը մոռնային իրենց վարած նախկին կեանքն , ինչպէս նաև յումիմէ յում փոխանցուիլն :

Դժոխոց մէջ ծերտնի նաւավար մ'ալ կար կարոն անուն , որ գժոխք գնացող հոգիներն իւր նաւակաւ Ստիւքս գետէն կ'անցունէր : Ամեն անցնող պէտք էր դրամ մը վճարէր իրենց անցագին . ասոր համար Յոյնք եւ Հոռվիայեցիք իրենց մեռեալներու բերանը դրամ մը կը գնէին :

Պղուանի թագաւորութեան վրայ հսկող՝ հռավուխ շուն մ'ալ կար կերբերոս անուն , որոյ պոչը վիշտափի եւ գլուխներն օծի էին : Կերբերոս թոյլ չէր տար որ մէկը դժոխքէն դուրս ենէր , սակայն Հերակլէս իւր քաջութեամբ շղթայակապ ըրաւ . Որփէսոս իւր քնարաւ նիրահեցուց եւ Ենէասայ առաջնորդ Սիպիլան փոխինդով թմրեցուց զայն :

Դժոխոց մէջ սաստիկ տանջանաց դատապարտեալներն էին Տիտանեանք որք Արամազդայ դէմ պատերազմած եւ դժոխոց բերանն համարուող Ատնա հրաբուխն բերնէն ի սանդարանու գահավիթած էին :

Նոյնպէս դժոխային տանջանաց դատապարտուած էր Եղիսացոց Սաղմէնէսոս թագաւորն որ ժայռհած էր լինքինք Արամազդայ հաւասար դասել : Արամազդ ասոր վրայ զայրանալով , շանթահարած եւ ի դժոխս իջուցած էր զայն : Նոյնպէս դատապարտութեան տակ էր Փիդիկեա որ Ապոլոնի աաճարը կողոպած էր :

Խսիս եւս դժոխոց մէջ ի տանջանս դատապարտուած էր Հերայի սիրահարած լինելուն համար : Հերս Արամազդայ քոյրն եւ միանգամայն կինն էր :

Տանտաղոս եւս անսուազ եւ մշտածարաւ կը պապա . էր դժոխոց մէջ : Տանտաղոս՝ որ Արդիոյ թագաւորն էր

աստուածներուն կոչունք մը առւած եւ անսնց կարողութիւնը փորձելու համար իւր որդւոյն մարմինն ալ խորվելով ուրիշ միսերու հետ խամն մնձարած էր անսնց : Դեմեար այս սոսկալի խորտիքն ախորժահամ գտած էր , իսկ Արաւազդ Տանտաղոսի քատմնելի ոճիրն հասկնալով ի Տարտարոս (դժոխք) գահավիժած էր զայն , ուր յաւիտենական քաղցով եւ ծարաւով կը տառապէր լի մը մէջ եւ ամէն անգամ որ իւր պապաքեալ շրթունքը ջըրոց մօտեցնէր , ջուրերը կը հեռանային . նոյնպէս անթիւ պտղատու ծառերու մէջ անսուազ կը տանջուէր , զի ամեն անգամ որ ձեռքն երկնցնէր պտուզ մը փրցնելու , հովը ծառերուն ոսաերը մինչեւ երկինք կը բարձրացնէր :

Սոյն հեթանոսական եւ տոասպելական դժոխքն իւր ծագումն Եգիպտառսէն առած էր , վասն զի Եղիպտացիք իրենց մեռելները Մեմիփիսի մօտ լի մը եզերքը կը դընէին ուր դատաւորք վկայներ կը հաւերէին , մոռեալին կենսագրութիւնը կը լսէին եւ արուած վկայութեանց վրայ դատաստան կ'ընէին : Արդար դատուածները գետին մէկ կողմը գտնուող գեղատեսիլ պարտէզներու եւ ծառաստաններու մէջ կը թաղէին . իսկ մողաւոր դատուածներուն մարմինը կը նետէին այն ճախճային լիճը որուն դժոխք կամ տարտարոս անունը կուտային :

Որիէսս , իւր ուղեւորութեան միջոցին , յլ; գիպտոսէ անցնելով , Եգիպտացւոց սոյն սանդարամետական դըրութիւնը կամ արարողութիւնն ընդօրինակեց եւ ապա Ցունաց եւ Հոռվիմայեցւոց մէջ մացուց շատ մ'աւելագրութեամբ :

Դժոխքէն զատ կար նաեւ Եղիսեան դաշտն որ առաքինի եւ արդար մարդոց մահուանէն յետոյ նոցա մըշտընքնաւոր քնակավայրն էր , ուր յաւերժական գարուն մը կը տիրէր եւ որ լի էր փափկութեամբ եւ երանական

փառօք : Եղիւսեան դաշտէն կ'անցնէր լերէ գետն , որոյ ջուրը խմողը կը մոռնար անցելոյն վիշտերն : Ըստ Հռովեմայեցւոց , Եղիւսեան դաշտը կը գտնուէր Գանարեան կղզեաց մէջ :

Յսնք համդերծեալ կենաց կը հաւատային եւ կ'ընդունէին . թէ բարի մարդիկ պիտի վարձատրուէին եւ թէ չարերը սիրածի պատժուէին : Նոքա կ'ըսէին թէ ոտորերկրեալ աշխարհ մը կայ ուր մեռելոց հոգիները կամ ուրուականները պիտի հաւաքուին եւ երկու մասի պիտի բաժնուին : Եղիւսեան դաշտն արդարոց բնակավայրը պիտի լինէր , իսկ Տարտարոս՝ չարագործներու չարչարանաց աեղը :

#### ՊՈՍԻԴՈՆ

Ըստ Յունաց Պոսիդոնի եւ ըստ Լատինաց Նեպտոն , Կառնոսի եւ Եւսեպեայ որդին ու Արամազդայ եղբայրն էր : Նրք Արամազդ տիեզերքն իւր եղբարց միջեւ բաժնեց , ծովու իշխանութիւնը տուաւ Պոսիդոնի : Պոսիդոն Արամազդէն յետոյ զօրաւորագոյն աստուածը կը համարուէր :

Պոսիդոն կը նկարուէր թեւաւոր ձիերէ լծեալ՝ խեցեզէն կառքի մը մէջ նստած , երեքժանի մ'ի ձեռին , եւ կառքին ետեւէն կ'երթային տրիտոններ (\*) եւ մարդաձուկեր : Պոսիդոն երբ ձեռքի երեքժանին դէպի ծովշարժէր , ծովն խակոյն կը խռովէր եւ կ'ալէկոծէր . իսկ երբ վեր վերցնէր , ծովը կը հանդարտէր :

Պոսիդոն Ներէոսի եւ Տորխանի աղջիկն՝ Ամփիտիտէն՝ ինութեան առնլով ծնաւ Ովկիան , գետերու հայրն . Բվկիան զթէտիս ինութեան առնլով , ծնան Ներէոս և

(\*) Տրիտոն՝ Պոսիդոնի և Ամփիտիտէտի սուրբուն են :

Տորիս : Ներէսս եւ Տորիս , թէեւ քոյր եւ եղբայր , միւմնաց հետ ամուսնանալով ծնան շատ մը յաներժահարսունք :

Այս յաւերժահարսերէն ոմանք անսահներու պաշտապան տեսուչներն էին եւ Թրիատք կը կոչուէին . ոմանք ալ ազբերաց եւ գետաց պահապաններն էին եւ Նախատք կ'ըսուէին . ոմանք ալ լեռներու մէջ կը բնակէին եւ Որէատք կը կոչուէին . այլք ծովերու վրայ կ'իշխէին եւ իրենց հօր անուամբ Ներէայք կը կոչուէին :

Ներէայից մէջէն Տետիս Արամաղդայ սէրն առ ինքն ձգելով , զայն գրաւել կ'ուզէր , բայց Արամաղդ , ճակատագրի սահմանը գուշակելով , իմացաւ թէ Տէտիսէն ծնած դաւակն , իւր հօրմէն հզօրագոյն պիտի լինէր , եւ հետեւապէս չուզեց որ իրմէն զօրաւոր գաւակ մ'ունենայ , որ իր անսահման իշխանութեան թեկնածու լինի : Ուստի զգուշանալով , փոխանակ ինք կնութեան առնլու , Պղեսոսի տուաւ զայն ինութեան : Պղէսոսի եւ Տէտիսի ամուսնութենէն ծնաւ Արիլլէս , որ իր հօրմէն հզօրագոյն էր :

Յոյնք եւ Հռովմայեցիք յատուկ տօներ կը կատարէին ի պատիւ Պոսիպոնի , որ ամեն աեղ յարգ եւ պատիւ կը վայելէր :

### ՅԱՐԵԹՈՒ

Ուրանոսի որդին եւ Կռոնոսի եղբայրն էր Յաբերոս որմէ ծնած են Ատլաս , Մենետես , Պրոմեքես եւ Տիմետրէ : Պրոմէթէոս՝ Արամաղդի հետեւելով մարդ ըստեղծել ուզեց եւ կաւէ արձաններ շննեց , զորս կենդանացնելու համար երկինքէն հուր գողցաւ : Արամաղդ այս գողութեան վրայ սրտմտելով , պատժեց զՊրոմէթէոս

զոր կովկասու լեռներէն միոյն վրայ քարաժայոփ մը  
մէջ բանտարկել տուաւ : Անգղ մը շարունակ կը կրծէր  
նորա լեարդն որ սակայն միւս կողմէ միշտ կ'աճէր եւ  
Պրոմէթէոսի տանջանքը յաւիահնական կը դառնար ,  
մինչեւ որ Աքիլլէս գալով ազատեց զնա , անգղն սպան-  
նելով : Յետոյ Պրոմէթէոս շաա մը արհեստաներ գտաւ :

### ՊԱՆԴՈՒՐԱ


Պանդուրա աշխարհի վրայ երեւցող կանանց ասա-  
ջինն էր , զոր ստեղծած է Հերմէս եւ զոր կենդանացու-  
ցած է Աթենաս : Պանդուրա երեսը քողով մը ծածկելով  
դից խմբին ներկայացաւ որք զանազան ձիրքերով եւ  
շնորհքներով օմտեցին զինքն : Իմաստութեան աստուա-  
ծըն՝ Աթենաս՝ իմաստութիւն շնորհեց , Ապողոն՝ երածըշ-  
տութիւն եւ Հերմէս՝ պերճախօսութիւն :

Երբ Պրոմէթէոս իւր շինած արձանները կենդանաւ-  
ցընելու համար յիրկնից հուր գողցաւ , Արամազդ այս  
դողութիւնը պատմելու համար ամրափակ տուփ մը  
պարզեց Պանդուրայի եւ զայն Պրոմէթէոսի զրկեց որ  
հետն ամուսնանայ :

Պրոմէթէոս այս տուփին վտանգալի պարունակու-  
թեան վրայ կասկածելով , չուզեց ընդունիլ եւ ոչ ալ  
զՊանդուրա կնութեան առնուլ : Սակայն իւր եղբայրն՝  
Եփիմէթէոս՝ այս տուփին երկնային բարիքներով լի հա-  
մարելով ընդունեց զայն եւ կնութեան առաւ զՊանդու-  
րա : Բայց երբ տուփը բացաւ , ամին տեսակ չսրիք ,  
աղէտք եւ թշուառութիւնք դուրս թափեցան եւ  
զաշխարհ լցուցին : Թէեւ ուզեց իսկոյն գոցել տուփն ,  
բայց չյաջողեցաւ եւ տեսաւ որ միայն լոյսն մնացած էր  
մէջն՝ Ըստ Յունաց , Պանդուրայի բերած տուփէն ելնող

չարիքներն էին որ շարունակ կ'ալեկոծէին մարդկանց վիճակն (\*) :

Պանդորեան տուփ կ'ըսուի այժմ այն ամեն բանի որ կրնայ շատ մ'աղետից աղբիւրը լինիլ :



### ԴԵՒԿԱԼԻՈՆԵԱՆ ԶՐՃԵՂԵՂ

Նախկին Յոյնք հետեւեալ կերպիւ կը պատմին ջըրհեղեղի անցքն :

Եփիմէթէոսի եւ Պանդուրայի որդին՝ Դեւկալիոն եւ իւր կինը Պիռոս իրենց կրօնասիրութեամբ սիրելի էին Արամազգայ : Երբ աստաւածոց հայրն, Արամազդ, Ջըրհեղեղաւ ջնջից մարդկային ազգն, ասոնք նաւակ մը մտնելով Պառնաս լիրան վրայ ելան եւ ազատեցան : Ջըրհեղեղի դադարութէն յետոյ, պատգամ հարցուցին Աստրէայի մօր՝ Թեմիսի՝ թէ ի՞նչ պէտք էր ընէին մարդկային սերունդն աճեցնելու համար, եւ պատասխան ստացան թէ մայրենի ոսկորներն իրենց թիկանց կողմը նետեն : Դեւկալիոն պատգամին խորհրդաւոր իմաստն խսկոյն ըմբռնելով, ըսաւ թէ մայրենի ոսկորներն երկրի քարերն էին, զի երկիրն էր հասարակաց մայրն . ուստի ըստ պատգամին, Դեւկալիոն քարերն առնելով իւր ետեւը նետեց, որք էրիկմարդու փոխուեցան, իոկ իւր կընոջ նետած քարերն ի կին փոխուեցան, որով մարդիկ շատնալով տարածուեցան երկրի վրայ :



(\*) Պահանջուս Յունաց Եւու է, Եւ այս ուսուցիւը իւ ժեշտենք Հաւ ո՛ր Աստուածաշաւան իւ պարհ Տարբառ օվքնախու Խզաց Հըս :

## ՏԻՑԱՆԵԱՆՔ

Տիտոսնեանք (Հակայք), այսինքն՝ երկրի անարի որդիներն, իրենց մօր Վեստայի, այսինքն՝ երկրի յորդորներէն քաջալերեալ, իրենց Տիտան հօր հեա միաբանութեամբ պատերազմ բացին երկնային ասառւածոց դէմ (\*):

Նախ սկսան երեք բարձր լեռներ իրարու վրայ զետեղել եւ մինչեւ Ողիմպոս բարձրանալ տիեզերական իշխանութիւնը կոսոնուի որդւոց ձեռքէն կորզելու համար: Սակայն ասառւածոց հայրն՝ Արամազդ՝ զանոնք շանթահար ընելով այն լինանէն ի դժոխս իշեցուց: Այնուհետեւ Տիտաննեանք ասառւածամարտք կոչուեցան:

Յոյնք, ի պատիւ դից յաղթութեան, չորս տարին մի անգամ ողիմպական խաղերով կը տօնէին այս պատերազմին յիշառակը թեսաղիոց Ողիմպոս լելան վրայ որ երկոտասան դից բնակարանն էր:

## ԱՊՈՂՈՆ

Ըստ Յունաց Ապողոն, ըստ Լատինաց Փեբոս, ըստ Եգիպտացւոց Ռաիրիս, ըստ Ամոնացւոց Մոզոր, ըստ Մովաբացւոց Բեկրիգովը, ըստ Պարսից Միհր եւ ըստ Ասորւց Նիբօ, Արամազդայ որդին էր եւ արեգական նշանակութիւն ունէր:

Ապողոն յղացած էր Արամազդայ Լատոն կնոջմէն, որոյ վրայ նախանձելով Հերա (Արամազդայ առաջին կինը), Պիթոն անուն վիշապը դրկեց անոր դէմ: Սակայն

(\*) Այս դադարևելուն ըստորոշութիւններ է ըւստեւ:

Լատոն, Պոսիդոնի օգնութեամբ, վիշապին յարձակումէն փախուստ տալով, Տեղոս կզզին ապաստանեցաւ եւ հոն ծնաւ զԱպոդոն, որ Արամազդայ սիրելի որդին եղաւ եւ ընտիր ծիրքերով օժտուեցաւ, ինչպէս գեղեցկութեամբ, իմաստութեամբ, քաջութեամբ եւ յաւերժական երիտասարդութեամբ։ Տեղոս կզզին շարունակ ծովուն ջուրե էն կ'ողողուէր, ատկայն Պոսիդոն, ի պատիւ Ապոդոնի, այնուհետեւ անսուզելի պահեց զայն։

Ապոդոն բանսատեղծութեան, երաժշտութեան եւ ամեն մտաւոր գործողութեանց աստուածն էր։ Կը նըւկարագրուէր լուսաւոր ճակատով, եւ չորս նժոյզներէ լծեալ կառքի մը մէջ նստած, որ ամեն օր հորիզոնն կ'ենէր զբովանդակ աշխարհ լուսաւորելու համար։

Ապոդոն բարկացած ժամանակ նես կ'առնուր, իսկ հանդարատած ժամանակ նուսագարան։ Ապոդոնի բարկութիւնը սսսկալի էր։ իր մօր՝ լատոնի՝ գէմ զբկուած վիշապն սպաննեց եւ մինչեւ իսկ իւր հօր՝ Արամազդայ հետ ալ չափուելով անոր շանթերը դարբնող կիկղոպները սպաննեց։ յանժամամ Արամազդ բարկանալով՝ Ողիմպոսէն (երկինքէն) արտաքսեց զայն։ Ապոդոն իւր փառքէն զրկուելով, թեսազիա գնաց եւ սկսաւ հովրութիւն ընել։ Սակայն քիչ ատենէն Արամազդ՝ իւր որդոյն վրայ գթալով նորէն Ողիմպոս կանչեց զայն եւ հրաման ըրաւ որ նորէն լուսաւորէ զաշխարհ։

### ԻՍԻՍ կամ ՅՈՎ կամ ՄԻԼԻՏԱ

Իսիս գիցուհին որ լուսին, օդ եւ երկիր կը նշանակէր, ինակոս գետին գուստորն էր։ Արամազդ կը սիրէր այս գիցուհին զոր իւր Հերա կնոջմէն ծածուկ պահելու համար արջասոի փոխեց։ Սակայն Հերա կասկածե-

լով , հարիւրաշեայ Արգոսը պահապան դրաւ իսիս ար-  
ջառին վրայ : Արգոս երբ իւր հարիւր աչաց յիսունը փա-  
կէր , միւս յիսուն աչքերովը կը տեսնէր : Արամազդ այս  
հսկողութիւնն իմանալով՝ հրաման ըրաւ Հերմէսի որ իւր  
արնգին ձայնովը թմրեցնէ զԱրգոս եւ մահացնէ զայն :  
Հերա ալ գոռեխի (իշամնղութի) ձեռամբ մինչեւ յԵգիպ-  
տոս հալածել առւաւ զիսիս արջառն : Հոն Արամազդ  
նորէն իւր առջի կերպարանքին վերածեց զիսիս , որ իւր  
Ռահրիս եղբօր հետ ամուսնացաւ եւ այս ամուսնութենէն  
ծնաւ Հորոս :

Ոսիրիս , իսիս եւ Հորոս երրորդութիւն մը կը կազ-  
մէին եւ կը պաշտուէին յեղիպտացւոց , վասն զի Ոսի-  
րիս՝ արեգակն էր , իսիս՝ լուսինն , իսկ Հորոս՝ բարե-  
բազդ եւ բարի մարդոց պաշտպանն ու պահապանն :  
Փոխաբերաբար , արջառի փոխուած իսիս կը նշանակէ  
երկիր , Արգոսի հարիւր աչերը կը նշանակին աստեղք :  
Հերա կը նշանակէ օդ , եւ Հերմէս կը նշանակէ արեգա-  
կըն :

Իսիս կը նկարագրուէր իբրեւ կովու գլուխ , որոց  
եզջերաց մէջտեղն զետեղուած էր երկրագունան :

### ԱՍԿՂԻՊԻՈՍ

Ասկղիպիոս Ապողոնի եւ Կորոնեայ դուստրն էր ,  
որ Քերոն յուշկապարիկէն մնանելով՝ երկար ժամանակ  
պարտէզներու մէջ աշխատեցաւ , եւ բոյսերու զօրու-  
թիւններն ուսումնասիրելով՝ երեւելի բժիշկ մ'եղաւ :  
Բժշկութեան մէջ ա՛յնքան յառաջ գնաց որ քնական դե-  
ղերով՝ մինչեւ իսկ յարութիւն կուաար մեռելոց : Այս  
յառաջդիմութեան վրայ Պղուտոն զայրանալով՝ գանգատ  
բարձաւ առ Արամազդ :

Արամազդ շանթահար ըրաւ զԱսկղիպիոս , վախնաւ-  
լով որ մի գուցէ զմարդիկ կենդանի պահելով , մահուան  
իշխանութիւնը տկարանայ կամ ջնջուի :

Ապողոն իւր դստեր կորսաւեան վրայ անմիսիթար  
մնալով շարունակ կ'ողբար . սակայն Արամազդ զայն մը-  
խիթարել ուզելով՝ օճակալ աստեղատան փոխեց զԱսկ-  
ղիպիոս :

Երբեմն ի Հռովմ մեծ սրածութիւն մը պատահելով ,  
պատգամաւորութիւն մը զրկուեցաւ ի Դեղպիս՝ Ապողո-  
նի մեհենին մէջ ծառայող հարցուկներուն պատգամ հար-  
ցընելու համար : Պատգամ ելաւ թէ Ասկղիպիոսի պէտք  
է զիմել : Ասկղիպիոս , օձի կերպարանօք , պատգամա-  
ւորաց ներկայսնալով խոստացաւ որ անձամբ Հռովմ եր-  
թայ , եւ խոսառումը կատարեց : Հոն իւր նախկին կեր-  
պարանքն զգենլով , Տիբերիս գետոյն կղզիներէն միոյն  
մէջ բնակութիւն հասաւաեց եւ ժողովուրդը բժշկեց հա-  
մաճարակ ախտէն :

Ասկղիպիոսի խորհրդանշանն էր օձ , եւ կը նկար-  
ուէր գահու մը վրայ նստած , օճապատ գաւազան մ'ի  
ձեռին : Հռովմայեցիք հաւեր եւ աքաւղաղներ կը նուի-  
րէին իրեն՝ իբրեւ նշան արթնութեան :

## ԱՐՑԵՄԻՍ

Ըստ Յունաց Արտեմիս , ըստ Լատինաց Տիանա ,  
ըստ Հայոց Անահիտ , Արամազդայ եւ Լատոնի դուստրն  
էր , եւ արկադական , լուսոյ ու Ապողոնի քոյրը : Արտե-  
միս կը կոչուէր նաև Պերսեփոնէ կամ Եկատէ : Այս դի-  
ցուհին՝ Ապողոնի ծննդեան պատճառաւ իւր մօր կրած  
տառապանքն յիշելով միտքը դրաւ չամուսնանալ , եւ  
Արամազդէն խումբ մը յաւերժահարս ու նետեր ընդու-

նելով անտառաց թագուհի եղաւ : Իւր գլխաւոր զբաղմունքն եղաւ որսորդութիւնն , որով կոչուեցաւ դիցունի որսորդութեան :

Այս դիցուհին կը նկարուէր եղնիկներէ լծեալ եւ որսական շուներէ շրջապատեալ կառքի մը մէջ նստած , կօշիկ յոտա , կապարճ եւ աղեղ յուտն , եւ մահիկ ի ճակատն . Եփեսոսի մէջ (Զմիւռնիոյ մօա) սորա ունեցած հոյակապ տաճարն աշխարհի եօթն հրաշալեաց մին կը համարուէր եւ լի էր սքանչելեօք : Երկու հարիւր տարուան մէջ շինուած էր հարիւր քսան եւ եօթն թագաւորաց ծախիւք եւ հարիւր քսան եւ եօթն ոտք բարձրութեամբ երկու հարիւր քսան սիւներով զարդարուած : Երսորատ Եփեսային այրեց այս տաճարն իր յիշատակն անմահ թողելու համար :

Արաեմիս Երիզայի մէջ եւս մեհեան մը ունէր , ուր Ս. Գրիգոր Լուսաւորիչ այս դիցուհւոյն երկրպագութիւն չընելուն համար շատ չարչարանքներ կրեց մեծն Տրդատ թագաւորէն :

### ՓԱՅՔՈՍ

Փայէրոս Արամազդայ եւ Գլխմէնէի որդին էր : Աս իւր մօր խորհրդով Արամազդէն արտօնութիւն ինողրեց որ օր մը միայն ինք վարէ արեգական կառքն . Արամազդ ընդունեց իւր որդւոյն ինողիրը , սակայն Փայէթոս իւր անփորձութեամբ երկվարները խրտչեցներով , ուղիղ ճանքէն խոտորեցաւ եւ քիչ մնաց որ համայն տիեզերք հրդեհէր : Ասոր վրայ Արամազդ զայրանալով շանթահար ըրաւ յանդուգն մանուկն եւ Երիտանոս կամ Բագոս գեալ գահալիթեց :

Գրականութեան մէջ Փայէթոսի հետ կը բազդառուին այն յանձնապատան անձինք որք իրենց կարողութիւնէն վեր դորժ մը կ'ուզեն ստանձնել :

## ՀԵՐՄԵՍ

Ըստ Յունաց Հերմէս եւ ըստ Լատինաց Մերկուրիոս՝ Արամազդայ եւ Մայա յաւերժահարսին որդին էր : Ողիմպական մեհեաններու մէջ զից թարգմանն էր, եւ պերճախօսութեան, վաճառականութեան ու աւազակաց աստուածը կը համարուէր :

Հերմէս երկու օձերէ հիւսուած գաւազան մ'ունէր ի ձեռին : Մեծ խոռվութեանց ժամանակ, այդ երկու օձերն իրարմէ կը բաժնէր եւ իսկոյն խաղաղութիւն կը լինէր : Այս երկու օձերը կը նշանակէին մարդոց հոգին ու մարմինն որք միմուանց հետ միացեալ են : Երբ Հերմէս զանոնք իրարմէ բաժնէր, մահուան խաղաղութիւնը կը հանմէր . իսկ եթէ զանոնք իրարմէ չբաժնէր, մարդիկ անմահ կը մնային :

Հերմէս սովորաբար կը նկարագրուէր երիտասարդի մը կերպարանոք, աջ ձեռքն իշխանական գաւազան մը գլուխը լոյնեզր եւ թեւաւոր զվարկ մը եւ ոտքը զոյգ մը թեւաւոր տրեխ հագած :

## ԱՐԵՍ ԿԱՄ ՄԱՐՄ

Ըստ Յունաց Արէս եւ ըստ Լատինաց Մարս՝ Արամազդայ եւ Հերայի որդին էր եւ պատերազմի աստուածն : Արէս պաշտելի էր մանաւանդ Հոռվմայեցոց, ո՛ո զիրենք անկէ սերեալ կը համարէին :

Ըստ ոմանց Արէս, առանց Արամազդայ, այդ միայն որ մօր՝ Հերայի ծաղկի մը հպելէն յղացած է . Արամազդ զ ասոր վրէժը լուծելու համար, առանց Հերայի, այլ իսայն իւր ուղեղէն ծնունդ տուած է Սթինասի (իմաստութեան զիցուհի) :

Արէս կը նկարուէր առնական կերպարանօք սպառազէն , գլուխը սաղաւարտ , ձեռքը նիզակ եւ սովորաբար երկու ձիերէ լծեալ կառքի մը մէջ նստած :

### ԱԹԵՆԱՍ ԿԱՄ ՊԱԼԷԱՍ

Արենաս՝ իմաստութեան եւ գեղարուեամից գիցուհին էր , որ առանց մօր , այց միայն Արամաղդրայ ուղեղէն ծնած էր : Տիտանեանց պատերազմի ժամանակ իւր հօր օգնելով երեւելի հանդիսացաւ իւր քաջաթեամբ եւ աստառածներու կարգին մէջ նշանաւոր անդ մը գրաւեց : Վըտուիր թէ Աթենաս հնարած է արինդն :

Այս գիցուհին սովորաբար կը նկարուէր գեղեցիկ կնոջ մը կերպարանօք , գլուխը սաղաւարտ , մէկ ձեռքը նիզակ եւ միւս ձեռքը վահան մը : Իսկ ստքին տակ բռւ մը կը նկարուէր որ կը նշանակէր թէ ինչպէս որ բուն գիշերը կը տիսնէ , այնպէս ալ Աթենաս մութ ինողիները կը լուսաբաննէ :

Լատինացիք Միներվա եւ Հայք Նանե անունը կու տային այս ղիցուհոյն :

### ԱՍՏՂԻԿ

Ըստ Հայոց՝ Աստղիկ , ըստ Յունաց՝ Ափրոդիտէ , ըստ Լատինաց Վենուս եւ ըստ Ասորոց Աստրա՝ Արամաղդայ եւ Դեւոնեայ գուստըն էր . կամ ըստ ոման ծովու վրիփրաղէզ ալիքներէն ծնած էր : Աստղիկ ի կիպ րոս կրթուելէ յետոյ երբ Ողիմպոսի մէջ երեւցաւ , աստ ուածներուն ամենքն ալ անոր գեղեցկութինէն հրապուր ուելու , իւրաքանչիւրը կ'ուզէր զայն կնութեան առ

նուկ . բայց Արամազդդ Հեփիստոսի տուաւ զայն ի կնութիւն , շանթն հնարած լինելուն ի վարձատրութիւն : Անյարմար ամուսնութիւն մ'էր այս . զի Հեփիստոս Ողիմպոսի տգեղագոյն աստուածն էր : Աստղիկ այս ամուսնութենէն դժգոհ՝ քանի մը մահկանացուներ իր պաշտպանութեան տակ առաւ որոց մէջ նշանաւոր էր Ազմիս հովիւն , որ ի վերջոյ կատաղի վարաղի մը զո՞նաց :

Աթենաս եւ Հերա գեղեցկութեան մասին Աստղկան հետ վէճ մ'ունեցան զոր լուծելու համար Արամազդայ դիմեցին , բայց Արամազդդ չուզեց ինք վճիռ տալ , այլ Պարիս հովուին յանձնեց այդ պաշտօնն : Պարիս գեղեցկութեան առաջին մրցանակն Աստղկան տուաւ : Կըսուէր թէ Աստղիկ հրաշալի գօտի մ'ունէր զոր կրողն անպատճառ կը սիրուէր :

Աստղիկ ամեն աեղ յարգ եւ պատիւ կը վայելէր , եւ սովորաբար կը նկարագրուէր մերթ կարասիներով եւ մերթ աղաւնիներով լծեալ կառքի մը մէջ նստած եւ իւր կուպիտոն որդին գիրկն առած : Այս դիցուհին շատ գեղեցիկ էր եւ յանկութեան աստուածը կը համարուէր :

### ԵՐՈՍ ԿԱՄ ԿՈՒՊԻՑՈՆ

Ըստ Յունաց Երոս , ըստ Լատինաց Կուպիտոն (Աէր) Արէսի եւ Աստղկան որդին էր եւ աստուած սիրոյ եւ ոռփանաց : Երոս կը նկարուէր իւր մօր՝ Աստղկան՝ գիրլը նստած , նետեր ի ձեռին , զորա շարունակ կ'արձակէր , եւ ո՛վ որ անոնց հանդիպէր , սիրոյ բոցովը կ'ըսէր վառիլ :

## ՇՆՈՐՀԱ

Շնորհք երեք քոյր էին եւ Աստղկան դստերքն ,  
Ակլակ , թալիս եւ Եփրոսինէ : Այս երեք դիցուհիք ան-  
ուամբ յաւիտենական գեղեցկութեամբ օժտեալ , ընտա-  
նեկան հանդէմներու երջանկութեան եւ ուրախութեան  
կը նախագահէին եւ կը պաշտպանէին ինչ որ սիրուն եւ  
գեղեցիկ էր բնութեան եւ արհեստից մէջ : Սոքա ըստ  
ումանց Արամազդայ , ըստ այլոց Ապողոնի կամ Բագոսի  
աղջիկները կը համարուէին եւ ամեն տեղ յարգ եւ պա-  
տիւ կը վայելէին : Ընտանեկան հանդէմներու մէջ սովո-  
րութիւն էր երեք բաժակ խմնլ ի պատիւ երեք Շնոր-  
հաց : Գարունն մասնաւորապէս անոնց նուիրուած էր :

## ՀԵՓԵՍՑՈՍ ԿԱՄ ՎՈՒԼԿԱՆՈՍ

Հեփեստոս Արամազդայ եւ Հերայի որդին էր եւ  
հրոյ ստեղծիչ աստուածը : Գլխաւորաբար դարբիններու  
պաշտպանն էր եւ հրաբուխներու ու մանաւանդ Ստնա  
լերան մէջ կ'աշխատէր . իւր արբանեակներն էին կիկ-  
դոպք : Հեփեստոս սովորաբար կը նկարուէր քրտամբ  
ողողեալ , մազերը խառնիխուուն , աջ ձեռքը մուրճ մը  
եւ ձախ ձեռքն ունելի մը բռնած : Կենդանեաց մէջ ա-  
ռիւծն իրեն նուիրուած էր եւ շունք կը պահպանէին  
իւր տաճարը :

Հեփեստոս կը յարգուէր մանաւանդ Եգիպտացինե-  
րէն , որք Մեմբիսի մէջ փառաւոր մեհեան մը կանգնած  
էին ի պատիւ իրեն : Հոռվմայեցիք ալ բազմաթիւ տա-  
ճարներ կանգնած եւ հանգէմներ հաստատած էին յանուն  
եւ ի պատիւ Վուլկանոսի (Հեփեստոսի) :

## ԵՒՐԱՅՐ

Եւրայր Արամազդայ եւ Թէմիսի աղջիկներն էին եւ դիցուհիք եղանակաց կանոնաւոր ընթացից : Նոյնպէս արդարութեան , օրինաց եւ խաղաղութեան վրայ կը հակէին :

## ԱՐԻՍՏԵՈՍ

Արիստեոս Ապոլոնի եւ Կիւրենեայ յաւերժահարահն որդին էր , որ ձիթենի անկելու եւ կաթն մակարդելու (մածուն շինելու) արհեսաները սովորեցուց մարդոց :

## ՀԵՓԵ

Ճեփէ Արամազդայ դուստրն եւ նորա մատոռակն էր՝ իւր ձեռքն ունէր Նեկտար ըմպելին :

## ԿԱՊԻՐՔ

Կապիրք Խորհրդաւոր աստուածներ էին , եւ ժողովուրդն ամենայն երկիւղածութեամբ պաշտօն կը մատուցանէր անոնց :

## ԿԱԼԻՊՈՍՈՑ

Կալիպսոյ Ատլասայ դուստրն էր եւ յաւերժահարս աստուածուհի լոռութեան : Այս գիցուհին Ովզիգեայ կը զին կը բնակէր իւր յաւերժահարսներով , ուր ասպնջականեց զՈղիսեւս , նորա որդին զԾելեմաք եւ սորա առաջնորդն զՄենտոր , որ նոյն ինքնն Աթենասն էր :

Ի դիս վեհագոյն էր Պան , որ գիւղերու և անտառ-ներու վրայ կ'իշխէր : Սա հնարած էր հովուական սրբու-գը : Պան կը նշանակէր ամենայն , եւ այս պատճառաւ Եգիստացիք առ հասարակ ամեն բան կը պաշտէին : Պան անտառներու մէջ կը բնակէր եւ մեծ երկիւղիւ կը լիցնէր անտառաց մէջէն երթեւեկողներն . ասկէ մնա-ցած է պանական երկիւղն :

Պան սովորաբար կը նկարագրուէր մէջքէն վեր մօ-րուսաւոր մարդ մը , գլխուն վրայ նոխազի երկու եղ-ջիւղներով եւ այծի ոտքերով :

### ՈՐՓԵՌՈՍ

Որփեռո Ապողոնի եւ Կալիոպէ մուսային որդին էր եւ ամնման քերթող ու երաժիշտ : Որփէոսի երաժշտա-կան երգերն ու քնարին շեշտերն ա'յնքան ներգաշնակ էին եւ ա'յնքան քաղցր , որ վայրենի գազաններն ան-գամ կը թմրեցնէին եւ ժայռերու կ'ազդէին :

Որփէոս՝ Երիտիկէ յաւերժահարսին հետ ամուսնացաւ , բայց հարսանեաց օրն իսկ , Երիտիկէ օձէ մը խայ-թուելով մոռաւ : Որփէոս գժոխք իջաւ Պղուառնէն իւր կինը խնդրելու համար , եւ իւր քնարին ձայնով գժոխոց աստուածներն զմայլեցուց , գմոխքին գուոր պահող Կեր-բերոս շունը թմրեցուց եւ Պղուտոնի գութը շարժեց : Պղուտոն հաւանեցաւ որ Որփէոս իւր կինն առնու տանի , այն պայմանաւ որ անոր երեսը չնայի մինչեւ որ Տարտա-րոսի սահմաններէն գուրս ենէ : Սակայն տարաբաղդն Որփէոս չկրցաւ համբերել եւ այս պատուէրը պահել .

ուստի յաւիտենապէս կորսնցուց իւր կինն , եւ յուսաւ-  
հատ ու անմիխթար՝ Հոռդքը լեռը քաշուեցաւ : Բագոսի  
քրմանոյշները պատառեցին զինքն՝ իրենց նկատմամբ  
ցոյց տուած անտարբերութեանն համար :

## ՊԱՂԻԿԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Պաղիկեան եղբարք յղացան եւ թաղիցա յաւերժա-  
հարսէն , որ Արամազդայ սիրուհին էր : Թաղիցա՝ Արա-  
մազդայ Հերա կնոջմէն վախնալով Արամազդայ հրամա-  
նաւ երկրի խորերուն մէջ թաղուած պահուըտեցաւ եւ  
հոն ծնանելով մնոյց իւր զաւակներն , որք ժամանակ  
մը վերջը աշխարհի վրայ երեւցան :

## ԷԱԿՈՍ

Էակոս՝ Արա հազդայ որդին էր որ մնոնելէն յետոյ  
դժոխսք իջաւ հոն դատաւորութեան պաշտօն կատարե-  
լու դժոխոց դատաւորներուն , այն է՝ Մենովսայ եւ Հու-  
տամանտայ հետ :

## ՏՐԻՈՆ ԿԱՄ ՀԱՅԿ

Սա այն լուսապայծառ աստղն է որ չարունակ մըր-  
րիկներ կը յարուցանէ : Տրիոն՝ կարիճէ մը խայթուե-  
լով մեռաւ . սակայն դից ողորմութեամբ աստեղատան  
փոխուեցաւ . Հայկ աստեղատունն իւր ունեցած պայծառ  
լուսոյն համար ոսկիազէն կը կոչուի :

## ՆԱՐԳԻՍ

Նարգիս կեվիհս գետին որդին էր եւ շատ գեղեցիկ։ Սա իքովայ յաւերժահարսին սէրը մերժելովն համար պատժուեցաւ ինքն իւր դէմքին վրայ սիրահարելով։ Որ մը երբ աւազանի մ'եզերքը նստած՝ ջրին մէջ կը նայէր, իւր դիմաց պատկերին գեղեցկութիւնը ջրին մէջ ցոլացեալ տեսնելով ինքզինք աւազանը նետեց։ Նոյն միջոցին դիք Նարկիզ կոչուած ջրային ծաղկին փոխեցին զինքն։

## ՃԻՊՆՈՍ

Ճիպնոս Երեփոսի եւ Գիշերոյ որդին էր եւ յուսոյ ու մահուան եղբայրն։ Ճիպնոս քնոյ աստուածը կը համարուէր։

Ճիպնոս Կիմերեան լերանց վրայ քարայրի մը մէջ կը բնակէր եւ սովորաբար կը նկարագրուէր կանաչերով պսակուած եւ յօվինիազ փայտէ շինուած մահճակալի մը վրայ ընկողմանած, որոյ շուրջը պաշարած էին թռուցիկ երազներ։

## ԱՐԵԱԼՈՅՍ

Տիտանայ, այսինքն՝ արեգական եւ երկրի դուստրն էր Արշալոյս որ Պերսէոսի հետ ամուսնանալով ծնաւ հոդմոր, աստղներ եւ լուսաբերն։ Արշալոյս կը նկարուէր քրքմագոյն զգեստով եւ վարդամատն ջահ ի ձեռին՝ ոսկեղէն կառքի մը մէջ բազմած, արեւելից դուռները բանալով իւր հօր, այսինքն՝ առաւօտեան գալստեան աւետիս տալով։

## ՄԵՄՆՈՒ

Տիթանի եւ Արշալուսոյ որդին էր Մեմնոն, որ Եթովպիոյ վրայ կը թագաւորէր, եւ որ Տրովադայի պատերազմին մասնակցելով, չատ քաջութիններէ վերջն սպաննուեցաւ Աքիլլէսին: Արշալոյս իւր որդւոյն սպանման վրայ վշտացեալ՝ մնծ սուզի մէջ ընկղմեցաւ եւ անմիտիթար մնաց: Որդեկորոյս մայրը մինչեւ այսօր ամէն առաւտա իւր աչերէն արտասուաց կաթիներ կը ցողէ, որք իջնելով երկրիս երեսը կը թրջեն:

## ԶԵՓԻՒՌ

Զեփիւր. Սղայ եւ Արշալուսոյ որդին էր եւ թեթեւ ու քաղցր հովերու աստուածն:

## ՏԻԹԱՆ

Տիթան Տրովացի Լաւոմէնտոնի որդին էր: Իւր պատանեկութեան ժամանակ խիստ գեղեցիկ լինելով, Արշալոյս յափշտակեց զայն եւ անսմահացուց: Երբ նորա մանկութիւնը ծերութեան փոխուեցաւ, սկուաւ տաղտկանալ իւր վարած կեանքէն եւ իւր անսմահութիւնը մահուան փոխել կը խնդրէր: Արշալոյս սրտմտելով ճշպռան փոխեց զայն:

## ՎԵՍՏՈՅԻՑ ՄԵՀԻԵԱՆՆ

Կոռնոսի դստեր՝ Վեստոյի մնհենին մէջ Վեստա անուամբ եօթն կուսանք կային, որոց պաշտօնն էր կը-

արկն անշէջ պահել, զի կրակն արեգակն առած էր իւր ծագումն . եթէ կրակը մարէր, նշան էր ժողովողեան աղետից եւ թշուառութեանց :

Եթէ այս կոյսերէն մին իւր ուխտին դրմէր, կենդանոյն կը թաղուէր :

### Սւորոս

Եւորոս Արամազդայ որդին էր եւ հողմնրու վերակացուն : Սա չորս արբանեակ ունէր, որք չորս գլխաւոր հովիրան վրայ կը հսկէին :

### Տրիտոնք

Տրիտոնք կամ մարդաձկունք՝ Պոսիդոնի եւ Ամփիտրիաի որդիքն էին եւ Պոսիդոնի առջեւէն կ'երթային : Ասոնք մինչեւ իրենց մէջքը մարդու կերպարմնք ունէին եւ անկից վար ձկան մարմին : Ասոնց պոչերն երկուքի բաժնուած էին, որոց մին Պոսիդոնի փողն էր, զոր Տիտանանց պատերազմին ժամանակ հնչեցնելով կ'ահաբեկէր եւ կը հալածէր զանոնք :

Տրիտոնք նաւորդներու պաշտպանն էին :

### Թեսեոս

Աթէնքի Եգէոս թագաւորին որդին եւ Հերակլէսի բարեկամն էր Թեսեոս, որ իւր Պէրիթէոս բարեկամին հետ իմիասին տարտարոս իջնելով Պղուտոնի կինք զՓերսոփոնէ յափշտակել ուզեց, սակայն Կերբերոս Պէրիթէոսի վրայ յարձակելով պատառեց զայն : Իսկ թէ սէոս անհնարին վտանգներու ևնթարկուելով սպասեմինչեւ որ Աքիլլէս եկաւ ազատեց զինքն :

## Նիկիա

Ասո Յունաց Նիկիա եւ ըստ Լատինաց Վիկտորիա  
յաղթութեան աստուածուհին էր, որ կնոջ կերպարանօք  
կը նկարուէր, մէկ ձեռքը պսակ (նշան յաղթութեան),  
եւ միւս ձեռքն արմաւենի (նշան հաշտութեան) բռնած :

## Պելոնիա

Արէսի քոյրն էր Պելոնիա, պատերազմի աստուա-  
ծուհին, որ իւր եղած, կառքը կը պատրաստէր պատե-  
րազմի երթալու ժամանակ : Պելոնիա կը նկարուէր հեր-  
արձակ եւ ջահ ի ձեռին :

## Փերոնիա

Փերոնիա աղատութեան աստուածուհին էր եւ ըստ-  
րուկներէն մեծ պատիւ կ'ընդունէր :

## Աւերոնիք

Աւերոնիք ձախորդութեանց աստուածներ էին, զորս  
կը պաշտէին Հռովմայեցիք՝ անոնց հասուցած չարիքնե-  
րէն աղատ մնալու համար :

Աւերոնիքներէն կը բղխէին ահ, գալուկ, տենդ,  
մրրիկ, զրպարտութիւն, նախանձ, աղքատութիւն եւ  
այլ ձախորդութիւնք :

## Քառս

Քառս այն խաւարի աստուածն էր որ զբովանդակ տիեզերս գոյացուց եւ յառաջ բերաւ Քառսին ծնած էր Ճակատագիրն որ կը նկարուէր բաղդի : սափորն ի ձեռին : Քառս Գիշերուան այրն էր եւ դժոխոց պահապանն : Իրեն արքանեալ ունէր ուրուական ոգիներ որք պաշտօն ունէին մեռելոց գերեզմաններուն չուրջը պարտելու եւ անոնց ուրուականներուն վրայ հսկելու :

## Հարկ

Բաղդի մայրն էր Հարկ , որ կնոջ կերպարանօք կը նկարուէր պղինձներ եւ երկար բեւեռներ ի ձեռին :

## Բաղդ եւ Ճակատագիր

Բաղդ Ովկիանու յաւերժակարաններուն մէկէն ծնած էր , եւ հեթանոսական ասաուածունեաց մէջ բարձր զիրք մը գրաւելով եւ ամենուն վրայ կ'իշխէր : Ըստ անհըրաժեշտ հարկի , ամէն բանի տնօրէնն էր եւ Արամազդ անգամ անոր հրամաններուն կը հնազանդէր : Իւր պաշտօնն էր աշխարհի բարեաց մատակարարաւթիւնն , զորս մէկէն առնլով միւսին կուտար առանց արդարութեան սահմանը պահելու :

Բաղդ կրյը կնոջ մը կերպարանօք կը նկարուէր մէկ ձեռքը սափոր մը՝ յորում ամփոփուած էին բարիք ներն եւ միւս ձեռքը մատեան մը՝ յորում նշանակուաէին հանդերձեալք , որք անփոփոխ եւ անվրէպ կը կատարուէին :

Բաղդ կը նկարուէր երբեմն եղջիւր ի ձեռին եւ եր-  
կինք գլխուն վրայ առած . երբեմն ալ կոյր մանկան մը  
կերպարանօք , մէկ ձեռքն հուր եւ միւս ձեռքը ջուր ,  
եւ ուաքերուն վրայ թեւեր կրելով : Նոյնպէս կը նկար-  
ուէր մերթ մէկ ոտքը գունտի մը վրայ դրած եւ ուղիղ  
կանգնած՝ շարժելով ամեն դիպուածներէ , եւ մերթ եւս  
անուոյ մը կրթնած՝ օրիորդի մը կերպարանօք :

Յոյնք եւ Հոռվմայեցիք այլ եւ այլ դէմքով եւ կեր-  
պարանօք կը պաշտէին գԲաղդ , զի ա'յլ էր յաջողու-  
թեան բաղդն եւ ա'յլ էր ձախորդութեան բաղդն , ա'յլ  
էր արանց բաղդն եւ ա'յլ կանանցն , որոց ամենուն հա-  
մար զատ զատ մոհեաններ կանդնած էին :

### Համբաւ

Համբաւ արեգական եւ երկրի դուստրն էր եւ իր-  
բեւ դիցուհի կը պաշտուէր : Համբաւ բազմաշեայ կը  
նկարուէր , որոյ թեւերն ու փետուրները լի էին լեղու-  
ներով եւ ականջներով :

### Աստրեա

Աստրեա , աստուածուհի արդարութեան , սոկեղէն  
դարուն մէջ երկրի վրայ երեւցաւ : Յետոյ մարդոց անի-  
րաւութիւնն յերկինս հալածեց զինքն , որ համաստեղու-  
թեան փոխուեցաւ Զոդիակոսի մէջ կոյսի մը կերպարա-  
նօք : Աստրէա կը նկարուէր ահաւորահայեաց կոյս մը ,  
մէկ ձեռքը կշիռ մը բռնած եւ միւս ձեռքը սուլ մը :  
Ասոր հետքերը խիստ քիչ կը տեսնուին երկրի վրայ :

## Նեմէսիս

Նեմէսիս արդարութեան աստուածունեոյն՝ Աստրէ-այի՝ զուտարն էր եւ պաշտօն ունէր պատժելու այն յանցաւորներն որք մարդկային դատաստանէն։ Թագուն կը պահէին իրենց անձն։ Կը վարձատրէր նաեւ այն առաջնի անձննքն որք իրենց բարեգործութիւնները գաղանի կը կատարէին։

Նեմէսիս կը նկարուէր աշխարհի վրայ հոլովող անուոյ մը վրայ նստած։ իւր աչերն յոյժ հեռատես էին եւ միշտ բաց։

## Սիքողոն

Սիքողոն Ոսկիրիսի որդին եւ լուսիան աստուածն էր։ Սա կը նկարուէր մարդու կերպարանօք, մատը շըրթանցը վրայ դրած, եւ իւր պատկերն ամեն մեհեաններու դրանց վրայ կը դրուէր իրեն պատգամատու մեհեան մանողներու լուսիան։ Այգողոն խորհուրդ կուտար նաեւ չճառելու դից անհասկաննալի բնսւթեան վրայ։

## Արձագանգ

Արձագանգ հանճարեղ յաւերժահարաններէն մին էր եւ Արամազդայ կնոջ՝ Հերացի՝ սիրելին էր։ Արձագանգ վէպերով կ'զբաղեցնէր զՀերա որպէս զի Հերացի այրն՝ Արամազդ՝ ժամանակ ունենաց ուրիշ սիրուհիններու հետ զուարճանալու։ Սակայն Հերա այս խորամանկ հնարքն իմանալով՝ արձագանգի լեզուն կապեց՝ բնաւ չխօսելու դատապարտելով, այլ թով տուաւ որ այրերու մէջ ուշիչներու ձայնին արձագան լինիդ։

## Իրիս

Իրիս Թաւմասեայ եւ Ալեքտորեայ դռւսարն էր եւ Հերայի հրեշտակն (պատգամատար)։ Հերմէս Արամազդայ քով ինչ պաշտօն որ կը կատարէր, Իրիս ալ նոյն պաշտօնը կը կատարէր Հերայի քով, որոյ հրամանները մինչեւ աշխարհիս ծայրը կը տանէր։ Հերա անոր ծառայութենէն գոհ լինելով զայն յերկինս վերացուց եւ ծիածանի փոխեց։

Յոյնք կ'ընդունէին թէ մարդս իւր ծնած օրէն երկու ոգի իրեն ընկեր կ'ունենար մինչեւ ցմահ։ այս ոգիներէն մին դէպի բարին, իսկ միւսն դէսպի չարն կ'առաջնորդէին զմարդ։

## Կիրկէ

Պերսէոսի եւ արեգական դռւսարն էր Կիրկէ, որ խորամանկ եւ վհուկ զիցուհի մ'էր։ Լախարդական ըմպելիօք զմարդիկ կը դաւաճանէր եւ այլ եւ այլ կննդանիներու կը փոխէր։

## Միմոս

Միմոս խեղկատակութեան աստուածն էր, որ միշտ մարդոց եւ դից արարքը կը ծազրէր։ Մազրածուն Միմոս երբեմն դատաւոր կարգուեցաւ Հեփեստոսի, Աթենասայ եւ Պոսիդոնի գործոց։ Կը հեգնէր զԱթենասթէ. ինչո՞ւ պատուհան մը չէր բացած մարդուս սրտին վրայ, որպէս զի անտք մէջի գաղտնի խորհուրդները

տեսնուէին : Կը ծաղրէր զՊոսիդոն թէ ինչո՞ւ իւր տու-  
նը շարժական չշինեց . որպէս զի սաստիկ հողմոց եւ  
շար պատահարաց ժամանակ այն տունը փոխաղրէր :  
Կ'այպանէր զՀեփեստոս թէ ինչո՞ւ ցուլերու եղջիւրներն  
իրենց աչաց առջեւը չէ հաստատած որպէս զի խիթկան  
ցուլն իմանայ թէ որո՞ւ վրայ կը յորձակի :

### Կղեռվայիս եւ Պիտոն

Սոյն երկու եղբարք իրենց քրմուհի մայրը գից  
մեհեանը տանելու համար կառքին լծելու երիվար չգըտ-  
նելով , իրենք լծուեցան կառքին եւ իրենց մայրը մին-  
չեւ մեհեան քաշեցին տարին :

Մայրն իւր որդւոց այս ծառայութեան ի փոխարէն  
խնդրեց ի զից չնորհել իւր զաւակաց այնպիսի մնծ բա-  
րիք մր , որ աշխարհի վրայ գտնուած ամեն բարիքներէ  
վերադաս լինէր : Դիք այս խնդիրքը լսելով անմիջա-  
պէս մահ տուին կղեռվայիսի եւ Պիտոնի , ըսելով նոցա  
մօր թէ մարդոց ամենէն մեծ բարիքն է զիրենք այս  
աշխարհի լիշտերէն եւ տառապանքներէն ազատելն , ո-  
րուն վրայ հաստատուած է մարդոց երանութիւնն :

### Բագոս

Բագոս գինւոյ աստուածն էր եւ Արամազդայ որդին:  
Արամազդայ դէմ հսկայից (տիտանեանց) մղած պատե-  
րազմին մէջ առիւծի փոխուելով՝ ամենէն ահարկու տի-  
տանն սպաննեց :

Բագոս մեծ յարգ ու պատիւ կը վայելէր Յունաս-  
տանի մէջ ուր Դիոնիս անունը կուտային իրեն եւ Հայք՝

Աանդարամիտու Յոյնք փառաւոր հանդէսներ կը կատարէին սանդարամուտական կամ բագոսեան անուամբ , եւ Բագոսի քրմուհիները խայտառակ արարողութիւններ կը կատարէին :

Բագոս սովորաբար կը նկարուէր դեռատի , ծիծաղդէմ եւ խարտիշագեղ երիտասարդի մը կերպարանօք , աակառի մը եւ կամ յովազներով ու վագրներով լծեալ կառքի մը վրայ նատած , գաւազան ի ձեռին եւ իւր եղջերաւոր գլուխը պաակուած էր որթատունկէ կամ բաղեղէ պսակով մը : Թաճնոց մէջ անծեղն իրեն նուիրուած էր :

Ահա խաւարին ժամանակաց մէջ Յունաց եւ Հառվամայեցոց կրօնական պաշաամունքն այսպիսի դիցական եւ հեթանոսական արարողութեանց մէջ կը կայանային : Այս ժողովուրդք հետդհետէ կորուսին իրենց մտաց ուղղութիւնն , սրտի աղնուութիւնն եւ բարի զգացումներն : Իրենց մտաւորական կեանքը զեղխութեանց եւ լկտի խաղերու մէջ թաղելով իրենց բարոյական ոյժն ու զօրութիւնը ջատեցին եւ գրեթէ մարդկութեան վեհ նշանաբանը կորուսանելու չափ նուաստացան :

Մարդկութեան մնծ մամն բազմաստուածութեան այս անել լաբիւրինթոսին մէջ անլոյս եւ տնյոյս կը խարխափէր , մինչդեռ ուրիշ մաս մ'ալ խաւարի մէջէն լոյս կը խնդրէր եւ անամնական կենցաղէն ազատելու ելք մը կը փնտուէր :



## ՄԱՍՆԱԻՈՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ

### ՀԻՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Խառարին յամսնակաց մէջ մարդկութեան վրայ տիրող կրօնքներէն շատերը թէեւ զանազան ձեւակերպութեանց տակ աստուածդիտութեան ազօտ լոյս մը կը ներմուծէին ոմանց սրտին մէջ, յորմէ մարդիկ խրախուսեալ իրենց խղճի հանդարտութեան միջոցը կը խնդրէին եւ իրենց բարի գործերով բարձրացունել կ'ուզէին իրենց նուաստացեալ գիրքը, սակայն չէին յաջողեր, զի տգիտութենէ ծագումն առած նախապաշարմանց քողը նորանոր մութ գոյներով կը ծածկէր նոյց սիրան ու հոգին եւ կը բխացնէր նոցա խորելու կարողութիւնները :

Մարդ թէեւ բոլոր կենդանեաց մէջ ինք միայն կարող էր իւր բանականութեան օրէնքներով իշխել իւր անձին վրայ, սակայն բանականութիւնն՝ որ աստուածային զօրութեան մի բոցավառումն է ի մարդ, այդ զօրութիւնն, կ'ըսեմ, կ'աղօտանար մարդկային կրից ծըխամածութեան տակ :

Այդ օրերու մէջ մարդ, փոխանակ Քանին, լոկ զգայական կենօք կ'ապրէր : Մարդուն համար ամոն ինչ մը թութիւն էր. նոքա որ մթութենէ մը գուրս ենելու կ'աշխատէին, ուրիշ նոր մթութեան մը մէջ կը սահէին :

Կրօնական այսօրինակ զրութեանց մէջ, բարոյական հաստատուն տարերք գտնել եւ որոշել անկարելի էր, մանաւանդ որ մարդկութեան մոծ մասն բաւական կը համար! ը կոչա կրօնքով մը գոհ լինել : Մարդ, իւր բանականութեան ամենաբարձր կարողութեամբ, փոխակակ բնութեան վրայ ամրելու, ինքինք նորտ անհաս-

կանալի օրինաց ձնշման հնիթարկեց : Եւ զԱստուած բը-  
նութեան տարերաց մէջ ըմբռնելն կարելի չէր որ համա-  
պատասխանէր մարդուս բարոյական խղճին եւ սրախն :  
Իւր ճշմարիտ Արարչին դէմ ապստամբ մարդն կորուսած  
էր իւր աղաս կացութիւնն եւ տարրական ազդեցու-  
թեան ներքեւ ճնշեալ աակաւ կը հեռանար իւր սկզբնա-  
պատճառէն եւ իւր զարտուղի առանցքին վլայ կը հո-  
լովէր անփոփոխ :

Կարելի է գուշակել թէ այս տեսակ դրութեան մը  
մէջ իւր բախտին յանձնուած մարդն դէպի ո՞ւր կ'առաջ-  
նորդուէր : Մարդուս կիրքերն իւր հոգւոյ կեանքն ապա-  
կանող եւ փոփոխող թրթուրներ դարձած , իւր բարոյա-  
կան կեանքը կը խանգարէին : Գլար հաւատք որ այն  
թրթուրներուն թիթեանակի թեւ տար եւ զանոնք առա-  
քինութեամբ բարձրացունէր . երկինային լուսոյ շուրջը  
թռանելու :

Թէեւ կար մաս մը ժողովսւրդ որ իւր ընկած ան-  
դունդէն ենելու փորձ կը փորձէր , սակայն փոխանակ  
դէպ յԱստուած եւ բարոյական կեանք դնալու . բնու-  
թեան կոչտ տարերաց կը դիմէր եւ իւր խղճի հանգըս-  
տութիւնն անոնց ահարկու պաշտամանց մէջ կ'որոնէր :

Այս դրութեան մէջ մարդ իւր աշխատառթեամբ ոչ  
ինքինք բարձրացնելու եւ ո՞չ ալ իւր դոյութիւնն աստ-  
ուածային ծագումէ յառաջ կեած լինելու սկզբունքն  
ուրանալու կը համոզուէր : Հետեւապէս , բնութեան տա-  
րերքն անմահացուցած եւ աստուածացուցած , այս կամ  
այն պաշտաման ձեւին մէջ կ'որոնէր իւր խղճին հանգըս-  
տարանն :

Հին աղգերէն անոնք որ փիլիսոփայական դրութեան  
մէջ քիչ շատ բարձր դիրք ունէին , արեգական կ'աղօ-  
թէին որպէս զի նա իւր փայլուն եւ ջեռուցիկ լուսով եւ  
ճառագայթներով արգասաւորէր իրենց երկրի պողաբե-

րութիւնն . լուսնոյ պաշտօն կը մատուցանէին որպէս զի գիշեր ժամանակ իւր մեզմ լուսով երկիրս լուսաւորէր :

Խաւարային դարերէն մինչեւ այսօր , մարդկութեան մէկ մասին կրօնական սկզբունքներն , փիլիսոփայական հանգերձներով սքօղեալ , ստէպ մեր մէջ կ'երեւին եւ կ'անհետանան : Միայն տարբերութիւնը սա է որ բնապաշտութիւնն հին ազգաց մէջ կրօնական եւ քաղաքական ձեւերու տակ կազմակերպեալ հանրական գրութիւն մի էր , իսկ նոր ազգաց մէջ հանրական չէ , այլ մասնաւորաց կարծիքն ու համոզումն :

Հին ազգաց մէջ բնապաշտութիւնը Բաբելոնէ սկսեալ , մինչեւ Արարիոյ անապատներն եւ Տիւրոսէ մինչեւ Կարքեղոն կը տարածուէր , եւ ժողովուրդը միեւնոյն արական եւ իգական աստուածները կը պաշտէր , ինչպէս Բել , Մելիտա , Բահադ , Բաալիս , Միլքարդ , Ասդարովլու եւայն : Այս անուններն մարմնացումն էին արեգական եւ լուսնոյ որք բնութեան վրայ լրինց ներգործած ազգեցութեան համար կը պաշտուէին : Թէպէտ արեւ , լուսին եւ համաստեղութիւնք , ըստ հեթանոսական կարծեաց , իրենց աղղեցութեամբ մի կողմէ երկրիս պաղաքերութիւնը կ'արգասաւորէին , միւս կողմէ ալ ըստէպ իրինց հետ կը բերէին անյաշողութիւն , ձախողութիւն , սրածութիւն , այնպէս որ ժողովուրդը տարակուսութեան եւ յուսահատութեան մէջ շուարեալ կը մնար : Այս ձեւ զրութեան մէջ բարոյականէն աւելի անբարոյականութիւն կը ատիքէր մարդկութեան վրայ , եւ մոլութիւնք մաղճայող հիւանդութեան պէս մէկէն միւսին կը փոխանցուէին :

Գկար մարդկութեան մէջ երկնային սէր , հետեւապէս մարդ իւր հոգեւոր կենաց վերջալոյսին մէջ կը տառապէր , եւ պէտք էր որ այսպէս լինէր , վասն զի միլինաւոր սխալանաց եւ ստութեանց դէմ մէկ ձշմարտու-

թիւն միայն կար կանգնած, եւ այն ազ անստեանելի էր. հազարաւոր կրից եւ մտային հիւանդումեանց դէմ խըզնի ձայն մը միայն կար, այն ալ սրտի մէջ բանտարկուած կիրքերէն կը հարուածուէր :

Եզիպտոս անորոշ եւ մթին անժանութեան գազափար մը կ'երազէր, բայց նորա աեւողութիւնը մահկանացուի մը տիպարին ներքեւ ոքողեալ կը կաշկանդէր : Նա, իւր դիցաբանութեամբ, մեռնողն եւ վերսախն յարութիւն առնողը կ'ոգեւորէր ուրիշ կինդանւոյ մը նոր հոգւսմթ : Եւ այն կինդանւոյն հոգին ալ ոչ թէ Այսոնիսինն, այլ Ռափրիսինն էր : Եզիպտացիք զՌափրիս կը դաւանէին ոչ միայն իրրեւ սատուած Նիղոար աճան եւ նուազման, այլ եւ իրրեւ գատաւոր մահաւան թափառութեան մէջ : Այսու անհասատատ յուսոյ մը շառաւիոր ները կ'երեւակայէին վասն զի նորքա կ'ընդունէին թէ Ասպրիս ժամանակ առ ժամանակ, երկրի մթութեան խորերն իջնելսվ հոն կը բնակի եւ այն աեղի թագաւորութեան եւ դատաւորութեան պաշտօնը կատարելով արդարները մերգաւորներէն կ'որոշէ :

Այս դրամթենէն կը հետեւէր թէ մարդ, իւր մահուանէն վերջ, ուրիշ աշխարհի մը մէջ իւր պատտսխանատաւթիւնը, որատիմը կամ վառքն ունէր : Թէ պէտ այս վարդապետութիւն մինչեւ առտիման մը կը հեռացնէր զմարդ՝ զինքն նիսթին հետ կապող շղթացնէրէն . սակայն հոգին միշտ նիսթի հետ կապուած վրոխոխականութեան մէջ կը թափառէր :

Զրացաշտական կրօնքն, հեթանոսական դրամթեան մէջ, իւր բարձր դիրքն ունէր՝ բարեաց եւ չարեաց խոռոչուրդ զանդուածի մ'որոշմանի եւ բաժանմանի : Սակայն այս դրամթիւն եւս բնութեան եւ մարդկային կմնաց միջեւ անընդհատ եւ շարունակական անհաջողեցի մի մէծ պատերազմն էր :

Այս կրօնք բնապաշտութեան մէկ արարողութիւնն  
եւ բնութեան աստուածացումն ու երկրպագութիւնն էր :

Բնապաշտութեան յոռեզրոյն աხսակը կը ահսնուէր  
Հնդկաց արիսկան տարբեր ցեղերու մէջ, որք իրենց  
ահարկու երկրին բնութեան ծանրութեան ներքեւ ճշն-  
շեալ եւ նորա պատղատու արգասաւորութենէն յաղթեալ.  
տիսուր մելամաղձութեամբ շարունակ բնութեան մէջ կը  
փնտուէին անսակիզբն, անվախճանն եւ այն ոչ թէ նորա  
տարբեր երեւոյթներուն, այլ նորա սքովեալ սկզբանց  
մէջ, որուն Պրամա կ'ըսէին իրենց հասկացած լեզուաւ:

Հնդիկն իւր բուռն փափաքանաց ջերմութեամբ շա-  
րունակ կը տոչորի տակաւին եւ անշիջանելի բոցով  
վառեալ ցանկութիւն մը կը տածէ ինքզինք այն մնծ  
անդունդին հետ միացնելու, ուրկէ ափեզերական կենաց  
ալիքներն անլնդհատ զէս ի վեր կը ցողանան : Հնդկաց  
աստուածութիւն ամեն բան է, անսահման եւ միանգա-  
մայն յոյժ ասհմանաւոր : Նոցա անորոշ եւ անսահման  
աստուածութեան խառնավհնդոր զաղափարն էր որ զա-  
նոնք մարմնոյ տանջանաց կը մղէր, եւ անոնց բթացեալ  
միտքն երեւակայական յափշտակութեան եւ հայեցնդու-  
թեան կ'առաջնորդէր :

Այս զրութիւն մեղ կը ներկայացնէ աստուածու-  
թեան եւ բնութեան խառնաշփոթութիւն մը, իրարան-  
ցում մը որ երթալով համայնաստուածութեան կը յանզի,  
եւ այս զրութիւն բնաւ չհամապատասխաներ մարդուս  
արտին եւ զգացման :

Բնապաշտութիւնն, արեւելեան հին ազգաց մէջ,  
տարբեր ձեւերու տակ իւր պաշտօն կատարելով, ուրիշ  
ձեւակերպութեան մը տակ անցաւ Յունաց եւ Հռովմա-  
յեցւոց երկրիներն՝ ինքզինք պաշտել տալու : Յոյնք եւ  
Հռովմայեցիք, արեւելեան ազգաց պէս, չուղեցին անո-  
րոշ աստուածներու հաղի, այլ դարձեալ ի բնութենէ

բղիսած եւ իրենց տեսած ու շօշափած երեւոյթներուն մէջէն ընտրեցին իրենց պաշտելի աստուածներն , զորս քաջութիւն եւ գեղեցկութիւն եւ մտաւորական կարողութիւն ունեցող մարդոյն պատկերին նմանութեամբ ձուլեցին : Յոյնք աստուածացուցին քաջ դիւցազուններն եւ գեղեցիկ յաւերժանարսերն , որոց պատկերներն ու արձանները մեհաններու մէջ սեղաններու վրայ զետեղելով պաշտեցին : Այս պաշտամունք ուրիշ բան չէր , եթէ ոչ մարդապաշտութեան կամ մարդկութեան աստուածացումը :

Այն աստուածներն զորս արեւելիան ազգեր բնութեան մէջ կը փնտոէին , Յոյնք եւ Հռովմայեցիք մնէ մասամբ մարդուս մէջ զետեղեցին , ըսելով թէ բնութեան մէջ մարդ միայն ունի բարոյական կեանք եւ ինքն է լնութեան մէջ կարող էակն , որ կը շօշափուի վիրին հոգեւոր աշխարհէ մը եւ իւր բանականութեամբ կ'ըմբընէ հոգւոյ անմահութիւնն :

Յոյնք ուրիշ ամին բնապաշտներէ աւելի լաւ ըմբռնեցին զբարոյականութիւն , եւ իրենց Ողիմպոսի աստուածներն ոչ միայն մարդկային կիրքերն ու հակառակութիւններն , այլ եւ առաքինութիւններն ու բարոյական պարագն ու իրաւունքը կը ներկայացունէին : Սոյն երկրի մէջ աստուածային ձայնն , այն է խիղճը կ'ազդաբարէր նիւթապաշտութեան մէջ ապրող Սոկրատին՝ որոշ ըմբռնել անմահն՝ մահկանացուէն եւ հոգեղէնը՝ նիւթականէն . Սոկրատ ազօտ կերպով մը կ'ըսէր . մարդուս հոգին աստուածութեան մասն է : Սոկրատ իւր խղճի ազդաման ազատ իմացականութեամբ ապրեցաւ , սակայն մոռաւ իւր վարդապետութեան համար :

Պղատոն եւ Արիստոտէլ եւս խղճի գիտակցութենէն եւ բանականութեան լոյսէն առնլով , մարդուս հոգւոյ անմահութեան եւ բարոյական գործոց վրայ կը խօսէին

խորին նրբութեամբ . սակայն զգայական կենօք ապրիլ սիրող ժողովուրդն հաւատարիմ մնալ կ'ուզէր իւր նախ- նեաց հնաւանդ կրօնին եւ ծառայել մարդակերպ քաջու- թեան եւ գեղեցկութեան ձեւերուն տակ համայնաստ- ուածութեան :

Հոսվայեցիք եւս աստուածութիւնը բնութեան մէ- ջէն եւ կամ խորչելի անասնոց տեսակներէն չէին ընտ- րել արեւելիան ազգաց պէս , այլ ըստ յունաց գրու- թեան , մարդկութեան ձիրքերը կ'աստուածացնէին , ու տարբերութեամբ որ Հռովմայեցիք կրօնք եւ քաղաքա- կանութիւն միմեանց հետ միացնելով՝ ամեն բան անոր իշխանութեան տակ դրին : Այս դրութեան մէջ կաշկան- դուեցան խղճաւանք , առաքինութիւն , ընտանեկան կազմակերպութիւն , սէր եւ բարեկամութիւն : Մարդո կարող չիղաւ իւր աղատութեամբ ապրիլ , այլ կ'ապրէր իւր աստուածացուցած քաղաքական անդիմադրելի օրի- նաց լուծին տակ :

Այս դրութիւն յառաջ բերաւ այն ահեղատառա աշ- խարհակալութիւն՝ որ ամեն բան իւր շահուն կը ծառա- յեցնէր եւ ընդդիմութիւն տեսած ժամանակ կը խորտա- կէր , կը փշրէր եւ մնացնեալը ոտնակոխ կ'ընէր :

Այս խաւարին ժամանակաց մէջ իրաւ է որ երեւ- ցան մի քանի ֆիլիսոփայք՝ որք փափաք տածեցին մարդկութեան ճակատագիրն ուղղելու , սակայն չյաջու- զեցան . զի մարդ դէպի փառութիւն , առականութիւն , զբացական ու անքարոյական կեանք կը քալէր : Սոկրատ եւ Պղատոն , ապականութեանց անհաքրելի արաւանե- րէն զզուելով , յուռահատար կ'ըսէին . Թռչլ տալ պէտք է որ ամեն մարդ իւր երկրի օրինաց նետեսի : Նոքա չի կարողացան կրօնի մէջ որ եւ է փափախութիւն մարցանել :

Պղատոն կը յորդորէր օրէնագիրն որ կրմնից մէջ փո- փոխութիւն չի դնէ , զի մի գուցէ վերցուցածին տեղն

աւելի անստոյդ բան մը դնէ : Եւ կը յաւերուր ըսել . Մահկանացու բնութեան անհնար է կրօնի բաներէն հաւաստի բան մը զիտնալ . ուրեմն պէտք է սպասել մինչեւ որ մէկը գայ եւ մեզ ուսուցանէ թէ ի՞նչ վարմունք պէտք է ունենալ առ Աստուած եւ առ մարդ :

Դարսուց հողովան հետ կռապաշտութիւնն ու բնապաշտութիւնն եւս իրենց արօրէն եւ այլանդակ մոլորութեան ձեւերուն տակ յառաջ երթալով կ'ընդհանրանային եւ կը ծաւալէին Յոյն եւ Հոռվիմայեցի ազգաց մէջ : Թէեւ մի կողմէ իմաստատէրք ոմանք փիլիսոփայական նուրբ խուզարկութիւններն յառաջ կը նղէին եւ մարդկութեան անբարոյական վիճակին ու նորա մոլորութեանց վրայ խոր տեսութիւններ ընելով դժաել կուտային մարդկութեան խոսոր ընթացքն եւ կը բացատրէին մարդուն ճշմարիտ առաջինութեան եւ բարոյական կենաց անհրաժեշտ ագէտաքը . սակայն միւս կողմէ նոցախօսքերն իրենց գործերուն չէին համուպատասխաներ . հետեւապէս թունաւորեալ մարդուն համար ոչ կրնային իրրեւ դեղթափ ծառայիլ եւ ոչ աղ անբարոյականութեան ահազին հոսանքին դէմ իրրեւ պատուար կանգնիլ : Ուստի մարդկաւթիւն իւր մոլորաւթեան հոսանքին առջեւ ընկած կ'երթար գէպի նիւթապաշտութիւն եւ համոյնաստուածութիւն : Այնչափ զարառւզեալ էր մըտաւորական եւ բարոյական կեանքէն, որ իւր ամենառարձր ծագման եւ էութեան ակզբնտպատաման ուրանալով սկսած էր աստուածային պատիւ տալ անբանկապկին , ճախնեաց մէջ թաքթափող զեռուններուն եւ կամ իւր բանաւոր իմացականութեան փասփորական զօրութեանց :

Ողիմնասի աստուածներն՝ զգայտկան կենօք տպրոգ ժողովուրգներն անվերջանալի ուրախութեանց մէջ կ'ընկըզմէին իրենց անտարերութեամբ : Այդ աստուածներ

սակայն յողովրդեան վայելած ուրախութենէն ոչ հաճոյք կ'զգացին եւ ոչ ալ կրած տառապանքներէն ցաւ կ'իմանային , այլ մարդկային գործոց խսպառ անտարբեր էին :

Եպիկուրեանք այս անտարբեր աստուածներէն օգուտ քաղելով , կ'ըսէին . ուսեմք , խմիմք զի վաղ կը մեռնիմք : Ասոնք , իրենց մահուանէն առաջ , իրենց բարոյական կեանքն ու խոճի օրէնքը մահացուցին :

Վերջապէս , բնապաշտութիւնն զմարդիկ այլազան դասերու բաժնեց եւ զանոնք անյատակ եւ անհել անդունդներու մէջ բահավիժելով իւր պաշտօնն աւարտեց :

Դիոգինէս մարդկութեան այս արգահատելի կեանքը տեսնելով , ցերեկ ատեն լապտեր վառած , անասնական կենոք ապրող մարդկան մէջ բարոյական մարդ կը փընտրուէր ու չէր գտներ :

Լեվիոս պատմիչ՝ իւր ժամանակակից մարդոց վրայ խօսելով՝ կ'ըսէր . Մարդոց ոճիրներն ու մոլութիւններն այնչափ շատ են , որ ժամանակն անկարող է զանոնք բառնալու :

Սենեկայ կ'ըսէր . մարդոց տմննքն ալ ծանր մոլութեամբ եւ ոճիրներով վարակուած են , այնպէս որ անհնարին է բանական միջոցներով զսպել զանոնք . մարդ բժշկուելէ աւելի փտութիւն կը սիրէ եւ դէպի կործանում կ'ընթանայ , մոլութեան փափաքն օր ըստ օրէ կ'աճի , եւ ամօթ ու պատկառանք խոր անդունդներու մէջ կը խորասուզին : Մոլութիւնք ամենն տեղ մուտ կը գըտնեն անարգել . ոչ եւս կը ծածկեն իրենք զիրենք , այլ մերկապարանոց կը շրջին : Անմողութիւնն ոչ թէ հազուագիւտ է , այլ բնաւ չկայ :

Սակայն գիտանալ պէտք է թէ մոլորութիւնք եւ մոլութիւնք տեսակ մը հիդրաներ են . երբ իրենց վերջին սահմանն համայն , կ'սկսին իրենք իրենց վրայ դառնալ եւ զիրար ջախջախել :

Կուապաշտութիւն եւ համայնաստուածութիւն իրենց վերջին ամենանուաստ սահմանն հասան եւ զմարդկութիւն իւր հոգւոյ կարողութիւններէն զրկելով՝ անամնական վիճակի մէջ դրին :

Այս անասնական յուսահատ վիճակն (ապականութեան մէջ ապրող եւ տարերաց հետ զբաղող հարց) քիչ շատ խորհերու տենչ եւ կարողութիւն ունեցող որդուց չէր ներկայանար խղճի զգացման հաճելի պատկերաւ : Նորածին սերունդն իւր նախնեաց վաղեմի ծիսապաշտութեան, մարդապաշտութեան, անամնապաշտութեան, արեգական եւ լուսոյ երկրպագութեան, եւ վերջապէս համայնաստուածութեան դրութեան մէջ մնալն անտանելի կը դժոնէր, մանաւանդ երբ աստուածներէն շատերն այլեւայլ ազգաց ձեռքէն յափշտակուելով՝ ի Հռովմ փոխադրուեցան, ուր համրացեալ մնացին : Նոքա իրենց պատգամներն հետզհետէ լրեցուցին, լիչպէս որ իրենց երկրպագուներն ալ աստիճանաբար կորուսին իրենց ազատութիւնն, բանականութիւնն եւ բարոյականն : Այդ կուռքերը կապիտոլիոնի մէջ ապուշ դարձան եւ իրենց աստուածութիւնն անողգայութեան փոխուեցաւ : Այլ եւս գրեթէ ո՛չ կրօնք մնաց եւ ո՛չ պաշտամունք . մարդկալին կիրքը փոխանորդաբար աստուածութեան պաշտօն կը կատարէր եւ մարդ յուսահատ գնացած կեցած էր անյատակ անդունդի մ'եղերքը :

Սակայն միւս կողմէ մարդկութեան նախապաշտումն ալ իւր պաշտած կոոց հետ կ'անհետանար, եւ հետզհետէ մասնաւոր փիլիսոփայք յերեւան դալով, միտքըն իւր կաշկանդեալ շղթայներէն ազատելու կ'աշխատէին : Նոքա սկսան տիեզերաց ստեղծագործութեան, հոգւոյ անմահութեան, արեգական, լուսոյ եւ մարդկութեան վրայ հետազօտութիւններ ընել եւ մասնաւոր կարծիքներ յերեւան բերել :

Եւ ահա՛ իսաորեւ յառաջ կը բերենք այն խաւարին ժամանակաց մէջ նոցա յղացած եւ ծնած կարծիքներն, յոդոց ումանք հաւանական, այլք անհաւանական, օտար եւ մարդկութեան բարձր կոչման անհամապատասխան էին: Ասկայն ճշմարիալ սա է թէ սոքա թէեւ դառնարմատ, այլ իրենց մէջ քաղցրութիւն պահող անուշառութիւններ էին, զորու վերջէն հաւաքելով, համեմատելով եւ ընտիրներն առնլով, կապեցին մարդկային բարոյականութեան փունջն:



## ԽԱՒԱԲԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ ՄԷՋ

### ՓԵԼԻՍՈՓԱՅԻՑ ՄԱՍՆԱԿՈՐ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ

Հին փիլիսոփայից կարծիքներն այլազան էին, վասն պի ումանք զգայական, ումանք ոգիկան, ումանք սկիպարիկեան, ումանք խորհրդական եւ այլք ընտրական էին:

Զգայականք կ'ըսէին թէ զգայութեանց միջոցաւ արտաքին առարկայներէ սուացուած հոգւոյ զգայի գործափառք միայն իրական են եւ ճշմարիտ:

Ոգիկանք կ'ըսէին թէ հոգւոյ իմացականութենէն յառաջ եկած գաղտափարք (որք բանիւ կ'սուացուին) միւայն ստոցք են,

Զգայականք նիւթոյ կոզմն իրթալով, ամեն բան նիւթոյ մէջ կը փնտուէին. նիւթէն գուրա ոչ զայտթիմ կայ, կ'ըսէին, եւ ոչ այս բնական կամ նիւթական աշխարհէն զատ ուրիշ աշխարհ:

Ոգեկանք հակառակը կը պնդէին եւ կ'ըսէին թէ իմացական կամ հոգեկան զաղափարք միայն իրական են,

Նիւթական գայութիւն ունեցող բան չկայ եւ այս զգալի  
աշխարհն առակ երեւոյթ մ'է կամ գաղափար մը :

Նիւթականք կ'ըսէին թէ տիեզերաց սկզբնապատ-  
ճառը դարձեալ նիւթն է . որ բղխմամբ իրարմէ արտա-  
դրուելով եւ թանձրանալով կազմեց զափեզերք :

Թէ՝ նիւթականաց եւ թէ հոգեկանաց զրութիւնք  
կ'առաջնորդէին դէպի համայնաստուածութիւն , այսինքն  
նիւթական համայնաստուածութիւն , եւ հոգեկան կամ  
գաղափարական համայնաստուածութիւն . վասն զի եթէ  
ընդունուի թէ տիեզերաց սկզբնապատճառը նիւթն է .  
այն ժամանակ Աստուած տիեզերաց մէջ եւ տիեզերաց  
հետ մի եւ նոյն է եւ անկէ դուրս ոչ . ուրեմն ամեն նիւ-  
թոյ մէջ աստուած կայ եւ ամեն նիւթ աստուած է ,  
պիտի ըսուի :

Վերոյիշեալ նիւթական եւ հոգեկան համայնաստ-  
ուածութեան զրութիւններէն երրորդ մը , այն է՝ սկիպ-  
տականութիւնն ծնունդ առաւ : Սկիպտականութիւնն ա-  
մեն բան կ'ուրանար եւ բնաւ բան մը հաստատել չէր  
ուզեր . ամեն բան կարծիք է , կ'ըսէր , ամեն բան տա-  
րակուսութիւն է . մարդուս համար գիւնալու ճշմարիտ  
բան մը չկայ եւ եթէ ճշմարիտ բան մը լինէր իսկ , մար-  
դուս միտքն անկարող էր զայն գտնելու :

Խորհրդականք կ'ըսէին թէ մարդկային միտքն իւր  
հետազօտութեանց մէջ ստէպ հակառակութեանց հան-  
գիպելով եւ ճշմարտութեան համելու հնարաւորութե-  
նէն յուսահատելով՝ ստիպուեցաւ խոնարհիլ եւ Ասառւծ-  
մէ միտքն սպասել ճշմարտութիւնը ճանաչելու միջոցն ե-  
թէ ոչ ուղղակի յայանութեամբ , գէթ անուղղակի աղ-  
դեցութեամբ :

Ընարականք կ'ըսէին թէ ամեն սկզբունք , զգալի  
մինին թէ իմացական , կրնան ճշմարիտ լինել կամ սուս ,  
կրնան իրական լինել կամ երեւակայական :

Այս հինգ դրութիւններէն դուրս , ի մասնաւորի Թաղէս կ'ըսէր թէ ախեղերք ընդհանուր տարր մը կամ սկզբնական պարզ նիւթ մ'էր որ շարունակ ուրիշ գոյացութիւնց փոխուելով կազմակերպուած էր , եւ թէ այս նիւթն ալ ջուրն էր եւ նիւթոյն յաւետակից խմացական զօրութիւն մի կար որ միշտ անոր հետ եւ ան'է անբաժան էր . այս զօրութիւնն էր որ զնիւթ այլ եւ այլ ձեւերու փոխելով՝ միութեան մէջ անհուն զանազանութիւններ յառաջ բերած էր :

Ստոյիկեանք միակ աստուած մը կը ճանաչէին եւ կ'ըսէին թէ այն է աշխարհի հոգին , սակայն ճակատագիր մը կայ որ անոլրէպ կ'իշխէ թէ՛ Աստուծոյ եւ թէ՛ մարդոց վրայ :

Եպիկուրեանք կ'ըսէին թէ հիւլէներու պատահական զուգախառնութենէն յառաջ եկած է աշխարհի կազմակերպութիւնն . զգալի էսկիներէն դուրս բնազանցութիւն չկայ . արարածք ինքնեղ են եւ մարդկան հոգիները կորըստական են եւ ապականացու . զի նիւթէն յառաջ կուգան . սոքա կը յաւելուն ըսել թէ ախեղերաց վրայ ինսամ տանող նախախնամութիւն չկայ :

Գալիանոս կ'ըսէր թէ ամոն երեւելի բաներն հրեշտակներէն սաեղծուած են :

Պիւթագորեանք կ'ըսէին թէ գերագոյն աստուած մը կայ որ զնիւթն ի յաւետենից ստեղծած է եւ յետոյ այն խառնիխուռն նիւթերը կարգի զնելով զախեղերք կազմաւորած է : Պիւթագորոս կ'ըսէր թէ իրաց առաջին սկիզբը բացարձակ միութիւն է եւ թէ այս անորոշ եւ անսահման միութենէն բղիսմամբ յառաջ եկած է երկուութիւնն որ ինքզինք այլեւայլ հմտութեամբ իրմով բազմապակելով յառաջ բերած է տիեղերքն , որոյ մի մասն է մարդն : Երկուութենէ բաղկացեալ համեմատութիւնք երկու էական եւ իրարմէ անբաժանելի զօրութեամբք

միմեանց կ'աղդեն եւ ասոնք են հոգի եւ նիր : Հոգին  
եւ նիւթն տարբեր եղանակաւ առաւել կամ նուազ կ'աղ-  
դեն մին միւսին . սակայն հոգին գատաման ընդունակ լի-  
նելով , մարդուս վրայ աւելի հզօրապէս կ'աղդէ եւ զայն  
կը վարէ դէպի բարոյական սկզբունքներն : Մարդ պէտք  
է որ իւր մէջ տիրող ազնուագոյն սկիզբն զարդացունէ ,  
եւ որչափ որ դէպի լաւն երթայ , այնչափ աստուածա-  
յին վիճակի կը փոխուի , ապա թէ ոչ նուաստագոյն՝  
անսամնական՝ նիւթական վիճակին կը դառնայ : Սոյն փո-  
փոխական վիճակէն հետեւցուցին թէ Պիւթագորոս հո-  
գեփոխութեան աղանդաւոր մ'էր :

Թաղէսի աշակերտն՝ Անաքսիմանդ՝ կ'ըսէր . ի յաւի-  
տենից անորոշ եւ անզգալի գոյութիւն մը կայ , որուն  
անսահմանութիւն պէտք է ըսել : Անսահմանն այն անո-  
րոշ եւ անզգալի նիւթն է , որմէ ամեն բան բզիմամբ  
յառաջ կուգայ եւ դարձեալ ինոյն կը դառնայ : Ինքն  
միայն անփոփոխ է ամեն փոփոխութեանց մէջ , որոց  
ամենուն աղբիւրն կամ գոյութիւնն ինքն անփոփոխն է :

Հերմոգինէս կ'ըսէր թէ նիւթէն զատ խորհող սկիզբ  
մը կայ , այսինքն հոգի մը՝ որով խմացական միագը կըր-  
նայ զգալի իրերէն բարձր վերանալ :

Մալպրանչ կ'ըսէր թէ անսահմանն ամեն բանի գա-  
ղափարն իւր մէջ կրող մի տիեզերական խմացականու-  
թիւն է , որոյ յլացմունքն են սահմանաւոր իրերն : Այս  
գրութեամբ տիեզերք կը լինի թէ՛ մտածող եւ թէ՛ մը-  
տածեալ : Ըս Մալպրանչի , տիեզերք հարկադրեալ կը  
գործէ իւր գործերը գիտնալով :

Սպինոզա կ'ըսէր . անսահմանը մի տիեզերական գո-  
յացութիւն է որոյ երեւոյթներն են սահմանաւոր իրերն .  
այս սկզբունքով տիեզերք կը լինի թէ՛ արարիչ եւ թէ՛  
արարած : Ըստ այս գրութեան , տիեզերք ի հարկէ սահ-  
պեալ կը գործէ առանց դիտնալու թէ կը գործէ :

Ըստ Լայպնիցի զրութեան , տիեզերք կը լինի պատճառ եւ պատճառեցեալ , զի նա կ'ըսէր . անսահմանը մի տիեզերական զօրութիւն է , որում մեք այլեւայլ անուն կուտանք , զոր օրինակ , բուսական զօրութիւն . կինսական զօրութիւն , իմացական զօրութիւն : Այս զօրութիւնք եւ իրենց գործերն ոչ թէ կամաւոր , այլ ի հարկէ են եւ ոչ ալ իրենց յառաջ բերած երևոյթներէն զատ կամ գուրս , այլ անոնց մէջ եւ անոնց հետ :

Պաւաարգոս կ'ըսէր . տիեզերաց արարիչ , աստուածային նախախնամութիւն , հոգեայ անմահութիւն , հաւատոյ վարդապետութիւն , ասմնք իմաստութեամբ գըրուած բաներ չեն , այլ նախնի աւանդութիւններ են : Նա կը յաւելուր ըսել . իմաստուն մարգը պէտք է որ ամեն բարիք աստուածներէն խնդրէ եւ մանաւանդ այս բարիքները ճանաչելու միծ չնորհքը . մարգս ճշմարտութենէ սաելի միծ բան մը չի կրնար ընդունիլ աստուծմէ :

Իմաստահէր ոմն կ'ըսէր . հոգին ամայի տարերաց վրայ սաւառնելով փոփոխութիւն յառաջ կը բերէր եւ երկինք պատող խաւարը փարատելով լոյս կը ճառագայթէր երկիրս կազմակերպելու եւ անուցանելու համար :

Ուրիշ մը կ'ըսէր . հոգին կը սաւառնէր հրաբորքոք կայծերու լոյծ կոյափ մը եւ անկերպարան բոցերու աշեկոծութեանց եւ անոնց ծուխերու միգամած խաւարին վրայ :

Պղատոն կ'ըսէր . աշխարհս իմացական էակ մի է : Յոյն իմաստահէրներէն ոմանք կ'ըսէին թէ երկինք երկրիս վրայ հաստատուած կամար մի էր , կամ աստեղազարդ գունա մի էր երկինք : Այլք կ'ըսէին . հոգմերու եւ մրրիկներու յորձանք մի էր կամ օդի վրայ հաստատուած գաշտ մի էր :

Պղատոն արեգական համար կ'ըսէր . արեգակն կը բակէ բաղադրեալ մնծ կոյտ մի է , եւ երկուք է , մին սկզբնական եւ միւսն՝ զգալի :

իմաստասէր ոմն կ'ըսէր . Տիեզերաց արարչագործութիւնն հրաշալիք մ'է և այն հրաշալիաց պատճառն է Աստուծոյ բացարձակ կամքը , զի Աստուծոյ կամեցողութիւնը կատարեալ գործ է :

Արիստոտէլ կ'ըսէր . Ամեն բանի սկիզբն է Աստուած : Յոյն իմաստասէրը թէեւ կը հաւատար հոգւոյ անմահութեան , գործոց հատուցման և յաւիտենական երանութեան , սակայն զգայականաց կողմն յարելով կ'ըսէր . Մարդուս հոգին ընդաբոյս՝ նախատիպ գաղափարներ չունի . ամեն ծանօթութիւնք արտաքին առարկայներէն կուգան մեզ զգայարանաց միջոցաւ , զսրս հոգին իրեն յատուկ զանազան կերպով կ'ըմբռնէ :

Արիստոտէլի վարժապետը՝ Պղատոն՝ կ'ըսէր . Աստուած կատարեալ գոյացութիւնն մ'է , որոյ էութիւնն ընդհանուր իրաց յաւիտենական նախագաղափարն է : Նոյնպէս նիւթն յաւիտենական է , բայց խառն ի խուսն , անկազմ և անկերպարան . Աստուած զայն իւր յաւիտենական նախագաղափարին համեմատ կերպաւորեց եւ կարգադրեց և մշտնջենապէս կը ներգործէ անոր վրայ , որպէս զի յաւիտենական գաղափարին , այսինքն՝ իւր էութեան մէկ նմանութիւնը տպաւորէ անոր վրայ : Աստուած այսպէս ինքզինք կը յայտնէ մարդկային հոգւոյն , որ կը լինի Բանն յայտնող : Պղատոն կը յաւելուր ըսել , թէ չարն ուրիշ բան չէ եթէ ոչ նիւթին դիմազրութիւնն , իւր աստուածային ներգործութիւնը կ'ուղէ զայն իւր գաղափարին մաքրութեան ածել : Պղատոն կ'ըսէր նաեւ թէ զգալի կամ նիւթական աշխարհս անկատար եւ փոփոխական լինելով իրական չէ . բայց մարդկային բանականութիւնն իւր այլեւայլ կարողութեամբ կը յղանայ , կ'երեւակայէ ամեն բանի կատարեալ գաղափարն , եւ ասոր համար է որ մարդս կարող կը լինի ըմբռնել կամ ստեղծել կատարեալ գեղեցիկն ու

կատարեալ յոռին, եւ ճանաչել առաքինին ու մոլին . վերջապէս նիւթական աշխարհս անկատար ու փոփոխական է եւ իրական չէ . իսկ գաղափարական կամ հոգւոյ աշխարհը կատարեալ է :

Պղատոնի զաւանութեան եզրակացութիւնը կ'երթայ կը յանգի հոգեկան համայնաստուածութեան , այսինքն թէ Աստուած , իբրեւ ամենն բանի յաւիտենական նախագաղափար եւ իբրեւ ամենն բանի կատարեալ տիպ , ամենն բան է եւ ամենն բանի մէջ , ու մարդկային բանականութիւնն ալ անոր յայտնութիւնն է :

Պղատոնականաց վարդապետութեան նպատակն էր մարդկային հոգւոյն ընդ աստուածային էութեան անոնիշական միութիւնն , զոր ինքեանք միաւորութիւն կամ պարզութիւն անուանելով կ'ըսէին . այս միաւորութեան կամ պարզութեան կը հասնի մարդ՝ հայեցողութեամբ կամ մտաց յափշտակութեամբ , եւ կամ ըստ Յամպղիկոսի գերբնական գիտութեամբ , այսինքն՝ անսակ մը հայեցողութեամբ կամ հոգեկոչութեամբ , իսկ ըստ Պրոկղոսի հաւատով կամ յափշտակութեամբ :

Վերջին փիլմասոփայից մէջն զգայական համայնաստուածեան մը կ'ըսէր . Մէն մի զգայական էակի մէջ աստուածութեան կայծ մը կայ որ հետզհետէ զարգանալով կրնայ վինել Աստուած : Կրնաց եւ իմացականութեան աստուած կ'երեւի բոլոր տիեզերաց մէջ , տեղ մը մթին , ուրիշ տեղ մը պայծառ , աստ կը շիջանի եւ այլուր կը բոցավառի : Նա անձ մի չէ , այլ անձնազուրկ զօրութիւն մի է : Ուստի մորթ Ապիս կովուն մէջ եւ մորթ Թեպայիտի Լամային մէջ կը բնակի . նա կրնայ ամենաբարձր խացականութեան համնիլ Պուտայի մէջ : Սակայն ասոնց եւ ոչ միոյն մէջ իրապէս աստուած մի է այն , այլ աստուածային էութեան մի կայծին բոցավառումն կամ մարմնացումն է , եւ ոչ թէ կենդանի խորհող , կամնցող եւ տիեզերաց արարիչն ու վարիչն :

Ուրիշ իմաստասէր մը կ'ըսէ . Աստուած ընդհանուռ տիեզերքէն որոշ չէ , ամեն ինչ անկէ կը բղխի և անոր էական բնութենէն մաս մը կ'առնու : Բնութիւն մարմին է և Աստուած հոգին է բնութեան , և անկէ անբաժաննի :

Տարրապաշտ մը կ'ըսէ , բոլոր բնութիւն ի տարերաց ասհմանեալ է (այն է օդէ , ջուրէ , հողէ և կրակէ) : Ամեն բան անոնց մէջէն կ'ելնէ և անոնց կը վերադառնայ . անմահ հոգի չ'կայ , այլ ամեն բան նիւթոյ կամ տարերաց մէջ պէտք է վնասոկ :

Կվկերոն կ'ըսէր . անհունութեան սկիզբը բնութիւնն է : Ուրիշ մը օգը կը համարէր ամեն բանի սկիզբն :

Անագսագորոս կ'ըսէր . ի սկզբան աստուածային միտք մը կար որ ամեն խառն ի խուռն բաներն իրարմէ որոշելով յօրինեց զափեղերս , և նշանասէր մասերն իրարմէ զատանց , յորոց ոմանք օդային , ոմանք ջրային , այլք հրեղէն , ևն : Խոկ Արեգակն , լուսինն և աստղերն աստուած չեն :

Ուրիշ իմաստասէրք , ընդ որս և յոյն Լեւգեպպոս կ'ըսէին . իրաց առաջին պատճառն են հիւշէք , որք անսահման թուով անզգալի մարմին լինելով , անհուն դատարկութեան մէջ շարժմամբ միմանց քով եկած միացած և աշխարհս ու բոլոր մարմինները կազմաւորած են : Իմացականութիւնն կամ հոգին հիւշէներու մէկ ազնուագոյն տևակին է . ծնունդ և մահ , կազմութիւն , լուծում կամ եղծումն՝ աննշմարելի հիւշէից րազադրութիւնն ու լուծումն են :

Լեւգեպպոսի աշակերտներէն Դիմոկրիտէս կ'ըսէր . Ժամանակ և նիւթ յաւիտենական են , զի ոչ միոյն սկիզբը կարող եմք մատծել և ոչ միւսոյն բաժանականութեան վախճանն : Այն գաղափարներն՝ զոր մեք կ'ունենամք իրաց վրայ , անոնց պատկերներն են որք ա-

ուարկայներու վրայէն իրեւ անզգալի հիւլէներ զատուելով՝ մեր իմացականութեան մէջ կը թափանցեն : Այս գաղափարք դարձեալ հիւլէից բաղադրութիւններ են, զի նմանը կրնայ իւր նմանին վրայ ազդել : Այս զրութիւն եւս դէպի համայնաստուածութիւն կ'երթայ :

Ուրիշ խմասասէր մը կ'ըսէք . կարելի չէ որ զօրութիւն մի կարողանայ իրեն հաւասար զօրութիւն մը արտադրել . միշտ զօրաւորն իրմէ փոքր կ'արտադրէ . կապիկը կարող չէ զմարդ արտադրել . նիւթը կարող չէ հոգին արտադրել . փոսփորը կարող չէ միաքն արտադրել :



## ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԿԱՐՄԻՔ

### Ի ԺԱՄԱՆԱԿԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵՍՆ

Քրիստոնէութեան ժամանակ եւս փիլիսոփայական այլեւայլ կարծիքներ յերեւան եկան , զորս աւելորդ չենք համարիր մի առ մի նշանակել :

Ումանք ըստ Հնդկաց բղիուման կամ համայնաստուածութեան սկզբունքը կ'ընդունէին եւ բարին ու չարը մեկնելու համար Պարսից Զրադաշտական կրօնքին սահմանած բարի եւ չար աստուածները կը դաւանէին : Բըգիման կամ համայնաստուածութեան սկզբունքն ընդունողներն՝ որոց պիխաւորն էր Վազենախանոս , կ'ըսէին . սկզբնական՝ անորոշ՝ ինքնագոյ գոյսցութիւն մը կսյ որ չկրնալով անգործ մնալ՝ սկսաւ ինքնիրմէ էութիւններ բղխել . այս երկրորդական էութիւններն ուրիշ երրորդականներ յառաջ բերին եւ այս վերջինք ալ ուրիշներ արտադրեցին : Այս բղխմունք են յանիտեանք , ինչպէս

թանն , լոյս , հոգի , կեանք , ճշմարտութիւն , որք սկըզբ-նական գոյութեան հետ միացեալ են , եւ այս է լրութիւն : Այս յաւիտենականներէն մին է Արարչապեան որ ստեղծած է զաշխարհ եւ զմարդիկ : Մարդն ալ ի հոգւոյ չնչոյ եւ ի նիւթոյ բազկացեալ է :

Յովիաննէս Սկովդ կ'ըսէր . նիւթն ոչ ինքնին է եւ ոչ իրեն համար . այլ որպէս զի այն միակ էութիւնն (որ անհրեւոյթ է եւ անստհլան) ինքինք երեւցունելու համար տեղ մը ունինայ , – այն էութիւնն որ անստեղծ է –, նիւթով կ'երեւի իրաց ստեղծեալ եւ սակայն այս ստեղծեալ վիճակին մէջ դարձեալ ստեղծող է : Կ'ստեղծէ գործարանաւոր էակներն , այլ չստեղծեր անգործարանաւոր մարմիններն :

Միջին դարու մէջ Ռոչէ կը վարդապետէր թէ վերացեալ գաղափարք քնութեան մէջ եղական կամ անհատական իրաց պէս իրական գոյութիւն ունիցող առարկայներ չունին , այլ լոկ անուն են : Այսպիսիք անուանական ազանդաւորք կ'ըսուէին : Սորա դէմ հակառակիցաւ Անսելմոս Կիյելում ըսելով թէ՝ այս դրութիւնն եթէ ընդունուի , Երրորդութիւնն՝ որ վերացեալ գաղափար է , լոկ անուն մը եղած կը լինի :

Ռոչէի աշակերտաներէն Ապելարդ կ'ըսէր . վերացեալ գաղափարք ո'չ իրական են եւ ո'չ լոկ անուն , այլ մաաց յղացումն են կամ ըմբանումն , որք մարդուս մտաց մէջ միայն իրականութիւն կամ գոյութիւն ունին :

Թալմաս Ագուխնացին կ'ըսէր . աշխարհս ստեղծուած է . բայց չի կրնար ապացուցուիլ թէ նիւթն յաւիտենական չէ : Նոյնպէս կը յաւելուր ըսել . վերացեալ գաղափարք իրական չեն , այլ լոկ անուն . սակայն իրաց էութիւնը կը կացուցանեն : Նիւթական եւ իմացական աշխարհն , կամ նիւթ եւ Բան , զԱստուած կ'երեւցընեն : Նիւթն այնպէս ցոյց կուտայ զԱստուած , ինչպէս

ծուխն զկրակն, մարդկային Բանն կամ իմացականութիւնն այնպէս ցոյց կուտան զԱստուած, ինչպէս պատկեր մը՝ իւր առարկայն :

Ուրիշ մը կ'ըսէր . կարելի չէ որ մէկը կարողանայ փասաներով ապացուցանել հոգեոյ անմահութիւնն : Թէովհրատ կ'ըսէր . հոգին իւր մէջ ունի առեն զիտութիւն (ծանօթութիւն), բայց զիտութիւնք նիւթոց ազդեցութենէն աղօտացած են, եւ ամեն բան լաւ զիտնալու համար պէտք է նիւթոյ ներգործիչ ազդեցութիւնէն աղատելու միջոցները վճնառել :

Մոնթինեէր բանականութենէն ի զատ ուրիշ հեղինակութիւն չէր ճանաչեր : Ուրիշ իմաստագէր մը կ'ըսէր . տիեզերաց ողին այն միութիւնն է որում մեք կ'ըսեմք Աստուած :

Աերնայն հակառակ ուրիշ մը կ'ըսէր . իմացական երեւոյթները մեկնելու համար այնչափ իրաւունք ունինք ողի ենթագրելու որչափ կրնամք իրաւունք ունենալ ըսելու, թէ այն երեւոյթներ կրնան նիւթոյ ևս բնական լինել . վասն զի՞նիթոյ իմացականութիւնը ժըմատելու չափ բաւական զիտութիւն չունիմք անոր էութեան կամ գոյութեան վրայ . միայն արսչափ զիտեմք որ գերագոյն ներգործութեամբ մը, սկզբնական համաձայնութեամբ մը կապուած են միունանց հետ :

Ասոնցմէ վերջը, Պագմն Անգլիոյ մէջ եւ Տեքարդ Գաղղիոյ մէջ կը վարդապետէին, թէ մարդկային միաքն ազատ քննութեամբ միայն կրնայ յաջողիլ ճշմարտութիւնը գանելու :

Պագմն զգայական լինելով՝ ցոյց կուտար թէ ի՞նչպէս պէտք է քննել բնութիւնն . իսկ Տեքարդ ողեկան լինելով կը սովորեցնէր թէ ի՞նչպէս պէտք է խորհիլ . սակայն երկուքն ի միասին փորձառութեան ճանապարհը ցոյց կուտային :

Զենոն կ'ըսէր : միակ էութիւն մը կայ եւ այն է իմացական էակն որ զբովանդակ անսահմանութիւն կը լնու , եւ էութիւնը միշտ միեւնոյն կը մնայ , ոչ ամենեւին կը փոխուի եւ ո՛չ ալ ուրիշ ձեւի տակ կը մանէ :

Պագոն կ'ըսէր . իմ նպատակս տաճարի գիտութեանց այս կամ այն կողմը լուսաւորել չէ , այլ կ'ուզեմ վառել մեծ ջահ մի որ բովանդակ աիհեղերական շնուածին լրյա տայ : Պագոնի եւ Տեքարդի օրով , քննութիւնը բնուաթեան շատ մը գաղանիքները լուծելով ի վեր հանեց :

Պագոն կը յաւելուր . բնութեան յաղթելու համար նախապէս անոր հնազանդիլ պէտք է . օրէնքներն իրեւ առժամանակեայ ուզզութիւն պէտք է ընդունիլ , վասն զի փորձ եւ դիտողութիւն վախճան չունին , զի միշտ նոր իրողաւթիւններ ի վեր հանելու վրայ են :

Սոկրատ հոգւոյ անմահութեան վրայ խօսած տաեն կ'ըսէր . հոգւոյ վրայ պայծառ գիտութիւն մ'ունենալն եթէ ոչ անհնարին , գէթ ամենալզուարին է . ուրեմն նա որ իմաստուն է , պէտք է որ խոնարհի հաւանական կարծիքն ընդունելու , զի մարդ ինքն իրմէ առաջնորդուելու համար ապահովագոյն ծանօթութիւն կամ աստուածային բան մը չունի :

Կիկրոն կ'ըսէր . Մարդկային հոգին ո՛րչափ ալ նըրբամիտ համարուի մինչեւ յերկինս բարձրամալ կամ երկրի խորը մանել , դարձեալ Աստուած կրնայ զիտնալ թէ այս կարծիքներէն ո՞րն ճշմարիտ է : Մեք Ճեռնհաս շենք սահմանելու թէ ո՛րը միւսէն հաւանական է :

Պղատոնեանք կ'ըսէին . Հոգիք Աստուծոյ մասունքն են եւ կը փոխանցին մարդէն յանասունս եւ անասունէն յայլ կենդանիս : Ասոնք միս ուտելը կ'արգիլէին լսելով թէ մի՛ գուցէ աստուածեղէն հոգին նոյն կենդանիին փորին մէջ բնակած լինի : Նաև կ'արգիլէին զից զոհ մա-

տուցանել , առարկելով թէ արդէն կենդամնեաց մէջ աստուածեզէն հոգի կայ . ուստի պէտք չէ որ աստուածներն աստուածներուն զոհ մատուցանեն . շատ իսկ է որ առանց զոհի երկրպագութիւն լինի աստուածներուն :

Արխառուպօղոս եւ Քիլոն Հրէայք այլաբանական մեկնութիւն տալով Ս. Գրոց , կ'ուղէին հին կասկարանն հաշտեցնել յունաց դիցաբանութեան հետ , եւ Պիթագորեանց ու Պղատոնեանց գաղափարական փիլիսոփայութիւնն համաձայնեցնել Ս. Գրոց հաւատոյ վարդապետութեանց հետ :

Փիլոն կ'ըսէք . Երկու աշխարհ կայ , մին զզալի եւ միւմն իմանալի , որք անփոփոխ Աստուծոյ հետ յաւետակից սկզբնական կամ նախատիպ գաղափարի մը համեմատ կաղմուտծ են , եւ այս գաղափարն անձնաւորեալ էութիւն կամ անձ մի է որ աստուածային բղխում , կամ Բան եւ կամ որդի Աստուծոյ է :

Գրիստոնէութեան երկրորդ գարուն մ.ջ , Կենոստիկեան կամագէտք որոցմէ էին Բարդանան Մարկիոն եւ Մանի , որ Մանիկեցի եւս կը կոչուէին , արեւելեան Պարսից եւ Հնդկաց կրօնական կարծիքներն եւ յունական փիլիսոփայութիւնը կ'ուղէին միացնել քրիստոնէական վարդապետութեան հետ : Ասոնցմէ ումանք , ըստ Պարսից , երկու աստուած կայ ըսողներու սկզբունքները կը քարողէին :

Մեզ ժամանակակից նշանաւոր բանաստեղծն՝ Վիկթոր Հիւկօ կ'ըսէ . խորհուրդ ունեցող մարդ մը չի համարձակիր ըսելու թէ սպիտակ զմնիկին անուշահուառութիւնն անօգուած է : Ո՞վ կրնայ հաշուել հիւկէից ընթացքը . միթէ զիտէ՞մք թէ աւազի հատերուն անկումէն աշխարհներու ստեղծում չի հետեւիր , եւ ո՞վ զիտէ արդեօք ամենամեծի եւ ամենափոքրի փոխադարձ մակընթացութիւններն ու տեղատուութիւններն , էութեանց

անջրակեաներու մէջ պատճառներու աղմլալի արձագանգն  
եւ արարչագործութեան հանգին կոյսերն : Հարկաւո-  
րութեան մէջ ամեն բան հաւասարակլութիւն է . զար-  
հուրելի՛ երեւոյթ մը մարդկային մտաց համար , էակներ  
միմւանց հեա այնքան յարաբերութիւն ունին որ սքան-  
չելիք կ'արտազրեն . այս անսպառելի ամբողջութեան  
մէջ , արեգակէն սկսեալ մինչեւ չքոախ մուն , ամենքն  
ալ միմւանց պէտք ունին :

Այսն երբ երկնային անուշահուութիւնները դէսփ  
կապտագոյն մթնոլորտ կը տանի , աննպաստ չէ , զի նո-  
քա զիշերայն աստղային մուղեր կը բաղխեն նիրհող  
ծաղկանց : Ամենն թեւարկող թոշնոյ թաթն անսահմա-  
նութեան թելերը կը կարէ . բովոջ մը օգերեւութի մը  
ծագմամբ եւ հաւկիթ մը կտառող ծիծեռնակի մը կտուցին  
հարուածով կը խառնուին , եւ որդի մը ծնունդ տաշու-  
ժամանակ Սոկրատ մ'աշխարհ բերելու կը պարազին :

Ուր որ հուագիտակ կը վերջանայ , հոն մանրագիտակ  
կ'սկսի . արդեօք այս երկուքէն որո՞ւն տեսութիւնն ա-  
ւելի է . բորբոս մը՝ բիւրաւոր ծաղկանց խումբ մի է ,  
ծիրկաթին աստեղաց բազմութիւն մի է . խմացականու-  
թեան իրերն եւ նիւթոյ արտազրութիւնները նոյն խառ-  
նուրդն ունին :

Զարմանալի խառնուրդ մ'ալ կայ . տարերք եւ ըս-  
կըզբունք այնչափ միմւանց հեա կը խառնուին , կը մի-  
աւորին , կը զուգաւորին եւ իրարմով կը բաղմապատ-  
կուին , որ նիւթական աշխարհն ու բարոյական աշխարհը  
միեւնոյն ճառագայթին կը յանզին : Երեւոյթն ինքն իւր  
վրայ մշտնջենաւոր ուշազրութիւն մի է՝ տիեզերական  
ընդարձակութեան փոփոխութեանց մէջ : Հանրական  
կենդանութիւն , անյայտ քանակութեամբ , կ'երթեւե-  
կէ եւ այս երթեւեկութեան միջոցին ամեն բան , տիե-  
զերական արտաքրութեամբ , աներեւոյթ գաղանեան

մէջ կը տապալին : Ամեն բան կը գործածէ , այլ բնաւ  
բան մը չի կորառուիր : Հոս կենդանի մը կը սերմանէ ,  
հոն ասաղ մը կը մանրէ , կը ճօճի եւ օծի պէս կ'անցնի :  
Լոյմն ուժի եւ մտածումն տարրի մր կը փոխէ . ցիր եւ  
ցան եւ անրաժանելի կը մնայ , ամեն բան կը լուծէ  
բացի այն երկրաշափական կէտէն որ է կամք : Ամեն  
բան կը վերածէ գէպի անհաս մը որ է հոգին . ա-  
մեն բան կը վթթէ Աստուած . ամեն բան ու գործողու-  
թիւն , բարձրագոյնէն սկսեալ մինչեւ ստորնագոյնն , ա-  
հարկու մեքենայութեան մը միաւորութեան մէջ կը  
խանուին : Զեռունի մը թեւարկութիւնն երկրիս շարժ-  
ման կը յարի երկնից հաստատութեան վրայ մոլորակի  
մը շարժմամբ :

Ո՞վ գիտէ , թերեւս օրինաց նոյնութեամբ , կաթիլ մը  
յրոյ մէջ ջրածին որդնիկի մ'ըբած յրջանին ազդեցու-  
թիւնը մտքի մեքենայ մ'է : Այս տիեզերական կենդա-  
նութիւն անուային ակտայներու խանուրդ մի է , որոյ  
առաջին շարժոցն է մմզուկն եւ յետին անիւն՝ Զո-  
գիակոսն :



## ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՍՏՈՒԱՆԱԲԱՆԻՑ ՈՄԱՆՑ

Կ Ա Ռ Ծ Խ Ք Ն

Քրիստոնէութեան առաջին ժամանակաց մէջ , փիլսոփայական դրութեանց հետեւող քննական ասաուածաբանք Ասաուծոյ գոյութիւնն ու Նորա ստորոտելիները բնական կերպով ապացուցանել ուզեցին եւ իրենց փաստերը կ'առնէին նիւթոյ գոյութիւնէն եւ շարժումէն , տիեզերաց յօրինուածութենէն եւ կարգաւորութենէն :

Նոքա կ'ըսէին թէ նիւթական իրերը դիպուածի ենթակայ են . կրնայ լինել որ չընէին : Երկրորդ , կը յարէին թէ շարժումը նիւթին էական չէ , վասն զի մարդ կրնայ գագարման մէջ ըմբռնել զարն , մանաւանդ երբ կը տեսնեմք թէ նիւթոյ շարժումն երբեմն կը փոխէ իւր ուղղութիւնն ու արագութիւնը . և թէ շարժումը նիւթին էական լինէր , այս զարտուղի ընթացք տեղի չպիտի ու նինար : Երրորդ , աիեզերաց յօրինուածքը զմեզ կը հարկագրէ ըսել , թէ այս անսխալ օրէնքներու վրայ հաստատուած տիեզերքն իրմէ բարձր եւ վեհագոյն՝ իմացական յօրինողի մը մեծագործութիւնն է , եւ այն մեծ ճարտարապեան աննիւթ՝ ինքնազոյ արարիչ մի է : Նա իւր ամենակարող զօրութեամբ , իրբեւ առաջին շարժիչ . անհուն եւ անսահման աիեզերքը կը շարժէ :

Մարդուս որաին մէջ բնածին՝ ներքին համոզում մը կայ որ կը յորդորէ զմարդ շարունակ առ Աստուած մատուցանել իւր աղաչանքն եւ Անկէ բարիք ինդրել , որպէս զի չար պատահարներն իրմէ հեռացնէ : Մարդուս հոգւոյն մէջ անդրդուելի հաւաաք մը կայ , որով ճախորդութեան ատեն առ Աստուած կը զիմէ եւ իւր ա-

գատուրը կը իմսդրէ . շատ անգամ կը հասնի իւր փա-  
փաքանաց եւ ապա իւր սիրտն ու հոգին կ'ուղղէ առ  
Աստուած՝ ինչան իւր երախտագիտութեան :

Այդ ասառուածաբաննք Աստուծոյ ստորոգելեաց մա-  
սին կ'ըսէին . Աստուծոյ ստորոգելիքն են անսահմանու-  
թիւն , բացարձակ ազատութիւն , անշափ բարութիւն ,  
ամենակարտղութիւն , ինացականութիւն . գիտութիւն ,  
անբաւութիւն , յաւիտենականութիւն , անմտահութիւն  
եւալին : Այս ստորոգելիքներն Աստուծոյ էութեան , գո-  
յութեան եւ մշանջենաւորութեան յայտարարներն են ,  
վասն զի Աստուած իւր իմացականութեամբ օրէնք մը  
հաստատեց որ տիեզերաց վրայ կը հոկէ եւ բոլոր արա-  
բածները կը կառավարէ իմնամնելով եւ կերակրելով :

Աստուած , իբրեւ մննուն իմացականութիւն , ստեղ-  
ծագործելու իւր նպատակն ունեցաւ . իբրեւ ամենակա-  
րող սաևզծեց զտիեզերա , իբրեւ ամենարարի կը խնամէ ,  
կը կառավարէ եւ կը պահպանէ զան :

Այդ ասառուածաբաննք մարդուս հոգւոյ անմահու-  
թիւնը կը հաստատեն հոգւոյ պարզ եւ աննիւթ լինելին ,  
ըսելովթէ աննիւթն մի է եւ հետեւապէս մասունք չունի  
որ իւր մասանց լուծուի կամ բաժանուի եւ մեռնի : Հո-  
գին իւր մէջ բաղձանք մ'ունի երջանիկ լինելու , եւ  
այդ իղձը նորա մէջ զետեղողն այն գերագոյն էակն է ,  
որոյ անմահ եւ յաւիտենական շունչէն առած է հոգին  
իւր էութիւնն , եւ այս պատճառաւ է որ հոգւոյ իղձերն  
շարունակ դէպի այն անմահ էակն կը բարձրանան եւ  
առ այն վերածուիլ կ'ուղեն :



## ԻՄՐԱՅԹԵԼԻ ԿԵԱՆՔՆ ՈՒ ՆՈՐԱ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ

Հյն փիլիսոփայական յեղյեղուկ եւ միսուանց հակառակ կարծիքներէն եւ համոզումներէն դուրս ապրող եւ Սեմայ Արքահամու ցեղէն սերեալ ազգ մը կար , որ Արքաբիոյ մէկ անկիւնը կղզվացեալ եւ իւր Ենովայ աստուծոյն խնամոց ներքեւ պատսպարեալ կ'ապրէր հեռի ի կռապաշտութենէ : Այդ ազգն իւր մէջէն ելնող մարդարէներու գուշակութեանց պատկառ կը մնար այն հաւատով թէ՝ մարդարէք յԱստուծոյ ներշնչեալ կը խօսին եւ ապագայի գաղտնիքը կը յայսնեն : Խորայէլի ժողովուրդն էր այդ ազգն , որ իւր շուրջը գտնուող ազգերէն տարբեր՝ բարձր ու նպատակաւոր առանցքի մը վրայ կը դառնար : Նա թէեւ ընապաշտ եւ կռապաշտ ազգաց հետ զռոգրնիթաց կը քալէր , սակայն իւր կրօնական պաշտամունքն առ ամնակարողն Աստուած կ'ուղղէր միշտ , եւ իւր եգիպտական ու բարելոնական ամնադառն գերութեանց մէջ իսկ չէր մոռնար իւր Աստուածն : Նա իւր անդրդուելի հաւատքէն քաջալերեալ , հակառակ իւր ֆիզիքական ամնատկար զօրութեան , մերթ ընդ մերթ յարձակում կ'ընէր հեթանոսական կրօնից վրայ , զի խիստ նախանձախնդիր էր իւր կրօնական պաշտամոնց եւ արարողութեանց :

Երբ իւր պաշտամանց դէմ հալածանք աենէր , իւր աղիողորմ ձայնիւ Ենովայ աստուծոյն դիմուլով երկնային հրաշլց օժանդակութեամբ կը սարսեցնէր իւր հակառակորդներն եւ կ'ազատէր իւր պաշտելի կրօնքն ու պաշտամունքն :

Խորայէլի քաղաքական վիճակը զրեթէ միշտ հալածեալ , հարուածեածեալ եւ անմիսիթար դրից մէջ տեսնուած

է . շատ քիչ անգամ պատահած է որ յաղթութիւն տարած լինի . սակայն միշտ յաղթող էր իւր պաշտամանց վեհ նպատակին , եւ ինքզինք կը միսիթարէր իւր բարոյական երկիւղածութեամբ , մանաւանդ երբ սրտի զգացմամբ եւ ազատ կամեցողութեամբ իւր հզօր եւ աներեւոյթ Աստուծոյ կը ծնրադրէր եւ իւր խղճին հակառակ դործած մեղաց ներումն անյիշաչարէն կ'ընդունէր իրեւ քաւութիւն , ըստ վկայութեան իւր անողրդուելի հաւատոյն :

Խարայէլի կրօնքը միայն հաւատալեաց կամ վարդապետութեանց հաւաքում մը չէր , եւ ոչ ալ ասառուածութեան վրայ զուտ գաղափար մը , այլ իւր ուարզութեան մէջ մարդուս ի ներքուստ ծագումն առնող այն հրամայական մղումն էր որ զայն դէպի անվախճանն կ'առաջնորդէր :

Այս ժողովուրդ իւր անդուսպ կարօտութեամբ կը ցանկար իւր հոգին բարձրացնել առ իմացական կարող եւ հզօր էակին . Նա բարեպաշտութեամբ կ'աշխատէր իւր խոռոշեալ ու անսիրիթար սրտին զգացմունքը բարձրացընել մինչեւ ի կեդրոն միսիթարութեան եւ խաղաղութեան :

Քանի որ հոգին իւր վնտուածին չէր հասած , շարունակ պիտի հառաչէր եւ միջոցներ խորհէր ճանապարհ մը գտնելու եւ այն ճանապարհէն իւր ցանկալոյն հասնելու համար : Նորա միակ բաղձանքն էր իւր հոգին բարձրացնել այն տիեզերական կեդրոնն՝ ուսկից նոյն ինքն հոգին բղխած էր : Եթէ մարդն այս մասին անտարիր մնալ ուզէր , չպիտի կարողանար հանգիստ մընալ , վասն զի իւր խղճի սոսկումէն եւ անիմանալի էակին ահարկու երկիւղէն շարունակ պիտի զարհուրէր :

Խարայէլի հոգին ի ներքուստ շարունակ կ'զգար իւր մնղքերէն յառաջ եկած ապականութիւնն , եւ այս զգա-

ցումն զինքն կը յորդորէր այն ապակսնութիւնը մաքրեալու միջոցներուն զիմնելու , որպէս զի ազատի նորա ապականարար հոտէն : Նա իւր ընդունած յայտնութեամբ սովորած էր թէ Աստուած առնասամաքուր լինելով՝ մողաց ապականութենէն կը զգուի . ուստի միշտ կ'աշխատէր մաքրել իւր ապականութիւնն , որպէս զի առ Աստուած մօտենայ եւ նորա սիրոյն արժանանայ : Նոյնպէս իւր մեղքերէն սրբուելու միջոցներն եւս Աստուծոյ ողորմութենէն կը խնդրէր զզջմամբ , արտասուօք , բարեգործութիւնն , աղօթիւք եւ աղերսանօք :

Ստոյգ է թէ այս մողովուրդէն գուրս ապրող հին կոապաշտ ժողովուրդներ եւս գիտէին , կ'զգային եւ կ'ըմբըռնէին թէ աստուածութիւն մը կայ եւ թէ կը հաւատային որ Աստուած իւր ձեռնտուութեամբ կ'օգնէ զմարդ իւր անկեալ վիճակէն բարձրացունելու : Կոապաշտական եւ բնապաշտական տարբեր զրութեանց նպատակն ալ քաւութեան համնիլ էր եւ ասոր համար էր որ այդ ժողովուրդք զո՞ն , աղօթք , նուէր եւ այլ սրբազան բաներ ունէին եւ կը կատարէին : Բնապաշտութեան հեթանոսական կրօնին ամբողջ շրջանն , ծէսերն ու արարողութիւնները՝ քաւութեան վարդապետութեան շրջանը կամ անդրադարձութիւնն էին : Սակայն հեթանոսական զրութիւնք կը տարբերէին խրայէլի զրութենէն , զի աստուածութիւնը բնութեան տարերաց հետ կը շփոթէին եւ խրայէլի ժողովրդեան խորին վարդապետութեան գաղափարէն տարբեր դիրքի մէջ կը գտնուէին , մանաւանդ իրենց սոսկալի մարդազոհութեամբ եւ երբեմն ալ այլանդակ արարողութեամբ եւ խառնագնաց գործերով :

Յունաց իմաստասիրութեան ըմբռնած աստուածութիւնն սահմանաւոր եւ վախճան ունեցող տարերաց սահմաններու մէջ շրջան կը կատարէր : Թէեւ գիշեասովիայութիւնն իւր նրբամտութեամբ ջանքեր ըրաւ զայն իւր

սահմանաւոր զիրքէն հանելու հւ անսահմանութեան վերածելու . ստիայն փոխանակ յաջաղելու , ընդհակառակն վերացեալ անկենդան գաղափարի մը վերածեց գայն և լոելեայն խոյս տուաւ :

Աստուածաշունչի մէջ յայտնուած Եհովային եւ կոպաշտութեան դաւանած Դիտոսին , Ոսիրիային եւ այլ աստուածներու մէջտեղն մեծ վիճ մը կայ : Ս. գիրքը կը յաղթէ բոլոր բնապաշտներուն երբ կ'ըսէ . «Երկինք եւ երկիր , արեգակն եւ լուսին , աստեղք եւ ամենայն արարածք Աստուած ստեղծեց» : Ուրիմն ճշմարիտ աստուածն այն է , եւ այն աստուածն է որ իւր անունն յայտնեց Մովսէսի ըսելով . Ես եմ որ ԵՅՅ , Աստուած Աբրահամու , խահակայ եւ Յակոբայ . այս է անուն իմ յահիտենական :

Այս մի քանի բառերուն մէջ կը տեսնուին ամենասրբազ աստուածութիւն մը եւ նորա կատարելութիւնն . յաւիտենականութիւնն ու արարչապետութիւնը . Եսայի մարդարէ , իւր ոգեւորեալ երկնային յափշատակութեամբ , կը տեսնէ զԱստուած իւր սրբարանի մէջ ուր երկնային հրեշտակք կամ հոգիք փոխադարձ աղաղակներով կ'երգէին . «Սուրբ , սուրբ , սուրբ , է Տէր զօրութեանց , լի է ամենայն երկիր փառօք նորա» :

Թէեւ Խարայէլի խղճէն պահանջուած արթնութեան մէջ երբեմնակի զանցառութիւններ կը տեսնուէին , սակայն սրբութեան եւ մաքրութեան մասին Խարայէլի հիւանդ խիղճը դարձեալ կը գերազանցէր կուապաշտութեան , բնապաշտութեան եւ համոյնաստուածութեան մէջ ասպրող ժողովրդոց խիղճն : Խարայէլ իւր զործոց հսկող էր եւ Աստուծոյ երկիւղն զդաստութեան մէջ կը պահէր զինքն : Ասոր ապացոյց կրնան համարուիլ այն անձինք որ զիտութեամբ զԱստուած թողլով արարածներով կ'զբաղէին :

Աստուածային օրէնքն իսրայէլի խղճին բացարձակ կանոնն ու նպատակը լինելէ զատ , նաեւ նորա բարու յապէս ապրելուն չափն էր : Որչափ որ նա զարտուղէր իւր բարոյական կեանքէն , սյնչափ ալ կրօնի երկիւղն իւր սպառնական պատկերով կը ներկայանար իրեն՝ իբրեւ պնաչառ դատաւոր : Իսրայէլ կ'ապրէր իւր Ա. Աստուծոյ արգար օրինաց սպառնալեաց ներքեւ . իւր գործած բարոյական չարեաց պատճառաւ միշա զարհուրանաց մէջ էր եւ կը վախնար Աստուածային օրինաց պատժապարտութենէն : Այս պատճառաւ չէր դադրեր աղօթելէ , զոհ եւ պատարագ մատուցանելէ , ողորմելէ եւ իւր մեղաց քաւութեան համար գթառատ Աստուծոյ գթութենէն եւ ողորմութենէն անյիշաչարութիւն խնդրելէ :

Իսրայէլ թէ ի մեղաց կը սոսկար եւ թէ բարձր նըպատակի մը համնելու կը փափաքէր : Այս երկու բաները զինքն զգաստութեան եւ բարոյական ուղղութեան մէջ պահելու կ'աշխատէին միշտ : Այս ժողովուրդ , իւր քահանայութեամբ , որբավայրի մը մէջ կղզիացեալ՝ առ զօթելով կ'ապրէր եւ պարտք կը համարէր յայտնութեան ծշմարիտ բանիւ քարոզել եւ յորդորել ուրիշներն , որ իւր Աստուծոյն եւ բարոյական օրինակին հետեւին , ըսելով թէ ամեն աղգեր իրմով պիտի օրնուրին : Եւ ո՛ր ազգաց հետ որ հաղորդակցութիւն ունենար , մերթ ուղղակի եւ մերթ անուղղակի միջոցներով կը հրահանգէր զանոնք իւր բարոյական կենաց հետեւելու : Իսրայէլ իւր գերութեան մէջ անգամ , իւր բարոյական զօրութեամբ աղատած է կռապաշտ ժողովրդեան բռնութենէն : Իւր աստուածպաշտութեան կենդանի հաւատքն ուրիշի ազգեցութեան տակ չէր զներ զինքն : Ի Բաբելոն գերութեան ժամանակ , այդ կռապաշտ երկրին մէջ աղօթելու տաճար չունէր , սակայն յոյսերով լի իւր կաակարանն ուոփ ծառին ճիւղերէն կախած եւ երեսը դէպի Երուսաղէմ

փրկութեան տաճարը դարձուցած՝ կ'աղօթէր եւ կը ծըն-  
րադրէր ամենազօր անմահին Աստուծոյ : Զիրենք գերի  
վարողներուն ըրած նախատինքներն իրենց համար ճշշ-  
մարիտ Աստուծոյ հաւատարիմ մնալու փառքը կը հա-  
մարէին :

Մովսիսի օրինաց եւ կարգադրութեանց բոլոր նպա-  
տակն էր զիսրայէլ սուրբ եւ ահաւոր Աստուծոյ հետ  
սիրով ամրապինդ կապել : Սինա լեռնէն նորա բերած  
բարոյական մեծ օրէնքներն եւ զանոնք չրջապատող մաս-  
նաւոր կանոնները , պատուէրներն ու արտաքին ծիսա-  
կան կարգադրութիւններն զիսրայէլ սրբութեան եւ մա-  
քուր բարոյականի մէջ պահելու եւ աճեցնելու զօրաւոր  
կարգադրութիւններ էին :

Այս ժողովրդեան բոլոր գործերն աստուածային օ-  
րէնսդրութեան ենթակայ էին : Թէ՛ կրօնական պաշտա-  
մունք , թէ՛ ամուսնութիւն , թէ՛ ընտաննկան սեղան ,  
թէ՛ անդաստանաց մշակութիւն եւ թէ՛ մնոելոց թաղման  
պարտաւորութիւնք , այս ամենքն օրինաց սրբութեան  
տակ կը կատարուէին : Քաւութեան տաճարը , շրբաթը ,  
տօնական նաւակատիքները Ցեառն զօրութեանց փա-  
ռաց համար հնարուած եւ խրայէլի հոգին սրբութեան  
մէջ զարգացնելու սահմանուած միջոցներ էին : Զոհագոր-  
ծութիւնն այս ազգին քաւսւթեան զօրաւորագոյն միջոցն  
էր , զոր անյագ տեհնչանօք կը կատարէին : Յանուն Աս-  
տուծոյ կառուցուած սեղանները միշտ զոհերու արեամբ կը  
ներկուէին : Սակայն այս ամենքը նոցա խիղճը մաքրելու  
եւ փափաքն իսպառ գոհացնելու անկարող էին , զի  
միայն նախատիպ կը համարուէին փրկութեան այն մեծ  
զոհին , որ , ըստ մարգարէից գուշակութեան , օր մը  
պիտի կտարարուէր :

Խրայէլ հին աշխարհի մէջ ոչ միայն քահանայու-  
թեամբ , այլ եւ մարգարէական պատգամներով եւ խը-

բատներով կը միմիթարէր իւր խիղճն ու հոգին : Իւր ժամանակակից վաղեմի ազգաց պէս , եղեմական դրախտին կորստեան վրայ ողբալով չէր յուսահատեր . ընդհակառակն զայն վերստին ձեռք բերելու հաստատ ուխտն եւ յոյն իւր սրմին մ.ջ կրելով կը միմիթարուէր , եւ իւր յուսոյ ակնկալութենէն քաջալերեալ , իւր տեսութիւն գէպի ապագայն դարձուցած՝ փրկութեան արշալոյսին ծագման ժամանակը կը հարցունէր եկող մարդարէներէն :

Նա ուսած էր իւր սուրբ մատենէն , թէ կնոջ զաւակ չարի զօրութիւնը պիտի ջախջախէ եւ թէ Աքրահամու մէկ զաւակն ազգաց ազատութեան միջոցը պիտի լինի : Աստուած Մովսիսի բերնով ըսած էր . « Մարգարէ յարուցից նոցա յեղբարց իւրեանց , իբրեւ զքեզ , եւ տամ զպատգամ իմ ի բերան նորա , եւ խօսեսցի ընդ նոսա որովէս եւ պատմեցից նմա » :

Իորայէլի թագաւորութեան օրով , թէեւ այս ժողովուրդ պահ մը բարոյական ապականութեան մէջ ինչ կաւ եւ կուտաշուութեան տենչը զանոնք երկու դասի բաժնելով , շատերը գէպի մթութիւն առաջնորդեց , սակայն Մեսիայի գալստեան յոյսը միշտ վառ կը մնար ամենուն սրտին մէջ , զի կ'ըսէին նոքա . Մեսիան պիտի գայ , մեր կրօնքը պիտի բարեկարգէ , մեր ցաւերը պիտի բառնայ եւ մեզ ցոյց պիտի տայ ուղղութեան ճանապարհը : Նաեւ մեր իրարմէ օտարացեալ սիրտերը պիտի միացնէ եւ զմեզ մեր նեղիներու ձեռքէն պիտի ազատէ ու մեր երկրին ընդհանուր խաղաղութիւն պիտի պարզեւէ :

Եւ կը հաւատային թէ եկող Մեսիան թագաւոր միէ որ արդարութեամբ պիտի թագաւորէ եւ որոյ իշխանութենէն իրաւունք եւ սրբութիւն պիտի բղխին : Եհովայի օրէնքն ոչթէ քարեղէն տախտակաց , այլ Խորայէլի

որդւոց աիրաերուն վրայ պիտի զրէ : Նոքա կը մխիթարուէին Եսայի մարգարէին այն խօսքովն որ կըսէր . «Միոնի դուստրն իւր վրանի ծածկոցը կ'ընդարձակէ , եւ նորա տակ հանգչող Մեսիան , իբրեւ վկայութիւն , ազգաց բոլոր ծարաւիներուն համար կինաց աղբեւր մը պիտի բանայ եւ աղգիրն առ ինքն պիտի հրաւիրէ :

Եղեկէլ Մեսիայի գալստեան համար կ'ըսէր . «Տաց ձեզ սիրա նոր եւ հոգի նոր նորոգեցից ի ձեզ , եւ հանից զսիրտ քարելզն ի մարմնոյ ձերոյ եւ առաց ձեզ զսիրտ մարմնեղէն » : Ուրիշ մը կ'ըսէր . «Այսպէս ասէ Տէր . ահաւասիկ իս ինքնին խնդրեցից վիսաշինս իմ եւ այց արարից գացա , զոր օրինակ իննզրէ հովիւր գհօտ իւր յաւուր յորում իցէ մէգ եւ մառախուղ ի մէջ խաշանց իւրոց վասնելոց : Այսպէս խնդրեցից վիսաշինս իմ եւ ժողովիցից զնոսսա յամննայն ախեղերաց ուր ցրուեցան նոքա յաւուր միգի » :

Խրայէլ այս յայտնութեանց հսնզէպ թէ եւ ինքզինք կը մխիթարէր , սակայն միւս կողմէ իւր զեղծմանց ծանրութիւնն ի կշիռ զրած ժամանակ կրկին կը յուսահատէր : Կ'զգար թէ հին կտակարանն իւր կրօնական ու բարոյական կացութեամբ անզօր էր իւր հոգեւոր կինաց պահանջը կատարելապէս լեցնելու :

Թէպէտ Բաբելոնի գերութիւնն ոոյն ժողովրդեան սրտէն ի բաց վանեց կոապաշատութեան փափաքը , զի խրայէլ գերութենէ ետ դարձած ժամանակ կրօնական պաշտամանց եւ վերանորոգեալ օրինաց վրայ սուրբ նախամնձով մը սկսաւ հսկել , սակայն խիստ քիչ ժամանակ կրցաւ այս հոգեկան կենաց մէջ քայլել , վասն զի կրօնասիրութիւնը ինքզինք կրօնամոլութեան մէջ զանելով արտաքին ձեւակերպութեան դիմակն զգեցաւ :

Միւս կողմէ հեթանոսական արտաքին յարձակմունք ապականեցին Աստուծոյ տաճարն եւ կուպաչտական

անբարոյականութիւնք մուտ գտան որոց անկարելի եղաւ դէմ գնել :

Աւետեաց աստուածազաշտութեան երկիրը կռապաշտութեամբ, մոլութեամբ եւ մոլորութեամբք լցուեցաւ, երբ Հռովմայական հսկայ կայսրութեան լուծին տակ իյնալով Հերովդէսի ցեղին իշխանութեան յանձնուեցաւ :

Այս օրերու մէջ, այշեւայլ հերձնաւածներ ու աղանդներ ա՛սան յերեւան գալ Խարայէլի մողովրդեան մէջ : Մեռեալ ծովուն մօտ անտապատներու մէջ թափառող ժողովուրզը մի կողմէ խիստ ապաշխարութեամբ, պահեցողութեամբ և խստամբեր ճգնութեամբ կհանք կը վարէք, միւս կողմէ կը մերժէր արիշեալի զոհագործութիւն եւ այս պատճառաւ կ'անարդէք տաճարի մէջ երկը լազարութիւնը ընելու գրութիւնը : Սոքա կը մերժէին ամուսնութիւնը, բայց իրենց մէջ ամսնայն ինչ հասարակաց էր : Սոքա կ'ըսէին . որովհետեւ մարմինը մնաց բնակարան է, պէտք է խստութեամբ տանջել եւ նուշանել զայն, որպէս զի անմիւթ հոգին կարողանայ յաղթել նմա եւ նորա գերութիւնէն ազատիլ :

Փարիսեցիք, առանց հոգեւորի, լոկ արտաքին ծիսից եւ արարողութեանց կատարման նախանձախնդիր էին : Սակուկեցիք յարութեան յոյսը, անմահութիւնն եւ բարի ու չար հրեշտակաց գոյութիւնը կ'ուրանսպին ըսկելով . Մահուանէ վկրչ ո՛չ պատիմ կայ եւ ո՛չ վարձ, զի հոգին մարմնոյն հետ կը մեռնի : Այս վարդապետութիւն շատերը գէպի անբարոյականութիւն կ'առաջնորդէր, եւ այս ազետալի օրերու մէջ ինչպէս համարն մարգկութեան, նոյնպէս ալ խարայէլի պիճուկն յուահատական էր :



## ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՏԻՌԻՐ ԿԵԱՆՔԸ

Յառաջ քան զգալուսան Քրիստոսի, համայն մարդկութիւն իւր բարոյական ոյժն ու զօրութիւնը կորուսած եւ խղճի տագնապնիւրէն յուզուած, ուղղութեան ճանապարհ մը կը վինտոէր, բայց չէր գաներ: Փիլիսոփայներու բարոյալից դասերը բնաւ բարի ազդեցութիւն մը չէին ներգործեր ախտաժէտ բնութեան վրայ:

Հեթանոսութիւնը լոկ բնազդմամբ կ'առաջնորդուէր: Հրէայն թէնւ օրինական յայտնութեամբ կը վարէր, սակայն անկարող էր իւր հոգեւոր կենաց ուղղութիւնը պահելու, եւ հաւեւապէս նորա վիճակն եւս ախուրերնոյթ մը զգեցած էր:

Մարդ՝ իւր մոծ կոչումը մոռնալով ընկած էր իւր բարձր դիրքէն: Մէն մի ժողովուրդ իւր ձիրքերն ասաւածական աթոռոյն վրայ բարձրացուցած կը պաշտէր: Մին՝ բնութեան, միւսը՝ տարերաց, ուրիշ մը՝ երկնային մարմնոց, այլք քարի ու փայտի, կամ դիւցազանց եւ յաւերժանարսանց, ոմանք եւս անասնոց եւ զեռնոց աստուածային պաշտօն մատուցանելով ախտաժէտ կեանք մը կը վարէին:

Մարդ կորուսած էր իւր բանականութեան բարձր խորհուրդը, մատաց ուղղութիւնը, սրտի ազնուութիւնն ու հոգւոյ վիճութիւնը: Խղճին ձայնը լուռն կրից եւ մոլութեանց մէջ խեղդուած՝ լռած էր. կիրքերը տիրապետած էին մարդուս կենաց եւ կամաց վրայ: Զգայական կեանքն էր որ մարդուս սրտին վրայ կը տիրապետէր. մարդ իւր բնական ճաշակին միայն կը հետեւէր, իւր մարմնական հաճոյքէն դուրս ուրիշ բան չէր ճանչեր

եւ իւր ցանկական կիրքն յագեցնելէ զատ ուրիշ բան չէր խնդրեր : Նա երկնից հետ իւր ունեցած յարաբերութիւնները դադրեցուցած էր եւ իւր սիրտն ու հոգին զգայտկան եւ հեշտական առարկայից հետ կապած , անոնցով կ'զբաղէր :

Այս տագնապալի օրերու մէջ , ամեն ազգիրէն աւելի . Խարայէլի աստուածապաշտ որդիքն՝ ապագայի գաղանիքը բացատրող Արգարէից գուշակութիւնները կը թղթատէին՝ երկնային յայտնութեամբ աւետեալ Մեսիային գալուստն իմանալու համար , որում անհամբեր կ'սպասէին : Հասած կը համարէին նոքա այն բերկրալի ժամանակն՝ յորում Արքահամու Աստուածը պիտի դրէբ իրենց ի յաւիտենից խոստացեալ Փրկիչը : Խարայէլ վհատութեան մէջ էր , զի իւր հոգեկան կեսնք դէպի վերջալոյս կ'ընթանար :

Այս ժողովուրդ կ'ողբար իւր թշուառ վիճակին վրայ , կը տիրէր իւր գերագոյն Աստուծոյ տուած տասնաբանեայ օրինաց զօրութեան եւ ազգեցութեան կորստեան վրայ , կը յուսահատէր իւր Արարէն հեռանալուն համար : Այս օրերու մէջ , քանանայապետութիւնն իւր բարձր կոչումը մոռցած , իւր վեն ու պատուաւոր դիրքէն խոնարհած , շահավաճառութեան տեղի դարձուցած էր Աստուծոյ նուիրական տաճարը : Զո՞ն եւ պատարագ անզօր կը մնային ներգործելու թոյլ հաւատոյ եւ կեղծ սրափ աէր անձանց վրայ : Արգարներն եւ սուրբերը կը հալածուէին . մարգարէնները կը քարկոծուէին եւ կը սըղոցուէին : Քահանայք՝ նուիրական խոյրը , սեղանոյ սպասաւորութիւնը , տապանակ ուխտին թողած , զիրաք կը մատնէին եւ աշխարհի իշխանութիւնը միսնանց ձեռքէն յափշտակելու կ'աշխատէին :

Իրաց այս վիճակին մէջ , ամեն ոգի , ամեն սիրտ կ'զգար իւր թշուառ վիճակն եւ կը ջանար գանել մի

այնպիսի զօրութիւն՝ որ կարող լինէր փրկել զմարդկութիւն իւր ապականեալ կեանքէն :

Յունաստան մէկ կողմէ իւր փիլստիայութիւնը մըշակելով բազմաստուածութիւնը չիջել ուզած միջոցին . միւս կող մէ մոլութեանց եւ մոլորութեանց հոտանքէն մղեալ . չորունակ դէպի մարդապաշտութիւն կ'ընթանար . Ատոյիկեանց քարոզած բարոյականութիւնն շուտով կը մահանար իրենց անքարոյական կենաց մէջ :

Հռովմէական պետութիւնը թէեւ իւր սեթեւթեալ գիրքն ունէր , սակայն հետզհետէ մոլութեանց մէջ թաղուելով իւր զօրութիւն կը տկարանար , եւ հետեւապէս անկարսղ կ'ո գանուէր իւր իշխանութեան ներքեւ գանուող մարդոց ոգին յուղղութիւն բնրելու , զի իւր ամեն ունեցածն տրտաքին փայլ էր եւ իւր ներքին փառութիւնն սկսած էր այն հսկայ շէնքին հիմունքը ռարսեցնել եւ անոր անկաման նշանները ցոյց տալ :

Հռովմէական ժաղովրդեան վարքն ու բարքն ապականուած էր , արիստթիւնն սկսած էր իւր ոյժը փառասիրութեան , պերճանաց եւ հեշտական մոլութեանց մէջ թագիկ : Պարզապիրութեան ու անկեղծութիւնն կը յաջորդէր նինդութիւն : Այս ամենուն բնական հետեւանքը պիտի լինէր անշուշտ պատերազմ եւ արիւննեղութիւն : Խրաց այս վիճակին մէջ , մերթ բռնութիւնք , մերթ անիշխանութիւն եւ ներքին ու արտաքին խռովութիւնք տուկալի աղէսաներու դուռներ բանալով , յիշին աստիճան նուաստացուցին այն հսկայ զօրութիւնը :

Ժողովուրդն ապահովութիւն չգտնելով , աշխատոթենէ ձեռնթափ եփած՝ յուսահատական կեանքը մը կը վարէր : Հարստահարութիւն եւ կողոպուտ հանքութեան վրայ աիրող համաճարակ ախտ մը գարճած էին . իսկ կրօնական ձեւակիրպութիւնք կուապաշտութեան եւ անձնաւապաշտութեան մէջ կը կայանային : Հեշտական ցան-

կութիւնք ամեն մոլութեանց ու մողորութեանց առջեւ ընդարձակ տասպարէդ կը բանային։ Տգիտութիւնը մարդու կութեան մեծ մասը բանականութեան շաւղէն խոսորեցնելով անառնոց զգայական եւ բնազգեցական շարքին մէջ դրանք էր։ Բարոյական զգացմունք յետին աստիճան խանգարուած էին եւ մարդկացին խիզճը՝ ի լուսութիւն դատապարտեալ՝ լալով կ'ողբար մարդկութեան անկեալ վիճակին վրայ։

Մարդկութեան վրայ տիրող բնազգեցական ոգին խորհելու մտաւորական կարողութիւն չունէր որ ծանօթացնէր մարդուն իւր թշուառ կեանքը։ Թէեւ կային մաս մը զգայուն մարդիկ որք իրենց աղառա կիրքերէն, անհեթե՛յ վարժունքէն եւ վարուց ու բարուց ապականութենէն զզուելով կ'ուղէին յետս գառնալ եւ այն անել վիճէն դուրս ենել, սակայն միջոց չէին գաներ։ ուստի յուսահասելով կ'ըսէին։ մարդկային ընկերութեան վրայ տիրապետող մոլութիւնք այլ եւս անկարելի է որ մարդկային ձեռօք ուղղուին, միայն երկնային ձեռք մը պէտք է որ մոլութեանց այս անդունդէն ազատէ զմարգ։

Պատուն ըսած էր։ Մինչեւ որ յերկնից մէկը չ'դժէ, անհնարին է ուզզութիւն տալ մարդկութեան կենաց։ Խորայէի մարդարէք արդէն Մեսիաի գալուստը գուշակած եւ աւետած էին ի միմիմ պարութիւն եւ ի փրկութիւն խաւարի մէջ խարխափող ժողովրդեան։

Պիտի գար աւետաց որդին, երկնային զրոյմ կրող Մեսիան՝ մարդկային ընկերութեան ապականնալ սիրան երկնային պիրով զեցնելու եւ յաւիտենական կհնօք մնուցանեցու։ Մեսիայի կոչումն էր աշխարհի խապաղութիւն տալ, պատերազմի առողջ խոնարհեցնել մարդկութեան սիրով, եւ առ մեծ գամն աւանդել։ — Բ'զ որ սուր կ'առնու, սրով կ'անկանի։

Պիտի գար Մեսիան անկեալ քնութեան կարեվէր եւ

մահամերձ հոգին վերակենդանացնելու եւ երկնային սիրոյ վրայ հաստատելու համաշխարհական ընկերութիւն մը , որոյ անդամներն ոչ միայն Աբրահամու , իսահակայ եւ Յակոբայ որդիքը պիտի լինէին , այլ համայն մարդկութիւնն : Յիսուս անխափի կերպիւ յանդամակցութիւն պիտի հրավիրէր մարդկային ողջոյն ազգն , իւր աւետարանական քաղցր բանիւք :

Նա պիտի բերէր երկնային սիրոյ հուրը զոր մարդոց սրախն եւ հոգւոյն մէջ արծարծելով պիտի կազմէր մի սիրո , մի հոգի , մի տիեզերական եղբայրական ընկերութիւն իւր անուամբ : Պիտի հրահանգէր նոցա սիրտն ու հոգին եւ պիտի բարձրացնէր զանոնք այն վեհ նպատակին՝ որուն կ'իշխէ անմահ թագաւորութիւնն : Նա պիտի գար մարդկութեան բարոյական շէնքը հաստատելու աւետարանական սկզբանց վրայ , եւ հաւատացեալներն ու առաքինիները մօտեցնելու առ ամենակալն Աստուած :

Անհրաժեշտ հարկ մի էր Աստուծոյ այցելութիւնն՝ մարդոց բարոյական ուղղութիւն տալու համար . զի մարդուս առաջնորդող յաւիտնական օրէնքը , խղճի ձայնն եւ աստուածային յայտնութիւնք իրենց զօրութիւնը կորուսած էին մարդկային մոլութեանց մէջ :

Ինչպէս որ Ֆիզիքսական աշխարհի մէջ ամեն բան բռնող եւ կրողը բնութեան մէջ ևդած անխմանալի զօրութիւնն է , այնպէս ալ բարոյական աշխարհի մէջ առաքինութիւնն է մարդուս արժանաւորութեան կշիռը . զոր մարդ կորուսած էր . ուրեմն պէտք էր որ իմաստուրին Զօր Յիսուս գար եւ մարդուն ցոյց տար իւր կոչումն եւ վերակենդանութեան միջոցներն ուսուցանէր . որպէս զի մարդկութիւնն իւր բարի գործերով եւ հաւատով կարողանար բարձրանալ այն վեհ նպատակին՝ որում կը բազար համնիլ հանապաղ :

ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ ԹԻՍՈՒՄԻ ԵՐԵՒՈՒՄՆ ԵՒ ՆՈՐԱ  
ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒԱՆ ԿԵԱՆՔԸ

Մինչ մարդկութիւնն իւր մութ եւ անբարոյական կեանքէն ու կրած հալածանքէն զզուած ու տաղակացած, իւր մէջ զօրաւոր միջոց մը կը փնտուէր որ զինքն առաջնորդէր գէպի ընդհանրական միութեան սիրոյ կապն եւ ցոյց տար փրկութեան ճանապարհն, աստուածային դրոշմ կրող ակնկալեալ Միսիան, խորհրդաւոր անօրինութեամբ մը, մարմնով երեւցաւ Հրէաստանի մէկ անկիւնը, Բեթղեհէսի մէկ պարզ եւ աղքատիկ այրին մէջ։

Բանն մարմին եղեւ եւ բնակեցաւ ի մեզ։

Աստուած մարդոց երեւցաւ մարդկային մարմնով եւ խոնարհեցաւ մինչեւ մարդկային բնութիւնն առնուլ առանց աստուածային վեհութիւնը ստորնացնելու։ Աստուած կը խոնարհի, որպէս զի կարուսեալ մարդը փրկէ, ազատէ եւ բարձրացնէ։ Աստուածային բանն՝ Մարիամ Ա. Կուսէն մարմին առնլով՝ կը միացնէ իւր աստուածային բնութեան հետ։ Աստուած եւ մարդ, Յիսուս անուամբ մկրահալ, աշխարհի վրայ կ'երեւայ, որպէս զի վերանորոգէ մարդկային անկեալ բնութիւնն եւ վերահաստատէ Աստուծոյ հետ այն հաղորդակցութիւնն զոր երբեմն ունէր մարդ եւ զոր կորուսած էր իւր սկզբնական մոլոք։

Աշխարհի մէջ պատահած մնծագոյն եւ սքանչելագոյն գործերէն աւելի վսեմ էին Յիսուսի երեւումն, նորա հրաշալի գործերն եւ վարած տարօրինակ կեանքն։

Տիեզերք սոսկաց նորա ահաւոր զօրութենէն եւ աշխարհի վրայ սիոնուած մնութի պաշտամունք իսկոյն ի-

բնեց գլուխը խոնարհեցու ցին դէպի ունայնութիւն , եւ յափտինական ճշմարտութեան լուսոյ ճառագայթներէն խոյս տալթի՛ հետզհետէ խոյս կուտային :

Երբ Յիսուս ծնաւ , արեւելեան գուշակ մոգեր կամ երեք թագաւորներ աստղի մ'առաջնորդութեամբ գալով գտան զնա Բնիթղեհէ՛ի այրին մէջ եւ իրենց նուէրներով միծարեցին հանդիրձ երկրագութեամբ : Այն օրէն սկսեալ , նորածին մանկան աւանդելի դասերէն առաջինն եղաւ հուտատարութիւն եւ խաղաղութիւն : Նա այն օրէն սկսեալ երկնային չնորհօք լցուց այն միծ վիճն որ զմարդիկ իրարժէ բաժնած էր խտրական օրինօք : Նա եղբայրական սուրբ ոիրոյ հաստատութեամբ բարձաւ այն անջրագետն որ իբրեւ պատուալ կանդնած էր միծատան եւ աղքատին , իշխանին եւ սոսկականին , քաղաքացւոյն եւ գիւղացւոյն , թագաւորին եւ հոգուին միջեւ : Միծ եւ ոքանչելի էր այն եղբայրական միութիւն՝ զոր Յիսուս կազմեց թագաւորին եւ հոգուին մէջտեղն եւ զանոնք եր'հնացին սիրով ոգեւորեց : Հրեշտակք , հովիւք եւ թագաւորք , միաբերան ու միաբան , եղբայրական սիրով ոգեւորեալ , երգեցին այն հիանալի եւ հոգելի երգը որ լի էր աւետեօք խաղաղութեան , փրկութեան եւ մխիթարութեան :

Հրեշտակ , հովիւ եւ թագաւոր միաձայն ասացին . Փառք ի՞քարձուն Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւնն , ի մարդիկ հաճուքիւն եւ օրինուքիւն քեզ ի քարձուն . օրինեալ ես տեր Աստուծ մեր եւայն :

Այս գայրկենէն սկսեալ , մարդ ճանաչեց իրեն խաղաղութիւն բերող Սկսիայն եւ իւր փառաբանութիւնն ու օրինութիւնն ուզգեց առ Բարձրեալն Աստուծ , որ իւր սիրելի որդին դրկած էր Աստուծոյ եւ մարդկան միջեւ հաշտարար կանգնելու եւ նախկին հաղորդակցու-

Թիւնը վերահաստատելու , չարի եղաւ որ Աստուած խո-  
նաբնի , որպէս զի մարդ վերականգնի :

Հերովոքս շատ շուշա զգաց եւ գուշակեց ապագայն .  
հետեւապէս կամեցաւ խեղդել զմանուկն Յիսուս իւր  
խանձարուրին մէջ . սակայն չյաջողեցաւ , զի Աստուած  
էր ընդ նմա , եւ երկնալին ազգարար ձայնն՝ առաջնոր-  
դած էր զնանուկն , զթովսէփ եւ զՄարիամ , մայրն ման-  
կան , յԵղիպտոս երթալու : Միւեւոյն ձայնն , Հերովոքսի  
մահաւահէն վերջը . զանոնք յԵղիպտոսէ ի Գալիլիա եւ  
ի Նազարէթ իրենց բնագաւառն առաջնորդեց , ուր սնաւ  
եւ զարգացաւ մանուկն Յիսուս ի չնորհս հոգւոյն :

Յիսուս երեսուն տարի լուր եւ պարզ կենօք ապ-  
րեցաւ . սակայն երկուտասանամեայ հասակին մէջ Երու-  
սաղիմայ աւաճարին մէջ սկսաւ ցողացնել իւր երկնային  
իմաստութեան բոցանչոյլ ճառագայթներն , որք զարմանք  
կը պատճառէին դպրաց , փարինեցւոց եւ Հմէից ի-  
մաստնոց :

Խաղաղութեան եւ փրկութեան առաջնորդն Յիսուս  
որչափ զարգանար հասակաւ , այնչափ կը բարձրացնէր  
իւր չնորհալի եւ հրաշալի կարողութիւնը . Նա իւր ե-  
րեսնամեայ հասակին մէջ , օրինաց լրումն ատղու համար  
Յորդանան իջաւ՝ ապաշխարութեան վարդապեա Յով-  
հաննէսէն մկրտուելու , ուր երկնային հողին աղաւնա-  
կերպ իջաւ նորա վրայ եւ յաւիտենական հօր բարբառը  
վկայեց . Դա է Որդի իմ սիրելի : Այն վայրկենէն աստ-  
ուածութեան հրաշալի Երրորդութեան խորհուրդն յայտ-  
նուեցաւ մարդկային ազգին :

Նոյն օրէն սկսեալ Յիսուս քառասուն օր ծով պա-  
հեց եւ սատանայէն փորձուելով յալթեց անոր , յաղթեց  
մարդկութեան դարաւոր ոսոխին , ջախջախեց այն օձին  
զլուին որ մարդկութեան նախածնողքը պատրելով թու-  
նաւորեց նոցա կոխած մէն մի տեղն , ճմէից այն զրախ-

տի օձին գլուխն որ այս անդամ ուրիշ կերպարանքով  
փորձեց զթիառւս խաբել աշխարհի փառքերն , հարըս-  
տութիւններն ու թագաւորութիւնները խոստանալով .  
ինչպէս որ խաբած էր զլլդամ եւ զԵւա՝ աստուածանա-  
լու սուտ խոստմամբ : Սատանայն անմոլարը մոլորեցնե-  
լու կ'աշխատէր՝ աշխարհի տէր եւ թագաւոր կացուցա-  
նելու պատրուակաւ :

Յիսուս այս փորձութենէն յետոյ Հրէաստանի մէջ  
տարօրինակ կեանք մը վարելով սկսաւ կատարել հայրա-  
կամ տնօրինութիւններն , զորս իբրեւ մարդասիրութեան  
պարտք ստանձնած էր կատարելու այն օրէն երբ հայրն  
կ'ըսէր . ո՞վ առաքեցից եւ ո՞վ երթիցէ առ այն ժողո-  
վուրդ : Հօր յաւետակից եւ խորհրդակից խմաստութիւնն,  
թանն Աստուած , հօրն պատասխանելով ըսաւ . Ահաւա-  
սիկ ես , զիս առաքեա' :

Յիսուս ապա սկսաւ իւր խորհրդաւոր խօսքերը ,  
խորհուրդները , գերբնական գործերն երեք տարուան  
մէջ ի զլուխ հանել եւ մի քանի տագնապալի ժամեր  
սրանեղութեամբ անցունելով , սահեցաւ գնաց այս աշ-  
խարհէն եւ համբարձաւ յերկինս առ հայրն Աստուած :



## ԵՐԵՔ ՏԱՐՈՒԱՆ ՄԷջ ԹԻՍՈՒԾԻ ՎԱՐԱԾ ԿԵԱՆՔԸ

### ԵՒ ՆՈՐԱ ԽՕՍՔԵՐՆ ՈՒ ՀՐԱՇԱԼԵՒՔՆԵՐԸ

Յիսուս, իւր պատկառելի ներկայութեամբ պատուեց կանա Գալիլիայի հարսանեաց հանդէսն եւ իւր հրաշից սկզբնաւորութիւնը ընելով ջուրն ի գինի փոխեց: Յետոյ սկսաւ իւր փրկարար վարդապետութեամբ ուսուցանել եւ իւր քարոզութիւններն իւր գործերով հաստատել: Իւր խօսքերը վսեմ եւ քաղցր էին, եւ անսահութեան յուսով լի, մարդկան սիրտը կը դպրէին: Իւր աննմանն պերճախօսութեամբ հրաւէր կ'ուղղէր անխտիր համայն մարդկութեան ըսելով. «Եկայք առ իս ամենայն աշխատեալք եւ բենաւորք, եւ ես հանդուցից զձեզ»:

Յիսուս, ճշմարդապութիւններն երկնային սիրով ոսկեզօծելով, իւր անարատ սրտէն, աննենդ լեզուէն աղբերաբար կը բղէսէր, որք սահելով կ'երթային ունկնդրաց սիրտերուն կը հաղորդուէին եւ զանոնք ընդ Աստուծոյ կը կցորդէին: Յիսուսի փրկաւէտ ձայնն, որ մարդոց սրտի զգացմանց թելերը կը թրթռացնէր, երբ հեթանոս փիլիսոփայից ականջն համնէր, նոքա նոր ոգւով մ'ոգեւորեալ, իրենց պաճուճապատանքները, կուռքերն, հեթանոսական աստուածներն եւ անոնց պաշտամունքն ի բաց նետելով Յիսուսի աննենդ սիրոյ թեւերուն տակ պատապարան կը փնտուէին: Յիսուս անխտիր ամենուն ձեռք կը կարկառէր եւ զանոնք կ'առաջնորդէր հոգւոյ վիհ զգացմամբ դէպի բարոյական առաքինութիւն եւ ընդհանուր մարդասիրութիւն, բացատրելով մարդուս վերապահուած հանդերձեալ կեանքը:

Յիսուս ընդհանրական սէր մ'ունէր, զոր բոլոր

մարդկութեան վրայ հաւասարապէս սփռել կ'ուզէր նորա հոգեւոր պիտոյքը գոհացնելու համար : Նա իւր կենաց շրջանին մէջ շարունակ խոյս տուաւ երկրաւոր թագաւորութեանց գործոց միջամտելէ , զի ինք աշխարհի վրայ եղբայրական հաւասարութիւն մը միայն կը ճանչէր եւ անոր համար կ'ըսէր . « Դուք ամենքդ եղբայր էք , եւ ձեր հայրն մի է յերկինս » :

Յիսուս երկնային արարչապետական թագաւորութիւն մը միայն կը ճանաչէր իբրեւ ընդհանուր մարդկութեան վրայ իշխող եւ խնամող , եւ իւր անուամբ այս աշխարհիս վրայ հիմնեց ընդհանրական եկեղեցի մը որոյ հիմունքն ո'չ թէ իշխանական գաւաղանի , այլ աստուածային սիրոյ եւ սրտի պարզ հաւատոյ վրայ հաստատեց : Յիսուսի եկեղեցւոյն անդամներն են երկնային սիրով եւ միմեանց հետ եղբայրացեալ հաւատացելոց միութիւնն , եւ հաւատացելոց յոյսը պարարող եւ հաւատքը կազմող ոգին ալ կրօնքն է , որ իւր սկզբնաւորութեան հետ նուցա սրտին մէջ իբրեւ յեզական չնորհաց ազգարար հընչակ շարունակ կը շարժի խղճի թելերէն եւ կ'ազգէ մարդուս հոգւոյն :

Կրօնքն՝ որ խղճի ձայնն է , հեթանոսական կիրքերէն ահաբեկեալ , ի լուութիւն դատապարտուած էր : Յիսուս ոգեւորեց զայն եւ երկնային սիրով մաքրեց մարդկային մոլութեանց արատաւոր րիծերը , եւ կրօնի հնչակով արթնութիւն տուաւ խղճին , յորմէ յետոյ մարդ սկսաւ խորհուրդէ աւելի սրտի հաւատով ոգեւորիլ եւ տրամաբանութենէ աւելի իւր գործնական առաքինութեան , բարեսրտութեան եւ ընդհանուր մարդասիրութեան մէջ որոնել իւր հոգւոյ իրաւանց պաշտպանութիւնն :

Յիսուս աշխարհի մէջ կը շրջէր բարութեան հունտեր սերմանելով : Նա իւր ամենաբարձր ազնուապե-

տութիւնն զոսկ մարդկային մարմնոց մը տակ դահած , ռամկավարական կենոք կ'ապրէր : Խիստ հեղ էր եւ խոնարհ սրտիւ , անոր համար կ'ըսէր . « Ուսարուք յինչն զի հեղ եմ եւ խոնարհ սրտիւ եւ գտջիք հանգիստ անձանց ձերոց » : Նա անխսնջ էր իւր աշխատառթիւն մէջ , համբերող էր նախատանաց եւ հալածանաց մէջ : Նորա գորովագութ բարեսրտութիւնը մեծ տպաւորութիւն կ'ընէր իւր ժամանակի մարդոց սրտին վրայ : Նորա մէն մի խօսքին եւ գործին մէջ կը փայլէր անյիշաշարութիւն չնորհքն :

Նո չէր սիրեր անդութ , ստախօս , կեղծաւոր եւ անիրաւ մարդիկն , որոց վայ կը կարդար : Նոքա որ իրենց սրտի հաւատով կարող չէին նորա աստօւածորդի վինելու դաւանութեան մեծութեան համնիլ , դարձեալ կ'սքանչանային եւ կը հիանային նորա վեհ խորհուրդներուն , բարձր գաղափարներուն , անաշառ խօսքերուն եւ անյիշաշար վարմանց վրայ : Յիսուս կ'ըսէր այսպիսեաց . եթէ ինձ չէք հաւատար , գործերուս հաւատաց չէք : Յոյժ սքանչելի էր նորա խորհելու , ուստուցանելու եւ գործելու եղանակն , եւ բովանդակ մարդոց կեանքէն գեր ի վեր կեանք մը կը վարէր :

Նա իւր մաքուր կենաց հետ ունէր այն լայնածաւալ եւ քաղցր համակրութեամբ շաղուած սէրն՝ որ մարդկային սեռի ամենէն անարդ անդամներն անդամ առ ինքն կը հրաւիրէր : Բնաւ չէր խորշեր բորոտներէն , շարաւալի մեղաւորներէն , այլ անոնց հսկելով կը վերանորոգէր նոր առողջութեամբ , նոր սրտով , նոր հոգւով . իսկ ընդհակառակին կը յանդիմանէր ագահները , գոռողամիւները , մասնիշներն եւ ի կրօնս կեղծաւորները : Նորա աշակերտներն ու հետեւողներն իրենց ամենէն մեծ դասը կը քաղէին նորա գործնական կեանքէն : Յիսուս խօսքերէն աւելի գործերով կը հրահանդէր , եւ կեանքն որ-

քան պարզ էր, այս պարզ կեանքին գերազանցութիւնն ալ այնքան անմեկնելի էր :

Յիսուս փիլիսոփայից նման վերացեալ կերպով չէր քարողեր եւ ոչ ալ մարդկային ընկերութիւնն անջատ կեանք մը կը վարէր : Անսմեղ զուարձութիւնները չէր անգուսներ, անշահախնդիր էր եւ իւր միծագոյն իղձն էր բարձր նապատակի մը հասցունել զմարդկութիւն : Նա ըստ տեղւոյն կ'ուրանար իւր անձն որ անպատճում փառօք լի էր . բարերարութեամբ կը յաղթէր իւր թշնամեաց եւ կ'ըսէր . « Ակրեցէք զթշնամիտ ձեր . բարի արարէք ատելեաց ձերոց » : Նորա խօսքերը կը հրաւիրէին զմարդ յերկինս բարձրանալու հաւատով եւ բարեգործութեամբ :

Յիսուսի ամենէն հաճելի գործն էր այցելել հիւանդաց, կարօտելոց եւ տառապելոց զորս կը միխիթարէր հոգեւոր վարդապետութեամբ : Իւր հետեւողներէն կը պահանջէր ամինամաքուր կեանք եւ կինցազավարութիւն . սակայն յանցաւորներն ալ չէր պատիժեր . իւր մեծագոյն պատիժն էր հետեւեալ խօսքն . « Գնա՛, այլ եւս մի՛ մեղանչեր . » այս պատիժն որչափ փոքր կ'երեւի, այնչափ ալ խիստ է եւ մեծ :

Յւ անաանելի պիտի լինէր մարդկան, ևթէ Յիսուս եօթանասուն եւ եօթն յանցանաց դէմ եօթանասուն եւ եօթն անյիշաչար ողորմութիւն եւ ներողութիւն չսահմանէր, եւ մեղաւորները թողութեան եւ երկնային փառաց յուսով չոգեւորէր : Այս անյիշաչար էտկի կեանքը գեր ի վերոց էր աշխարհի վրայ երեւցող ամին մարդոց կեանքէն :

Յիսուսի ժամանակակից պատմիչք կ'ըսեն հետեւեալ կերպիւ կը նկարագրեն Նորա դիմագծութիւնը , հրաշալի գործերն ու վարած կեանքը .

Յիսուսի ժամանակակից պատմիչք կ'ըսեն . Հիանալի եւ սքանչելի մարդ մը , տարօրինակ բնաւորութեամբ , երեւցաւ աշխարհի ո'րայ՝ մարդկան բարոյական ուղղութիւն աալու համար : Նա շատ փշոտ արգելքներու հանդիպեցաւ , ուակայն անոնց յաղթելով հասաւ իւր նըսպատակին : Նորա կեանքն ու վարմունքը շատ աարբեր էին բովանդակ մարդկութեան կեանքն եւ վարմունքն : Նորա դիմաց գծադրութիւնն աշխարհի մէջ գծադրեալ պարզութեան ամենէն վսեմ եւ կատարեալ օրինակն էր : Նա առաքինութեան ամեն ձիրքերով զարդարուած էր . բնութենէն վեր կը խորհէր եւ բարձր կը խօսէր եւ ըզբնութիւն ճնշելով իւր բարձր կամաց կը խոնարհեցնէր : Նորա բարձր հասակն , սիրոն եւ վեհանձն դէմքին չնորհալի երեւոյթն , աննկարագրելի յատկութիւնքն , վայելուչ շարժումներն , անբիծ տեսքն , անկեղծ սիրան , բերանին չափաբերական համեմատութիւնն , ամենակատարեալ խորհուրդներն , քաղցր եւ համոզիչ խօսքերն , աշաց գեղեցիկ եւ վառվուն պայծառութիւնն , վեհ եւ իշխանական կեցուածքը մաանանիշ կ'ընէին թէ նա երկնային խմասառութեամբ լի էակ մի էր :

Բնութիւնը կ'սքանչանար եւ կը զարմանար երբ նորա հրամաններէն իւր յեղաշրջումը կը տեսնէր : Նորա կեանքն էր անմեղ եւ անարատ , սիրան՝ պարզ եւ անկեղծ : Մարդկային կիրքերը չկարողացան նորա որանն իշխել եւ յուզել զայն , եւ ոչ ալ յաջողեցաւ նորա վեհ հոգին խռովել : Նորա խիզճը միշտ արթուն էր : Նա

յանդիմանած ժամանակ իշխանական վեհութեամբ կը վարուէր . իսկ իրատած ժամանակ մեղմութեամբ առ ինքն կը հրաւիրէր մեղմ եւ համոզական քաղցր ոճով եւ կենդանի բանիւ :

Նա զգալի կերպիւ ի լաւն կը յեղաշբջէր մորդկան ախտոր վիճակն , առանց պատերազմի եւ խռովութեան : Նորա սրաէն կը չափուէր նորա մեծութիւնն : Նա իրկ նային իմաստութեան յատուկ եղող կատարեալ վսեմութիւն եւ վայելչութիւն ունէր . կը խօսէր եւ կը զորձէր այն խորածածուկ բաներն որք մինչեւ իւր խօսած օրերը ծածուկ պահուած էին մարզարէներէն : Նա իւր հալածիչները կ'օրէնէր , շարի տեղ բարիք կը հատուցանէր , զինքն ատողները քաղցր սիրով առ ինքն կը յանկուցանէր եւ ծունք դնելով կ'աղօթէր իւր հալածողաց համար : Զարերը չէր մերժեր . այլ զանոնք խրատելով կը սիրաշահէր : Արգարութիւն կը զարմանար նորա անսահման անյիշաչարութեան վրայ : Կարճատեսք նորա անսահման համբերութիւնը չի ճանաչելով , անզգայ կը կարծէին զայն : Նա լոկ հրամայելով հիւտնդ կը բժշկէր , ախտաժէաները կը սրբէր ու կ'ասողջացնէր , մոռելներուն յարութիւն կուտար եւ զանոնք իրենց գերեզմանէն հանելով տուն կը զրկէր . եօթն հացով եօթն հազար ժողովուրդ կը կերակրէր . մարզոց սրափ խորերը թափանցելով նոցա գաղանիքները կ'իմանար , եւ զեանի վրայ զիծ մը միան գծելով , մէն մի մեղասոր անոր մէջ իւր մեղքը պատեկերացեալ կը տեսնէր եւ մեղաւոր կինը քարկոծելէ խոյս կուտար :

Մարզարէներէն աւելի պարզ կերպով կը զուշակէր աղազայն . ծովու , ցամաքի եւ ամեն ատրերաց հետ իշխանարար կը վարուէր , եւ անոնց խռոված ժամանակ խաղաղելու հրաման կուտար իշխանարար . նոքա ալ իսկոյն կը հնազանդէին իւր հրամանաց : Զեղաւ մէկն որ

Նորա խնդալը տեսնէր . Նա յաճախ արտասուք կը թափէր , ա'յնչափ ազգու որ նորա զգացած ախրութիւնն ուրիշներու փոխանցելով՝ համակրարար անոնց ալ արտասուել կուտար : Նա իւր աղքատիկ կենաց օրինակաւ կը միփթարէր աղքատներն եւ կը սրբէր թշուառաց արտասուքը : Նորա մաքրակենցաղ եւ համեստ կենաց մէջ կը փայլէին լոյս , յոյս , միփթարտւթիւն , ճշմարտութիւն եւ արդարութիւն :

Այս արտաքոյ կարգի չնաշխարհիկ էակն թէեւ ափեղերաց մէջ կ'ապրէր , սակայն տիեզերք նորա սրախն մէջ կը տեսնուէր : Նա տիեզերաց լուսատու ճրագն էր . զմարդիկ Աստուծոյ հետ կապող միջնորդն էր . մարդկութեան ուղղութիւն ցոյց տուող տառաջնորդն էր , հանձարոյ եւ իմաստութեան հեղինակն էր : Ոչ ոք ի մարդկանէ համարձակեցաւ անոր գէմ իրաւացի արտաւնջ մը յայտնել :

Նա այնչափ աղքատ եւ ընչառեաց կ'ապրէր , որ իւր գլուխը դնելու տեղ մը չունէր . մեծ մասամբ հիւրընկալներու առնելոը կը բնակէր , երբ զինքն հրափրէին . Ցերեկները աամարին մէջ կ'ոտուցանէր եւ գիշերները շաա անդամ ձիթենեաց լեռը կ'երթար աղօթելու : Իրեն տրուած մասնաւոր նուէրներու մեծ մասն աղքատաց կը բաժնէր , այնպէս որ յետին չքաւորութեան մէջ կնքեց իւր մարդկային կեանքը : Մեռած ատեն իւր վրայի զգեստաներէն զաա ուրիշ բան մը չունէր , եւ այդ զգեստաներն ալ իրենց մէջ բաժնեցին զինքն ի խաչ հանող զինուորներն : Նա իւր մօր ապրուստին համար բնաւրան մը չմոզուց եւ վերջին ժամանակն իւր մօր խնամքն յանձնեց իւր սիրելի Յովհաննէս աշակերտին :

Սակայն այս յետին աղքատութեան մէջ սրտի ամենամեծ հարստութիւն մ'ունէր , այս էր այն գերա-

գոյն անմնղութիւնն ու առաքինութիւնն՝ որոց վրայ իւր բոլոր կենաց մէջ մի անգամ պարծենալով ըստ։ — Ով պիտի յանդիմանէ զիս մնղաց համար։



## ՅԻՍՈՒՍԻ ՄԵՂՄ ԵՒ ՀԱՄԱՁԻՉ ԽՐԱՑՆԵՐԸ

Յիսուս իրեւ ծածկոգէա զիտէր թէ մարդկութեան բարոյական վէքքն ուր է եւ ի՞նչ բանով կարելի է բուժել զայն։ ուստի հետեւեալ խօսքերով կը հրահանգէր զանոնք բարեկործութեան հետեւելու, եւ անոնց եղբայրական միութիւնը կ'ամրապնդէր երկնային սիրով։

Կ'ըսէր նա . մի՛ զատէք որ չկատարիք . մի՛ պատժէք որ չպատժուիք . երբ չէք ուզեր որ աւրիշները ձեզ չարիք ընեն , զուք ալ սւրիշներուն չարիք մի՛ ընէք . երբ քու աչքիդ մէջ գերան կայ , ուրիշն աչքին շիզն հանելու դատաւոր մի վիճիր . նախ քու աչքիդ գերանն հանէ , յիսոյ ըսէ եպօրոգ . բե՛ր աչքիդ շիւլն հանեմ։

Ոյն ծառն՝ որ կարուիլ չուզեր , պէտք է որ պառուզ տալու ժամանակը ճանչէ եւ պտուղ տայ զինքն գարմանով այգեպանին։

Ողորմաներն ովորմութիւն պիտի գանեն . անոնք որ սրտով սուրբ են , զԱստուած պիտի աեմնեն . անոնք որ խաղաղութիւն կը սիրեն , Աստուծոյ որդիները պիտի համարուին . Անոնք որ ծամարասութեան եւ արդարութեան համար կը հաղածուին . երկնային վարձատրութեան պիտի արժանանան . Բարիք ըրէք զձեզ ատողներուն , սիրեցէք ձեր թշնամիները , օրհնեցէք զձեզ հաղածովները . յիշեցէք թէ Աստուծոյ արեգակը չարերու եւ բարիներու վրայ միանգամայն կը ծագի . անձրեւն

արդարոց եւ՝ մեղաւորաց վիայ հաւասարապէս կը տեղայ. համբերողներն իսպառ պիտի ապրին. ձեր ըրած ողորմութիւնը ծածուկ պահեցէք, զի ձեր երկնաւոր հայրն ամենաատես է եւ ձեր ծածուկ ողորմութիւնը տեսնելով փոխարէնն յայտնապէս կը հատուցանէ ձեղ յափանական կենաց մէջ :

Ողորմութիւնը նախապատիւ է քան զո՞ն : Ես արդարներէն աւելի մեղաւորներու համար եկած եմ, կ'ըսէր թիսուս, ողջերը բժշկի պէտք չսմնին, այլ միայն հիւանդները բժշկի կը կարօտին : Ես զաշխարհ դատելու համար չեմ եկած, այլ միայն փրկելու համար :

Աչառութեամբ մի՛ դատէք, ուղիղ դատաստան ըրէք . եղբայրդ մի՛ դատեր յանիրաւի, զի ամեն դատարկ խօսքեր իրենց մոծ պատասխանատուութիւնն ունին . ի՞նչ օգուտ է մարդուս աշխարհ շահիլ եւ իւր անձը տուժել : Երբ Կոյր կուրի ասաջնորդէ, երկուքն ալ սխալելով խորխորաախն մէջ կը գլորին : Ով որ իւր անձը կը բարձրացնէ՝ պիտի խոնարհի եւ ով որ իւր անձը խոնարհեցնէ՝ պիտի բարձրանայ :

Զարագործները խաւարի մէջ մնալ կ'ուզեն, որ իրենց գործերը լրյսէն չյանդիմանուին . իսկ անոնք որ ծշմարտութիւն կը սիրեն, դէպի լոյս կ'երթան որ իրենց գործերը պայծառ տեսնուին : Պիզծ են, կ'ըսէր, գողերը, շնայողները, սպանողները, ստախօսները, չարերն, ագահներն, ամբարտաւանները, նենգաւորներն, հայհոյիչները, զրապարտիչները, մատնիչները . եւ այսպիսիներն արհամարհելէ յետոյ, Սինա լեռնէն Մովսիսի բերած անաբանեայ պատուիրանքն ընդունելու եւ կատարեն հրահանդ կուտար եւ աստուածային սէրն ամեն բանախադաս եւ վերադաս կը համարէր : Աղօթեցէք, սէր, որ փորձութեան մէջ չիյնաք . պահօք եւ աղօթք միայն կարող կը լինիք ձեր հոգւոյ թշնամին ձեր

մէջէն հալածելու և Աստուծոյ մօտենալու։ Աստուած հոգի է և անոր երկրպագուներն ալ պէտք է որ հոգւով և ճշմարտութեամբ անոր երկրպագութիւն ընեն։

Հաւատովի ինչ որ խնդրէք՝ կ'առնէք, միայն թէ չարչար չինդրէք։ Ամեն բանէ առաջ արդարութիւն և Աստուծոյ թափաւորութիւնը խնդրեցէք։ մնացեալն Աստուած զիաէ թէ դուք ի՞նչ բանի պէտք ունիք։ Յիսուսի այս վարդապետութիւնք վերացական սկզբանց հաւաքում մը չին, այլ բարոյական զործնական կանոնն եւ վարուց ու բարուց ուղղութիւն առողջ հրահանգներ էին։

Նորա խրատներն աղնիւ սահմանադրութիւններ էին որք ընկերական պարտուց և իրաւանց գեղեցիկ յարաբերութիւնները կը ծրագրէին։ Նորա քարոզած սէրը, բարիսրաւութիւնն ու բարեգործութիւնն յառաջ կը բերէին այն արդիւնքն որ թելագիր կը լինէր մարդկան մեծագործութեանց։ Նա լաւագոյն կենաց յուսոյ ներշընչութեամբ՝ մարդկային վիշտերը կ'սփոփէր և աշխարհի դառնութիւնները կը քաղցրացնէր երկնացին սիրով։

Յիսուս իւր վերջին ժամերուն մէջ, նոր պատուիրանաւ կը հրահանգէր իւր աշակերաներն որ զիրար սիրեն։ Կըսէր նա, եթէ զիս կը սիրէք, պէտք է որ իմ պատուէրներո պահէք։ ամենէն մեծ սէրն այն է որ մէկը կարողանայ իւր անձը իւր բարեկամաց համար զոհ տալ։

Աստուածային և ընկերական սէրն արդէն Մովսէս, Յիսուսէն շատ յառաջ, Սինա լիսնէն իրեւ պատգամ բերած և ժողովրդեան հաղորդած էր։ սակայն Մովսէս լոկ պատգամաբեր մ'էր և ոչ թէ սիրոյ հեղինակ ուսափար սիրոյ սահմանն ու զօրութիւնն ըստ արմանւո ըմբռնած չինելով, չկարողացաւ ներգործիչ լնել զայն Սակայն Յիսուս սիրոյ հեղինակն էր և անսահման սէլ մարդկային մտաց ըմբռնելի ընել տալու համար կ'ըսէր

Ճշմարիտ բարեկամական սէրը կեանքէն նախապատիւէ : Ճշմարիտ սիրով սիրող բարեկամն իւր կեանքը կուտայ . իւր բարեկամին կեանքը պահելու համար : Եթէ չէք հաւատար ասոր , համբերեցէք որ գործնական կերպել համոզիմ զձեղ իմ անձիս օրինակաւ :

Յիսուս իւր կեանքը մարդկային սիրոյն կը նույիրէ եւ ինք կը մեռնի , որպէս զի իւր սիրոյ առարկայն , մարդկութիւնն վերակենդանութիւնն ստանայ : Իւր մահուան ամենասպառն ժամերուն մէջ անդամ կը սիրէ իւր հակառակորդներն եւ անոնց համար կը բարեխօսէ առ Հայրն , որպէս զի ներէ զինքն խաչի մահուան դատապարտող դահճճներուն : Այս եղանակաւ կը կատարէ Յիսուս իւր ասաուածային պաշտօնն : Իւր վերջինն առանապալի ժամերուն մէջ կ'ըսէր . Իմ ժամանակս կը մօտենայ . ես կ'երթամ եւ իմ խաղաղութիւնս ձեզ կը թողում : Կատարեալ եղէք ինչպէս որ ձեր երկնաւոր հայրը կատարեալ է : Կը յաւելու ըսել . ելի ի հօրէ եւ ելի յաշխարհ . դարձեալ կը թողում զաշխարհ եւ կ'երթամ առ հայր . այս աշխարհի իշխանը պիտի գայ , բայց իս վրաս բան մը չպիտի զանէ , վասն զի ես այս աշխարհէն չեմ : Մարդ կը մորմոքի եւ կը սոսկայ այն կատաղի անդիութեանց վրայ , որք ի գործ գրուեցան Յիսուսի չարչարանաց եւ տանջանաց համար , սակայն Յիսուս նոյն ինքն երկնային միրթարութիւնն էր եւ հաւատացելոց վրկութիւնն ու աղատութիւնն , որուն համար սիրով կը տանէր հալածանաց , նախատանաց եւ չարչարանաց :

Յիսուս մարդկային մեղքը ներողութեամբ քաւեց . իւր անսեղ արեամբ լոււաց , անցիշաշարութեամբ սրբեց . եւ իւր անմահ սիրով սիրեց զմարդիկ եւ երանական յուսով սղեւորեց : Յիսուսի ահաւոր չարչարանքն , խաչելութիւնն , թաղումն մի քանի տափնապաէի ժամերու մէջ պիտի կատարուէին եւ անցնէին երթային . սակայն

նորա երկնային թագաւորութիւնն անմահ պիտի մնար երկնից մէջ եւ երկրի վրայ հաւատացելոց սիրաերուն մէջ : Յիսուսի երեքօրեայ անկման մէջ հաւատացելոց մշտնջենաւոր վիրականգնումը կար պահուած :

Նա խոնարհութեան , հեղութեան եւ համբերութեան իրեւ ճշմարիտ պատկեր , ամենայն սիրով եւ յօժարութեամբ տարաւ ամեն նախատանաց , չարչարանաց , վշտաց եւ ցաւոց : Նա իւր յաղթական կեանքն անխռով սկսաւ Գեթսեմանի ձորէն , անցաւ Յուդայի մատնութենէն , քահանայապետաց դատարաններէն , Հերովդէսի եւ Պիղատոսի սպառնալի պատիժներէն եւ վերջապէս լնդունեց նախատական մահուան վճիռը :

Քահանայապետք եւ դպիրք ստութեան վրայ հիմնեցին Յիսուսի դատապարտութիւնն : Պիղատոսի ձեռքը կը դողդոջէր չորս զիր զրելու ժամանակ , եւ լեզուն կը թոթովէր մահապարտութեան վճիռն արձակած ատեն : Յուդա որ մատնած էր զնա , ըսաւ . անսմեղ արիւնը մատնեցի . եւ ինքվինք մահացուց :

Յիսուս իւր բարձր զլուխը յօժարութեամբ խոնարհեցուց փուշէ պսակին տակ , երես չգարձուց նախատական թուքէն , բանտէ ի բանտ զնաց , չարչարանքէ ի չարչարանս , տանջանքէ ի տանջանս , եւ իւր մահուան գործիքն եղող խաչն իւր ումն առած , անվեհեր սրտիւ եւ անխռով հոգւով ելաւ Գողգոթայի կատարն , եւ ի շարս մահապարտ մարդասպանաց եւ աւազակաց իւաշն վրայ դամուելով հետեւեալ երկու խօսքն արտասանեց . առաջին՝ ծարաւի եմ , եւ ոտուզիւ ծարաւի էր Յիսուս մարդոց փրկութեան : Հայր , հոգիս քու ձեռքդ կը յանձնեմ : Յիսուս մահուան յաղթանակեց եւ իւր մահն միմիթարութիւն բերաւ հաւատացելոց :

Ամենայն ինչ կատարեալ է , ըսաւ : Յոյժ ճշմարիտ է որ ապերախտութիւն կատարեցաւ մարդոյն կողմէ ,

անիրաւութիւն դատաւորաց կողմէ , սէր , արդարութիւն , յազմութիւն ու փրկութիւն Աստուծոյ կողմէ : Յիսուս կը բարեխօսէ առ Աստուած՝ մարդոց մեղքը չը լիշելու համար : Հոս ի յայտ կուգան Յիսուսի ծայրագոյն մարդասիրութիւնն ու անյիշաշարութիւնն , եւ կը հասկըսուի թէ բնաւ ատելութիւն կամ վրէժինդրութիւն չկար Յիսուսի ոգւոյն մէջ :

Տարերք նորա անմեղ սպանութիւնը աեանելով սարսափահար կերպարանափոխ եղան : Այն պահուն երբ Յիսուս խաչին վրայէն թողութիւն կը խնդրէր իւր հակառակորդաց համար բարեխօսելով , չարալեզուք եւ չարամիտք կը կարծէն թէ նա կարող չեղաւ իւր անմեղութիւնը պաշապանել : Ասոր համար կ'ըսէին որ , եթէ Աստուծոյ որդի է , թո՛ղ այդ խաչին վրայէն վար իջնէ եւ մեք աեանեմք ու հաւատամք :

Դնաց Յիսուս , ինչպէս որ գրուած էր իրեն համար , ասկայն նորա տիգաւ խոցեալ կողէն բզիսած կինաց ջուրն , անմեղ արիւնն եւ երկնային սիրու վրայ հաստատեալ հաւատքն զիրար գրկախառնելով կազմուցին քրիստոնէական եղբայրական միութեան վեհ եկեղեցին , որոյ միջոցաւ քրիստոնեայն կ'ո հաւատայ ստանալ սրբութիւն , քաւութիւն եւ թողութիւն մեղաց , եւ հաւատով բարձրանալ երկնային անճառ փառաց :

Յիսուսի կեանքն ու անօրինութիւնք անմահին Աստուծոյ կամաց եւ գործոց գաղտնիքները լինելով , փիլիսոփայութեան միտքն չյաջողեցաւ նմա հասու լինել . բայտ աստուածային սիրոյ ներշնչութիւնն անմահութեան յոյ մը զետեղեց Յիսուսի հետեւողաց սրտին մէջ , յորմէ ծն հոգ առաւ քրիստոնէին հաւատքն :

Յիսուս իւր անօրինական գործերն աւարտելով , յետյա թեան մի քանի անգամ իւր սիրելի աշակերտաց երեւաւ եւ քառասուն օր վերջը զանոնք ձիթենեաց ու

Գալիքիայի լեռն հանելով՝ ձեռնադրեց և օրհնեց, աւետարանի քարոզութեան պաշտօնը նոցա յանձնելով, եւ ինք համբարձաւ յերկինս, ըսելով. « Գնացէք աղակերտեցէք զամենայն ներտնոսս » :



## ՅԻՍՈՒՍԻ ՓՐԿԱԳՈՐԾ ԱԼԵՅԱՐԱՆՆ ԱՌԱՔԵԼՈՑ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆՆ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒ- ԹԵԱՆ ՏԱՐԱՆՑՈՒՄՆ

Յիսուս ինք յերկինս համբարձաւ, բայց իւր խորհրդագոյ, խօսից ևւ գործոց ի յիշատակ կենդանի եւ անմահ աւետարան մը թողուց հաւատացելոց. Այս հրաշալի աւետարանէն կը բզիմին լոյս, յոյս եւ կեանք, եւ այս աստուածային գանձարանը ճշմարտութեան հիմն ու արդարութեան կշիռն է ևւ մարդոց հոգիներուն մնընդատու եւ կենսաջամբ կաթն :

Յիսուսի անկեղծ սրահն բզիսած անմահ աւետարանի սպին սպիրիցուց Փելիքսին ըսել իւր հեթանոս հակառակորդին, թէ զուք չարութեան կատարուելէն վերջը կը պատժէք զմարդ. սակայն մեք մեղք կը համարիմք մինչեւ իսկ մեղանչական խորհուրդ մ'ամսցունել մեր միտքէն :

Աւետարան բաղմակնութիւնը ջնջեց եւ Ադր ոյ իբրեւ ընկեր արուած կինն իբրեւ սաացուածք կամ ը րուկ գործածելէ արդիկելով ազնուացոյց եւ սրբեց. ատերագմի սոսկումները թեթեւցուց, զերիները փրկ ատրուկներն արձակեց, աւատական հարատահարութեւ ն-

ոգին սանձեց եւ բարբարոս աղքաց օրէնքներն ազնուացոյց մարդասիրութեամբ :

Աւետարան սոխակի պէս սկսաւ մարդոց սրտին հետ խօսիլ : Հրէատառնի խորերէն բարձրանալով, ասուածային սիրոյ հունաերը տարաւ սերմանել կռապաշտ սիրտերու մէջ, որով մարդ ճնշելով յաղթեց իւր կրից եւ սրտով ճանաչեց ու գտաւ իւր վնառած սրտի խաղաղութիւնը :

Յիսուսի աւետարանն զմարդ աստուածութեան եւ զԱստուած մարդկութեան մօտեցուց, որով գոհացումն ասուաւ մարդկային հոգւոյն եւ բաղձանաց : Մարդկային մատաց հասողութիւնէն բարձր հրաշքով մ'ազնուացուց քաղաքական եւ ընկերական կեանքն եւ իբրեւ մի ընտանիաց անդամներ սիրով իրարու հետ կապեց մարդկային ազգն :

Աւետարանն իւր վսեմ պարզութեան հետ ունի նաև քաղցր ոճ մը, եւ մարդկութեան հոգեւոր մոտւնդ տալով նորա միտքն ու սիրտը պաշտելի նպատակի մը վերածեց : Աւետարանն այն անհամեմատ քաղցրութիւնն է որ աշխարհի բոլոր քառնութիւններն ու վիշտերը հոգւոյ վեհ զգացմամբ բարեխառնելով, ուժգնութիւն տուաւ մարդոց յօժարութեան՝ Յիսուսի քաղցր լուծն ու թիթեւ բեռը կրելու : Նա բանաստեղծական զարդերով չէ զարդարուած, այլ աստուածային պարզ եւ յասուկ դրոշմը կը կրէ իւր վեհ ճակտին վրայ : Նորա մէն մի խօսքէն կը բզիփին սէր, լոյս, յոյս եւ միմիթարութիւն : Նա Աստուծոյ խօսքերով կը լուսաւորէ մարդոց միտքերը, կը վերանորոգէ սիրտերը եւ թառամեալ խորշակահար հոներուն վերակենդանութիւն եւ նոր վթթում կուտայ : ս խամրիչ խորշակ մը չէ, այլ զարնան զեփիւռ մ'է սիրտերու զալութիւն կուտայ, արթուն հսկող մ'է կը հրահանգէ մարդկային սիրսն զգաստութեան մէջ ալու : Աւետարան աստուածային կամաց բացատրու-

թիւնն է եւ աստուածային սիրոյ վրայ բուսած բարհեամ պատուղներ առուղ մնծ ծառն է . նա մարդոց բարոյական զգացումները զարգացնելով , աստուածային սիրով կը միխթարէ հաւատացելոյն սիրտն ու հոգին :

Աւետարանն այն ճշմարիտ որիմն է որ մարդուս հոգին ու սիրտն աստուածային սիրով ջեռուցանելով , իբրև մի ուան Յիսուսի հետ կը կատէ եւ զայն պտղաբերութեան մէջ կը դնէ : Աւետարանի փրկարար պատգամը զմարդ դէպի յուղութիւն կ'ոգեւորէ . նա ձգողական օրէնք մ'է որ մարդկային զգացումներն ավատացնելով աստուածային սիրոյ հետ անմիենելի հաղորդակցութեամբ կը կատէ :

Մարդ մինչեւ աւետարանի ծագումն իւր երջանկութիւնը նկարի մէջ կը վնասոէր , սակայն աւետարանէն սովորցաւ իւր երջանկութիւնն հոգեւոր կենաց բարոյական առաքինսութեան մէջ վնասոել : Մարդ այն գործերն զորու աւետարանէն առաջ կը գործէր եւ ամօթ չէր համարեր , աւետարանսկան շրջանի մէջ մանելէն յետոյ , սկսաւ թէ՛ ամօթ , թէ՛ մեղք եւ թէ՛ ոճիր համարել :

Մարդուս սիրան աւետարանի մէջ կը գանէ իւր խաղաղութիւնն ու հանգստառութիւնը , վասն զի նորախօսքերը կեանք են եւ կենդանութիւն կը ցոլացնեն հաւատացելոց սրախն : Աւետարանի դասերէն աւելի հոգւոյ մնունդ առուղ մնծ զիստութիւն չկայ , նորա հոգին ճանաչելէն աւելի մնծ իմաստութիւն չկայ . վասն զի աւետարան՝ Աստուած եւ մարդ միմիանց շատ կը մօտեցնէ :

Աստուած իւր անման սիրով կը խոնարհի եւ մ գիւր պարզ հաւատով կը բարձրանայ : Աստուած եւ մն գաւետարանի մէջ զիրար կ'ըմբռնեն . աւետարանէն կ'սանի մարդս իւր նշանաբանն , իւր կոչումն եւ իւր վշին նպատակի վեհութիւնն ու մնծութիւնը :

Աւետարանի հաւատով ողիւորեալ քրիստոնեայն աստուածային սիրոյ լարը բռնած՝ երկինք ելնելու եւ երանական փառաց համնելու ճանապարհը կը փնտոէ։ Հաւատացեալը մտաց սրատեսութեամբ չ'ըմբռներ, այլ սրտի քաղցր զգացմամբ կը հաւատայ. Մի քններ, այլ կը հաւատայ եւ հաւատով կ'ըմբռնէ զԱստուած. Նա իւր խիղճն իրբեւ ուղեցոյց առած՝ աւետարանի գծած ճանապարհն շարունակ կը քալէ դէսի ուղիղն եւ բարին։

Աւետարանի հաւատացեալը կը փափաքի իւր միտքը լուսաւորութեան, կամքը չափաւորութեան եւ խիղճն արթնութեան մէջ պահելով, այս աշխարհի մէջ մը նայուն առաքինութիւն. փնտուել եւ երկրի վրայ երկնաքաղաքացի լինելու միջոցներուն վրայ խորհիլ եւ գործադրել, աշխարհի բարիքն ոչ թէ իւր հաճոյից, այլ իւր վիճ նպատակին ծառացեցնել, եւ սիրան առաքինութեան տաճար հանողիսացնել։ Հաւատացեալն իւր անմահ հոգւոյն համար անմահ փառք մը կը փնտոէ. զգաւ մի աշխարհի մէջ երկնաքաղաքացի լինելու յուսով եւ սիրով կը միխթարէ լինքզինք, եւ կ'զգայ թէ մահը չի կրնար իշխել առաքինի հոգւոյն վրայ եւ զայն նուռաստացնել. կը հաւատայ թէ որեւէ զօրութիւն կարող չէ մարդոյն առաքինութիւնը ջնջել եւ զայն Աստուածէն հեռացնել, զի առաքինութեան կեանք անմահ է եւ անեղծանելլի։

Աւետարանի մէջ Աստուած իւր կարողութեամբ կը փայլի եւ մարդ իւր տկարութեամբ կ'երեւի։ Երբ մարդ անհնաղանդ կը դժուուի, Աստուած իւր արդարութիւնն գործ դնելու կը պատրաստուի։ Երբ մարդ կը զղջայ, ոն Աստուած ներողութեամբ կը ներկայանայ. Երբ նարդ ապաւէն կը փնտոէ, Աստուած օգնութեան ձեռքը կարկառէ. Երբ մարդն հաւատայ, Աստուած կը հրաապործէ. Երբ մարդ կը յուսայ, Աստուած նորա ակըն-

կալութիւնը կը վարձատրէ : Աւետարանն ուսոյց մարդոյն , որ առաքինութեանց սուրբ եւ մաքուր սերմանց մէջ մոլութեան որո՞ն չ'խառնէ :

Աւետարանը՝ գթութիւնն արդարութենէն վերադաս համարող անցիշաբառութեան կտակն է : Ընկերաբիութեան եւ եղբայրակիրութեան անխզելի կապն է , մարդկութեան նշանաբանը բարձրացնող բարոյականութեան հզօր խարիսխն է , աշխարհի լուսատու ճրադն , թշուառներու ապաստանարանն , յուսահատելոց յոյսն , նեղելոց ապաէնն եւ մոլորելոց առաջնորդն է . սակայն քրիստոնէութեան սկզբնաւորութեան մէջ , քիչերը կարողացան այս աստուածային լեզուն հասկնալ :

Առաքեալք , Պէնտէկոստէի օրն հոգւոյ ներշնչութենէն լուսաւորեալ , սքանչելի կերպով բացարեցին ապառւածային անձի վարդապետութեան վեհ նապատակն , եւ հոն գանուռող այլեւայլ ազգաց ժողովուրդները քրիստոնէական եղբայրական մ՛ութեան կապով մլրտեցին , յանուն Հօր Եւ Որդուոյ Եւ Հոգուոյն սրբոյ : Հոն խարութեան ողին՝ անխարութեան եւ երկնային սկրոյ միութեան մէջ նուիրագործուեցաւ :

Այն օրէն սկսեալ , առաքեալք սկսան ի սփիւռս հեթանոսաց քարոզել կենաց բանը . թէպէտ ի սկզբան քրիստոնէութիւնը խիստ տկար եւ անզօր էր , եւ իւր հիմնազրի պէս կ'անարդուէր , զի մարդկօրէն մտածողներուն այնպէս կ'երեւար թէ այս կրօնք ապագայ չունի , վասն զի նորա վեհ հոգին տակաւին ըմբռնած չէին . սակայն վերջէն քրիստոնեայք սկսան զզալի կերպով զանագանուիլ խառնիճազանն կոապաշտ ժողովրդէն , իրեն երկնային սիրոյ հաւատքով եւ գթարառութեամբ : Սոյց սկզբունք բոլորովին հակառակ էին իրենց օրերու մէ ապրով հին հեթանոս ժողովրդեան սկզբանց : Այս հակապատկեր զրութենէն ծնունդ առաւ հեթանոսակա

հալածանքն ընդդէմ քրիստոնէութիւն տարածող առաքելոց եւ քարոզչաց ու քրիստոնէութիւն ընդունող ժողովողեան : Կայսերք շատ կը խոժոռէին քրիստոնէութեան դէմ , վասն զի բացայաց կը տեսնուէր որ քրիստոնէից քարոզած հաւասարութիւնն ու եղբայրական միութիւնը պիտի ջնջէր իրենց բռնական աիրապետութիւնը :

Քրիստոնէական կրօնքն ընդունողներն երկար ժամանակ հալածուեցան , եւ շատեր մարտիրոս նահատակներ դարձան սոսկալի չարչարանոք : Հեթանոսք քրիստոնէից ազօթատեղիները կ'այրէին , նոցա քարոզութեան նուիրական թուղթերը կը պատռէին եւ բոցերու ճարակ կուտային :

Սակայն ճշմարտութեան նահատակներն իրենց վարգապետախն գործնական օրինակին հետեւելով , ամենայն սիրով եւ յօժարութեամբ կը տանէին զրկանաց : Ասոնց սրտին մէջ տարրացեալ Յիսուսի սէրը կը յաղթէր իրենց կրած չարչարանաց , նախատանաց , հալածանաց եւ մահուան , եւ շատերն ալ լիբանց զլուխները . կիրճերու եւ քարայրներու մէջ իրենց խղճին ապաւէն կը փնտռէին :

Այս արիւնահեղ ժամանակներու մէջ քրիստոնէութիւնն իսպառ անսմիթար չմնաց , զի ունեցաւ իւր նեցուկ եւ պաշտպան անդրամնիկ հաւասարացեալ Աբգար թագաւորն յարեւելս , որ օգնելով կը զօրացնէր Յիսուսի եկեղեցին :

Եկեղեցին սոյն օրերու մէջ ոգեւորեցաւ սրտի պարզ հաւատով առ սէրն աստուածային : Աստուածային սէրն հետզհետէ ազնուապետական տպաւորութիւն ըրաւ քրիստոնէից սրտին վրայ եւ անոնց բարոյական կեանքը ականգնեց :

Այս կրօնք , երկնային սիրոյ մէկ կայծէն լուսաւեալ , մուտ գտաւ մարդկային ընկերութեան ամեն սերուն մէջ , եւ շեշտակի վէրք մը բացաւ կռապաշտարհի սրտին վրայ , զի նորա սուտ առատուածները

գլորելով՝ մարդկութեան առջեւ նոր կեանքի մը դուռ-  
ները բանալու նշաններ ցոյց կուտային :

Քրիստոնէութիւնն թէեւ առանց հալածանաց չմնաց,  
սակայն հալածանք, նահատակութիւնք եւ մարտիրո-  
սութիւնք իւր ասպարէզն ընդարձակեցին :

Որչափ որ քրիստոնէութիւնն կ'աճէր եւ կը գորա-  
նար, այնչափ ալ հեթանոսութիւնը կը նուազէր եւ կը  
մնդմանար : Յիսուսի աւետարանին քաղցր տպաւորու-  
թիւնք մարդկութեան սրախն մէջ կազմեցին այն հա-  
ւատքն որ երկնային յուսոյ սիրով ոգեւորեց քրիստոնէից  
կեանքը : Վերջապէս աւետարանն յաղթանակեց եւ իւր  
երկնային զօրութիւնը տարածեց մարդկութեան մեծ մա-  
սին վրայ :

Եւ որովհետեւ աւետարանի խօսքերուն մէջ ճշմար-  
տութեան ճանաչում, արդարութեան ուղղութիւն, որր-  
ախ ազնուաւթիւն, սիրոյ անկիղծութիւն, ընդհանուսուր  
մարդասիրութիւն, կատարեալ բարոյականութիւն, գը-  
թութիւն, ներողութիւն, անյիշաչարութիւն, ազնուա-  
պետական վեհութիւն եւ նպատակի վսեմութիւն կային,  
սոսկական մարդէն սկսեալ մինչեւ կայսերք ինքնայօժար  
մտան խղճի հանդարաւութիւն տուող աւետարանական  
զինուորութեան դրօշակին աակ :

Աւետարանի քարոզիչներն Յիսուսի յաղթական յա-  
րութենէն, համբարձմանէն եւ Հոգեւոյն սրբոյ գալստենէն  
վիրջ, կիսամերկ, ցուպ ի ձեռին, խաչի ստորոտէն ըս-  
կան փրկութեան աւետիս տանիլ եւ հազորդել ի Հռոմ,  
յԵղիսիա, յԱնտիոք, յԱղէքսանդրիա, յԵփեսոս, ի Կո-  
րընթոս ևւայն բնակող եւ խաւարի մէջ նստող ժողո-  
վըրդեան : Նոքա շուտով հեռացան իրենց կոշտ կրօն-  
քէն եւ փարեցան Յիսուսի խաչին : Առաքեալք կեն-  
դանի հաւատք մը կը քարոզէին ի Քրիստոս, որ ընկ-  
րային կենաց կեղրոն եւ ազմիւրն էր : Այս ազգու զգ-  
ցումներ այնպէս ոգեւորեցին քրիստոնեայներն, որ ո կ  
մարմին եւ մէկ կենդանի հոգի կը կազմէին եւ իրեւ  
սրբութեամբ եւ առաքինութեամբ պատկառ կ'ազդէ :

շատերու : Նոքա հայրենիք չունէին . նոցա հայրենիքն երկինքն էր , նոցա առաջնորդն Յիսուսի խաչն ու աւետարանն էր . նոցա սիրտն եւ քսակը բաց էր հաւասարապէս ամինուն համար . ամինքը միմուանց ծառայ եւ ըսպասաւոր էին եւ աղքատաց պէտքերը հոգացող :

Աւետարանսական եկեղեցին՝ որ քրիստոնէից միութիւնն է , կը մկրտէ զմէն մի հաւատացեալ՝ եղբայրական սիրոյ մէջ հաստատելով զայն : Աւետարանսական կրօնքն՝ որ եկեղեցւոյ կինսատու հոգին է , շարունակ հաւատացելոյն յոյսը կ'ոգեւորէ դէպի անմահութիւն վերապահնալու : Սոյն կրօնք Աստուծոյ եւ մարդուն միջեւ հաղորդակցական յարաբերութեան ուխտ եւ պայմանն է : Նա մարդոց սիրտն Աստուծոյ սիրոյն հետ լծորդող կապն է , որ կը սովորեցնէ հաւատալ , յուսալ , սիրել եւ պաշտել : Քրիստոնէութեան վեհութեան վկայներէն մին ալ այն մնծ կերպարանափոխութիւնն է , զոր աշխարհ կրեց եւ իւր երեսը խաւարէն դէպ ի լոյս դարձոյց , զգայական կեանքը թողլով , բանական եւ հոգեկան կեանքն ընարեց , անբարոյականութիւնը մորժելով բարոյական կենաց մէջ մտաւ , ստուերը թողլով՝ ճշմարտութեան հետեւեցաւ :

Ուզդութեան եւ ճշմարտութեան հիման վրայ հասաւատեալ կրօնի ազգեցութեան առջեւ , հեթանոսութիւնն հետզհետէ տկարանալով , հեթանոս պատգամախօսք ըսկան լոել եւ իրենց գոհագործութեան սեղանները թափուր մնացին : Կուապաշտ փիլիսոփայները քրիստոնէութեան փարեցան եւ քրմապեանները քահանայութիւն ընդունեցին : Այն սեղաններն՝ որոց վրայ հեթանոսական գոհեր կը մատուցուէին , նուիրագործուելով խաչի խորհրդաւոր սեղան դարձան :

Յիսուս ո՛չ փիլիսոփայից փիլիսոփայութեան , ո՛չ ճ րտասանից ճարտասանութեան եւ ո՛չ ալ տրամաբան : արամաբանութեան վրայ հաստատեց երկնից վարձ տրութիւնն . այլ մարդոց պարզ սրտին , անկեղծ ոյն , ճշմարիտ հաւատոյն եւ բարեգործութեան վրայ

հաստատեց իւր երկնային թագաւորութեան փառաց մէջ շէնքը : Քրիստոնէութեան նոր չքջանին մէջ, բաօղնեց կային թէ ինչպէս որ ազգերը կուգան այս աշխարհ, կը ծերանան եւ կ'երթան, անպէս ալ կրօնքներն, եւ թերեւս այս նոր քրիստոնէութեան կրօնքն ալ միւսներու վիճակին վիճակակից լինի եւ անհետանայ . ոակայն ըստ իմ մտածութեան եւ հաւատոյ, Յիսուսի աւետարանն եւ նորա կեանքն ամեն ժամանակ իւր սկզբունքներով նոր է, եւ անծերանալի ու միշտ կենդանի եւ պաշտելի ամեն խորհող մարդու համար :

Երբ կը ահեմնենք թէ մարդիկ իրենց մտաւորական կենաց զարգացումն տալով իրենց խղճի հանգստութիւնը կը վնտաեն, եւ իրենց նիւթական կենաց ապահովութիւնն ու հաւաքական զօրութիւնն Յիսուսի աւետարանին մէջ կը ահեմնեն, այսպէս նաեւ իրենց սըրտի անգորրութիւնն անկէ կը բաղձան ստանալ, եւ երբ իրենց վինառածն ընկերական ընդհանուր սիրոյ միութենէն կարելի է ձեռք բերել . Երբ աւետարանական ըսկըզբունքներն մեծագոյն ոյժը կուտան մարդոց՝ իրենց խորհուրդներն ընդլայնելու, իրենց սիրտն ազնուացնելու, հոգին վեհ նպատակի մը վերածելու, եւ իրենց բարոյական կեանքն ուղղութեան մէջ պահելու . այս ամեն գասերն կը հրահանգին զմարդ որ աւետարանէն չը հեռանայ, զի որչափ որ մարդոց մտաւորական կեանքն յառաջադիմէ, այնչափ ալ Յիսուսի աւետարանը դէպի իւր վեհութիւն պիտի բարձրանայ, իւր բարոյական ազգեցութեամբ :

Վերջին խօսք, աւետարանի կեանքն իւր հեղինակին կենաց պէս, միշտ կենդանի է եւ անմահ . ինչպէս որ ըստ Յիսուս, « Երկինք եւ երկիր անցցեն եւ բանք իմ մի անցցեն » :

Յիսուս, իւր մահուամբ, յարութիւն մը կենադործե եւ աստուածային սիրոյ վրայ եկեղեցի մը հաստատե, հեթանոսական վիլխովայութիւնն իւր գլուխը խոնալ հեցոյց քրիստոնէական պարզ հաւատոյ եւ սիրոյ առջի

Յիսուս իւր թեթեւաշարժ ոտքն անոր վրայ զնելով՝ բարձրացաւ ըսկով . Ես երկնային սիրով յաղթեցի աշխարհի իմաստութեան :

Յիսուսի աւետարանն իւր ամենամաքուր պարզութեամբ եւ ի ձեռն առաքելոց քարոզութեամբ գտաւ իւր ծաւալումն ամենն տեղ , ամենն հաւատացեալներու սրտին մէջ , եւ նոցա հոգեւորական կեանքը անուցանելով ոմիփաթարեց նոցա սիրան ու հոգին երկնային յուսոյ քաղյութեամբ :

Առաքեալք եւ նոցա յաջորդներն իրենց ստանձնած պաշտօնը կատարելով՝ Յիսուսի եկեղեցին եւ սուրբ աւետարանն յանձնեցին հայրապետաց պահպանութեան , եւ իրենք նահատակութեամբ եւ մարտիրոսութեամբ մեկնեցան այս աշխարհէն :

Հայրապետական շրջանն եւս , առաջին օրերու մէջ , առաքելոց ժամանակի պէս իւր հալածումն եւ հարուածը կրեց շահամոլ եւ փառասէք տիեզերականներէն , սակայն միթէ նոցա սուրբը կարո՞ղ էր երկնային սիրոյ հուրը շիջուցանել եւ հաւատացելոյն սիրան իւր Աստուծմէն բամանել :

Կասահանդիանոս կայսեր եւ Տրդատ թագաւորին անյաղթելի հաւաաոյն դէմ ի զուր մարանչելու փորձ կը փարձէին իրենցմէ վերջ եկողներն , սրպիսիք են կայսերք հոոմէականք՝ Դեմետրիանոս , Տրիանոս , Սիւերոս , Մաքսիմիանոս , Դիկոս , Վաղերիանոս , Լիկիանոս , Յովիանոս եւ այլք , որոցմէ քիչ մը գիրջն եկող յաջորդները ճշմարտութեան վերահասու լինելով՝ շուտով խոնարհեցան Յիսուսի խաչին պատուանդանին առջեւ եւ Յիսուսի եկեղեցին դօրացուցին :

Հալածիչներու հալածանքն , հուր , սուր , բանա , խաղան եւ անթիւ տանջանք բնաւ չկարողացան արշէ լինել քրիստոնէական կրօնի տարածման . ընդհաւակն եկեղեցին շարունակ դէպի յառաջադիմութիւն ոթար : Սոյն վիճակի մէջ , մինչ քրիստոնէութիւնն ոյլած կը դիտէր իւր պարզ եւ ամենամաքուր առա-

Քելական եկեղեցւոյ անարատութեան վրայ , եւ սքանչանալով կը հիանար եւ աշխարհ կը հիացնէր Յիսուսի անհաս մարդասիրութեան եւ անյիշաբառութեան վրայ . անկէ մուծ յաղթութիւն չէր լիներ , երբ քրիստոնեայն , քրիստոնէութեան հիմնադիր հեղինակին գործնական օրինակին հետեւելով , իւր հալածչաց կը յաղթէր աղօթելով , եւ միշտ չարի տեղ բարի կը փոխարինէր :

Մինչ այս գրութեան մէջ քրիստոնէութիւնը հոգւով կ'զմայլէր , միւս կողմէն յանկարծ սկսաւ դառնութեան արմատն իւր մէջէն եւ իւր ծոցէն բղխիլ , եւ ասաւուժային ճշմարիտ սիրովն ոգեւորեալ հօտն երկպառակել ու բաժանել :

Սոքա հեթանոսական իմաստասիրութեան եւ քրիստոնէական վարդապետութեան դիմահարութինչն յառաջ եկող խառնութղներ էին , որք իրենց այլեւայլ ազանդներով մոււս գտան եկեղեցւոյ մէջ նորա միութիւնը բաժանելու համար : Այս աղանդաւորներէն շատերն հեթանոսական իմաստասիրութեան գպրոցէն ելած եւ անոնց իմաստասիրութեան մթին խուզարկութեանց հետեւողներն էին : Ասոնցմէ շատեր , քրիստոնէութիւնն ընդունելէ եւ քրիստոնեայ եկեղեցւոյ պաշաօնէութեան բարձր աստիճաններուն համեսէլէ զինի , կ'ուզէին հետազոտել քրիստոնէական այնալիսի խորհուրդներ , որք մարդկային մտաց սահմանէն շատ բարձր էին : Սաոյդ է թէ զեեմ մտքեր , բարձր խնդրոց խորը թափանցելու եւ ճշմարտութիւնները ճշգրտելու իղձ մը կ'ունենան . սակայն աստուածային իրողութեանց , որ մարդոց հասովութենէն շատ բարձր են , ձգտիլն ալ տեսակ մը մտաւորական հիւանդութիւն է . զի վայրապար խոռվութիւն յարուցանելէ ի զատ , ուրիշ բանի չեն ծառայած նոցա մութիժաբանութիւնները :

Ասոնք իրենց արտի պաշտօնը մտքով կատարելու . ձեռնարկեցին , զի ասաւուածային երրորդութեան խորհուրդն , Յիսուսի մարդեղութեան եւ Սուրբ Հոգւոյ շընորհաբաշխութեան անհաս խորհուրդները , փոխանակ

արտով զգալու , մտքով քննելով կը փափաքէին անոնց վերահասու լինել :

Այս անհուն խոր մտածութեանց մէջ , ճշմարտութիւնը գտնելէ աւելի , լայն անդունդներու մէջ կը թաղէին : Սոյն յիմարական մխորներու մէջէն յերեւան եկած անհասկանալի կարծիքներ՝ քրիստոնէական սէրն ու ներողութիւնը նուազեցնելով , նոցա տեղ հկեղեցւոյ բաժանում , գֆառութիւնք , նղովք եւ բանազրութիւնք յառաջ բերին հակառակ քրիստոնէական ոգւոյն սկզբանց :

Սոյն օրերու եւ այս զրութեան մէջ , ոմանք կը գըլորէին , ոմանք կը կանգնէին , ոմանք կը խոնարհէին եւ այլք հաւատով կը բարձրանային : Այս անվերջանալի հակառակութեանց եւ վիճաբանութեանց վերջ տալու համար , երեք աինքերական ժողովներ տեղի ունեցան այլ եւ այլ ժամանակաց մէջ :

Առաջին ժողովը տեղի ունեցաւ Յիսուսի երեք հարիւր քսան եւ հինգ թուականին ի Նիկիա , ի ներկայութեան երեք հարիւր տասն եւ ութ հայրապետաց : Սոյն ժողովոյ մէջ հերքուեցաւ արիստական աղանդն , որ Յիսուսի աստուածութեան դէմ կը խօսէր :

Երկրորդ ժողովը տեղի ունեցաւ ի Կ. Պոլիս երեք հարիւր ութսուն եւ մէկ թուականին , եւ ի ներկայութեան հարիւր յիսուն հայրապետաց : Սոյն ժողովոյ մէջ հերքուեցաւ մակեդոնեան հոգիմարտութեան մալորութիւններն , որք հայնոյութիւններ էին ընդդէմ Հոգւոյն Արքոյ :

Երրորդ ժողովը տեղի ունեցաւ յԵփեսոս չորս հարիւր երեսուն եւ մէկ թուականին , ի ներկայութեան երկու հարիւր հայրապետաց : Այս ժողովոյ մէջ միրժուեցան նեստորական մոլորութիւններն , որք Յիսուսի անձնաւորութեան դէմ էին :

Հայրապետական սոյն երեք աինքերական ժողովներու մէջ , եկեղեցւոյ վարդապետութեան եւ ուղղափառ գաւանութեան հաւատոյ հանգանակն որոշուելով գրեցաւ նւ կնքուեցաւ սուրբ հայրապետներէն , եւ քրիստոնեայ

եկեղեցւոյ պաշտօնէութեան յանձնուեցաւ ի պահպանութիւն, իրրեւ վերջնական կնիք հաւատոյ գաւանսութեան : Քրիստոնէական եկեղեցւոյ ընդունած դաւանութեան սկզբունքներն արժան կը համարիմ ի սաորեւ նշանակել . յորում բացայայ կը տեսնուին քրիստոնէական եկեղեւոյ դաւանութիւնն , պաշտամունքն եւ հաւատալեաց սկզբունքներն :



## ԴԱՒԱՆԵՈՒԹԻՒՆ ՆԻԿԻՈՅ Ս. ԺՈՂՈՎՈՅՆ

### ՈՐ ԸՆԹԵՐՆՈՒ ՑԱՄՆԱՅԵՆ ԵԿԵՂԵՑԻ ԳՐԻՍՏՈՆԵՒԹ

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենաակալութարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից : Եւ ի մի տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծընեալն յԱստուծոյ՝ Հօրէ միածխն այսինքն յէութենէ Հօր :

Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ եւ ոչ արարած : Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւութք :

Որ յազագս մեր մարդկան, եւ վասն մերոց փրկութեան Էիջեալ ի յերկնից, մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն հոգւովե սրբով :

Որով էառ զմարմին, զհոգի եւ զմլա, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք : Զարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, եղեալ ի յերկինս նոովին մարմնով, նստաւ ընդ աջմէ Հօր :

Գալոց է նոովին մարմնովն, եւ վառօք Հօր ի գատել զկինդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան :


Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս : Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն, եւ բնակեցաւ ի սուրբան :

Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական եկեղեցի , ի մի մղրասութիւն , յապաշխարութիւն , ի քաւութիւն եւ ի թողութիւն մնղաց : Ի յարութիւնն մնոելոց , ի գատաստանն յաւիտենից , հոգւոց եւ մարմնոց , յարքայութիւնն երկնից , եւ ի կեանան յաւիտենականս :

Իսկ սրբ ասեն էր երբեմն , յորժամ ոչ էր որդին , կամ էր երբեմն , յորժամ ոչ էր սուրբ հոգին , կամ թէ յոչ էից եղեն , կամ յայլմէ էուժենէ ասեն լինել զորդին Աստուծոյ եւ կամ զսուրբ հոգին , եւ թէ փոփոխելիք ենր կամ այլայլելիք , զայնպիսիան նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ եկեղեցի :

Ասացեալ ի Հայոց Լուսաւորիչ Գրիգոր  
Հայրապետէ :

Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս , երկիրպագանելով սրբոյ Երրորդութեանն եւ միոյ աստուածութեանն հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ , այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն :



## ՀԱՒԱՏԱՄՔ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՄԵՐ ՀԱՅՈՑՍ

Խոսանվանիմք եւ հաւատամք ամննակատար սրտիւ զհայրն աստուած , անեղ , անծին եւ անսկիզբն , այլ եւ ծնող որդւոյ , եւ բղիող հոգւոյն սրբոյ :

Հաւատամք զբանն աստուած անեղ , ծնեալ ի հօրէ աւխ քան զյաւիտեանս , ոչ յետոյ եւ ոչ կրասեր , այլ քան հայրն հայր , ընդ նմին եւ որդին որդի :

Հաւատամք զսուրբ հոգին անեղ , անժամանակ , ոչ նեալ , այլ բղիսեալ ի հօրէ (ըստ ոմանց եւ յորդւոյ) . ակից հօր , եւ փառակից որդւոյ :

Հաւատամք զերբորդութիւնն սուրբ , մի բնութիւն , մի աստուածութիւն , ոչ երեք աստուածք , այլ մի աստուած , մի կամք , մի իշխանութիւն , մի թագաւորութիւն , արարիչ երեւելեաց եւ աներեւութից :

Հաւատամք յեկեղեցի սուրբ , զթողութիւն մեղաց , հաղորդութիւն սրբոց . հաւատամք զմինն յերից անձանց , զբանն աստուած , ծնեալ ի հօրէ նախ քան զյաւիտեան , ի ժամանակի իջեալ յԱստուածածին կոյսն մարիամ առեալ յարենէ նորա , միաւորեաց ընդ իւրում աստուածութեանն , իննամսեայ ժուժկալեալ յարգանդի անսարատ կուսին , եւ եղեւ աստուածն կատարեալ , մարդ կատարեալ , հոգւով , մտօք եւ մարմնով : Մի անձն , մի դէմք , եւ միաւորեալ մի բնութիւն : Աստուածն մարդացեալ , առանց փոփոխման եւ առանց այլայլութեան , անսերմն յղութիւն , եւ անապական ծնունդ :

Որպէս ոչ է սկիզբն աստուածութեան նորա , եւ ոչ վախճան մարդկութեան նորա . զի Յիսուս Քրիստոս , երէկ եւ այսօր , նոյն եւ յաւիտեան :

Հաւատամք զտէրն մեր Յիսուս Քրիստոս շրջեալ ի վերայ երկրի . յետ երեսուն ամաց եկեալ ի մկրտութիւն , հայր ի վերուստ վկայեաց . Դա է որդի իմ սիրելի . եւ հոգին սուրբ , աղաւնակերպ իջեալ ի վերայ նորա , փորձեալ ի սատանայէ , եւ յաղթեալ նմա :

Քարոզեալ մարդկան զիրկութիւն , վասաւակեալ մարմնով , քաղցեալ եւ ծարաւեալ , յետոյ եկեալ կամաւ ի չարչարանս , խաչեալ եւ մոռեալ մարմնով , եւ կենդանի մնացեալ աստուածութեամբն . մարմինն եղեալ ի գերեղմանի , միաւորեալ աստուածութեամբն , եւ հոգւով իջեալ ի դժոխս , անբաժանելի աստուածութեամբն , քարոզեալ հողւոց , աւերեալ զգժոխս եւ աղատեաց ըզհոգիս . յետ երից աւուրց յարուցեալ ի մեռելոց , եւ երեւեալ աշակերտացն :

Հաւատամք զտէրն մեր յիսուս Քրիստոս , նովին մարմնովն համբարձեալ յերկինս , եւ նստեալ ընդ աջմէ հօր . այլ եւ գալոց է նովին մարմնովն եւ փառօք հօր .

ի դատել զկենդանիս եւ զմեռեալս , որ եւ յարութիւն ամենայն մարդկան :

Հաւատամք եւ զհատուցումն գործոց , արդարոց կեանք յափուհնական , եւ մողաւորաց տանջանք յափանական :

### ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Եկեղեցին ուղղափառ քրիստոնէից ժողովը կամ միութիւնն է , որք թէեւ յընդհանուր աշխարհ տարածուած են , սակայն կը կազմնու միեւնոյն ընկերութիւնն ու եղբայրութիւնն , օրինաւոր եպիսկոպոսաց վերատեսչութեան ներքեւ : Յիսուս հաստատած է քրիստոնէական եկեղեցին եւ հետեւապէս ինքն է Գլուխ , Վէմ եւ Հմբ եկեղեցւոյ : Նա առաքելոց եւ նոցա յաջորդաց , այսինքն՝ եպիսկոպոսաց յանձնած է իւր եկեղեցւոյն հովուութիւնն , իւր հովուապեաւութեան ներքեւ , ըսելով . «Որպէս առաքեաց զիս Հայր , եւ իս առաքեմ զձեզ , գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամնայն հեթանոսս , ուսուցէք նոցա . Ես ընդ ձեզ եմ» (Մատթ. ի. 19) :

Քրիստոսի եկեղեցին ի սկզբան մի էր , վասն զի հաւատացեալք միեւնոյն ուղղափառ հաւատքն ունէին , նոյն երկնաւոր յոյան ու եօթն խորհուրդներն , միեւնոյն Ա. գիրքը եւ միեւնոյն Հիմն ու Գլուխն , այն է Տէրն մեր Յիսուս Քրիստոս . սակայն ի վերջոյ քրիստոնէութիւնը գանազան եկեղեցիներու բաժնուեցաւ , որոնք աշխարհագրական եւ աղքագրական տեսակէտով կը վերածուին այժմ երկու գլխաւոր բաժանման . Արեւելեան եկեղեցի եւ Արեւմտեան եկեղեցի :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՔ . —

### ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արեւելեան եկեղեցի կ'ըսուի այն նախկին եկեղեցին զոր Քրիստոս հիմնեց Երուսաղէմի մէջ , ուրկէ Նորա առաքեալներն ու աշակերսները տարածեցան ի Հայա-

(\*) Այս և յանդր հոգուուներն հրատարակին խոնք յառելցած են իբրև յառելուածունեան և ամբողջաշնորհ ժամանակակիցներ , ուղարկել էլեւու բանական Քրիստոնեաներ .

բնակ գաւառոս , Փոքր եւ Մեծ Ասիա , Յունաստան , Ե-  
գիպտոս եւ յամնայն արեւելեան կողմանս :

Արեւելեան եկեղեցւոյ գլխաւոր ներկայացուցիչներն  
են հայկական եւ յունական մեծ եկեղեցիք . որք թէ եւ  
ազգաւ , լիզուաւ եւ ծէսով իրարմէ կը գանազանին եւ  
առանձին եկեղեցական իշխանութիւն ունին , սակայն մի  
եւնոյն աստուածային Գլուխն ունին , որ է Քրիստոս :

Արեւամտեսն եկեղեցի կը կոչուի այն եկեղեցին որ  
Հռովմի մէջ հիմնուելով հետզհետէ տարածուեցաւ յԵւ-  
րոպա , յԱվրիկէ եւ ապա յԱմերիկա . այս պատճառաւ  
կը կոչուի նաեւ Հռովմէական կամ լատինական եկեղեցի  
եւ կամ մանաւանդ պապական եկեղեցի , ըստ որում ի-  
րեն զլուխ կ'ընդունի Հռովմի եպիսկոպոսն , որ է Պապն :

Պապական եկեղեցին գՔրիստոս կը ճանաչէ միայն  
անուանա՛ան զլուխ , կոչելով զնա աներեւոյր կամ ան-  
տեսանելի զլուխ , մինչգեռ իրական զլուխ կ'ընդունի  
Հռովմայ Պապն , հակառակ վարդապետութեան Այ գրոց  
որ զՔրիստոս կ'անուանեն միակ զլուխ եկեղեցւոյ :  
Հռովմէական եկեղեցին զՊապն իրեն երկրաւոր զլուխ  
ճանչելուն հետեւանքը սա եղաւ որ զայն ընդհանուր ե-  
կեղեցւոյ զլուխ գաւանեցաւ եւ հետեւապէս Քրիստո-  
սի փոխանորդուրեան ախտղոսը տուաւ Պապին , պա-  
հանջելով որ Քրիստոսի համօրէն եկեղեցին ընդունի Պա-  
պին գերիշխանութիւնն : Սակայն արեւելեան եկեղեցին  
բացէ ի բաց մերժեց Պապերու այս ձեռնարիկն , որք կ'ու-  
զէին Քրիստոսի եկեղեցւոյն վրայ իշխել իրրեւ միապետ  
թագաւոր , յանուն այն խոնարհ Քրիստոսի , որ մերժեց  
թագաւորական փառքն եւ ամեն երկրաւոր պատիւ , ու-  
սուցանելով թէ իւր թագաւորութիւնն երկրաւոր չէ եւ  
յայտնապէս ըսկելով իւր աշակերտաց . « Որ կամիցի ի  
ձենց մեծ լինել՝ եղիցի ձեր պաշտօնեայ » :

Արեւամտեսն եկեղեցին տեսնելով Արեւելեան եկե-  
ղեցւոյ ընդդիմութիւնն ընդէմ պապական գերիշխանու-  
թեան , հերձեալ հրաժարակեց զայն , յորմէ ինքն բաժ-  
նուեցաւ վերջնապէս ԺԴ. գարուն : Հռովմայ Պապերն

իրենք զիրենք գլուխ եկեղեցւոյ եւ Քրիստոսի փոխանորդ հոչակելէ յետոյ հետամուտ եղան նաեւ աշխարհական թագաւորութեան , եւ հոգեւոր ու մարմնաւոր իշխանութիւն ձեռք բերելով սկսան յարեւմուսու ժողովներ գումարել եւ զայնս տիեզերական անուանել , մինչեւ Արեւելեան եկեղեցին չէր մասնակցեր անոնց եւ հետեւապէս այն ժողովներն ալ չէին կրնար լինել տիեզերական : Նոյնապէս պապական իշխանութիւնը ձեռնարկեց նոր կանոններ եւ ծէսեր սահմանել եւ մինչեւ անգամ հաւասոյ նոր վարդապետութիւններ յարմարել , մեղաց թողութիւն վաճառել , եւայն : Իրաց այս ողբաղի վիճակը գայթակղութիւն պատճառելով արեւմտեան ժողովը դոց մէջ , լուտեր անուն Սաքսոնիացի աստուածաբան կրօնաւորը (1483—1546) բողոքեց նորամուտ վարդապետութեանց դէմ , եւ սկսաւ քարողել թէ պէտք է բարեկարգել արեւմտեան եկեղեցին : Նոյնն ըրաւ եւ կալվին ի Ֆրանսա եւ ի Զուլցերիա (1505—1556) եւ այս կերպով ծնաւ Բողոքականութիւնն , որ ծանր եւ աղիտարեր հարուած մը տուաւ պապական եկեղեցւոյն : Սակայն բողոքականութիւնն եւս որ պապական եկեղեցին բարեկարգելու եւ նորամուտ վարդապետութիւնները (պապական գերիշխանութեան , քաւարանի , ներողութեան եւայն) մերժելու օգտակար նպատակաւ սկսած էր , յետոյ յանդգնեցաւ փոփոխել նաեւ հիմնական վարդապետութիւններն , գաղրեցուց Ս. պատարազը , հերքեց Աստուածամօր միշտ կոյս մուացած լինեն , եկեղեցւոյ հօթն խորհուրդներէն միայն երկուքն , այն է մկըրտութիւնն ու հաղորդութիւնն ընդունեց , թէեւ ուրացաւ հացին եւ զինւոյն ի խորհրդեան անդ փոխարկութիւն ի մարմին եւ յարիւն Քրիստոսի , եւ ընդունեցաւ նաեւ այլ մոլորութիւններ՝ քմահաճ մեկնութիւններ տալով Ա. գրոց խօսքերուն : Այս կերպով վարուելով , բողոքականութիւնը ցաւալի հերձուած եւ հարուած մ'եղաւ ընդհանուր քրիստոնէութեան համար , եւ կաթուղիէ ու ընդհանրական եկեղեցւոյ միութենէն դուրս ելնելով , ինքն եւս չկրցաւ միութիւն ունենալ իւր մէջ եւ բաժ-

նուեցաւ բաղմաթիւ աղանդներու , որք իրարու ներհակ վարդապետութիւններ ունին :

Պապականութիւնը բողոքականութեան ճեռամբ ընդունած հարուածէն խրատուելու տեղ , շարունակից իւր խոսոր ճամբուն մէջ : Պօղոս Գ. և Դ. Պապերը գումարեցին Տիրիտենդեան ժողովն (1545—1563) , որ ոչ միայն դպատապարտեց եւ նզովից զբողոքականութիւնն , այլ եւ դատապարտեց եւ նզովից Արեւելեան Ուզզափառ Եկեղեցիներն , զի սոքա չէին ընդուներ իւր նորահնար վարդապետութիւններն (քաւարանի , Հոգւոյն Սրբոյ ի Հօրէ եւ յՈրդոյ բզիսման եւայն) , եւ մանաւանդ Պապին գերիշխանութիւնը՝ Քրիստոսի բովանդակ եկեղեցւոյն վրայ :

Հոռվայական եկեղեցին իբր հաւատոյ մասն հոչակեղով թէ Պապն է Գյունի եկեղեցւոյ եւ միակ փոխանորդ Քրիստոսի , դաւանեցաւ նաեւ զայն անսխալ : Պիսո Թ. Պապն 1870 ին Վատիկանի մէջ ժողով գումարելով , անդ վճռել տուաւ թէ Հօռվմայ Պապն անսխալ է , եւ նզովիել տուաւ այն բոլոր քրիստոնէական եկեղեցիներն , որ չեն ընդունիր Պապին անսխալուրինն իբր մասն հաւատոյ :

Արեւելեան եկեղեցիներէն յունական եկեղեցին ալ թէեւ մի կողմէ Պապին գերիշխանութիւնը կը մերժէր Քրիստոսի համօրէն եկեղեցւոյն վրայ , սակայն միւս կողմէ ինքն եւս կը ջանար իւր գերիշխանութիւնն հասցաակել իւր քրոջ արեւելեան հայկական եկեղեցւոյն վրայ : Յունական եկեղեցին պատճառելով թէ հայք չեն ընդունիր Քաղեղեղոնի ժողովն (Պատր-քէօյ) գումարուեցաւ Եւտիքէսի հերետիկոսութիւնն հերքելու համար , երկար ատեն աշխատեցաւ հայերն ի հնագանդութիւն ածել Ժողովոյն որոշմանց . սակայն Հայք մերժելով հանդերձ Եւտիքէսի մոլորութիւնն , յանձն չառին ճանչել Քաղեղեղոնի ժողովն , զի ոչ միայն անոր չէին մասնակցած , այլ եւ այդ ժողովն յունական պատրիարքը վեհագոյն վճռած էր բովանդակ արեւելեան եկեղեցեաց վրայ : Եթէ հայոց եկեղեցին ընդունէր Քաղեղեղոնի ժողովն , իւր անկախութիւնը կը կորուսանէր եւ յունական եկեղեցւոյ գերիշխանութեան ներքեւ կը մանէր :

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻ

Հեթանոս աղգաց մէջ առաջինն եղաւ Հայ աղգն որ ընդունեց զքրիստոնէութիւն , Թագէսու եւ Բարթողիւմէսու առաքելոց ձեռամբ , որք եկան քարոզեցին զԱւետարանն ի Հայոց եւ հիմնեցին հայաստանեաց եկեղեցին , որ եղաւ անդրանիկ քրիստոնէութիւնն հայոց մէջ մուտ գանելէ յիտոյ , թէեւ մերթ ընդ մերթ հալածամբ կրեց , սակայն տակաւ առ ատկաւ ածեցաւ եպիսկոպոսաց եւ քահանայից ջանիւք եւ քարոզութեամբք , եւ հայոց ընդհանուուր կրօնքն եղաւ Տրդատաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի օրով , որմէ սկսաւ հայոց հայրապետութիւնն :

Ս. Գրիգոր Լուսաւորիչ , Տրդատաց ձեռամբ չարչարուելէ իսոր վիրապը նետուելէ ու հանուելէ յետոյ . Բոլոր աղգին միաձայն հաւանութեամբ , եւ ըստ առաքելական օրինաց , Փոքր Հայոց Կեսարիա քաղաքը գընաց եւ Պետոնդիոս հայրապետէն կաթողիկոս ճեննաղըրուեցաւ ՅՈՒ թուականին : Թագէսու առաքելոյն աշակերտն Թէօփիլոս՝ եպիսկոպոսական աթոռ հաստատած էր ի Կեսարիա , որ եւ կը համարուէր Ա.թոռ Թագէսոսի առաքելոյն հայոց , եւ ըստ որում եպիսկոպոսութիւնն ի թէօփիլոսէ իջած էր անընդհատ մինչեւ ցՂեւոնդիոս . Ս. Գրիգոր Լուսաւորիչ եպիսկոպոսական օծումն ընդունելով ի Ս. Պետոնդիոսէ , ուղիղ զծով ժառանգ եղաւ սրբոց առաքելոցն Թագէսոսի եւ Բարդուղիմեայ :

Ահա այսպէս սկսած է հայոց կաթուղիկոսութիւնն , որ է յաջորդութիւնն Թագէսու եւ Բարթողիմէսու առաքելոց , ի ձեռն Ս. Գրիգոր Լուսաւորչայ , զի թէպէտ սա ի Կեսարիա ճեննաղըրեցաւ , այլ աթոռը փոխադրեց ի Մէծ Հայոց որ էր վիճակ երկուց Ս. առաքելոցն : Ս. Գրիգոր Լուսաւորիչ Վաղարշապատի մէջ կանգնեց ամին հոյակապ եկեղեցին՝ Էջմիածին , յանուն միածին որդուոյն Աստուծոյ : Ս. Գրիգոր Լուսաւորչի յաջորդող որդուոյն Աստուծոյ :

տամ . սակայն քաղաքական պարագայից բերմամբ Հայոց կաթողիկոսական աթոռը փոխազրուեցաւ ի մայրաքաղաքս եւ ի գլխաւոր տեղիս , ինչպէս ի Դուխն (452) , յԱնի (993) , ի Հռոմի պայ (1114) եւ վերջապէս ի Սիս (1294) : իսկ յետ բարձման թագաւորութեանն Կիլիկիոյ , այլ եւս քաղաքական մայրաքաղաք չմնալով , հարկ եղաւ սր հայոց կաթողիկոսական աթոռը վերադառնայ իւր սեփական տեղին , ի Ս. Էջմիածին : ուստի 1441 ին ի Վաղարշապատ գումարեալ ընդհանուր ժողով մը վրձնեց որ կաթողիկոսական Աթոռն վերադառնայ ի կաթողիկէ տաճարն Ս. Էջմիածնի , ուր եւ կը մնայ ցայսօր օրինաւոր յաջորդութիւն առաքելոցն մերոց եւ Լուսաւորիչ հօրն մերոյ Սրբոյն Գրիգորի :

Հայք , Ս. Էջմիածնի ընդհանրական հայրապետութենէն զատ , ունին նաեւ երկու մասնակի կաթողիկոսութիւններ , Կիլիկիոյ եւ Աղթամարայ , որոց առաջինն 1441 էն սկսած է , երբ այն ատենուան կաթողիկոսն Գրիգոր Թ. Մուսաբեկեանց ի Վաղարշապատ գումարեալ ընդհ . ժողովոյ վճռոյն չանսալով , չուզեց յԵջմիածին վերադառնալ եւ մնաց ի Կիլիկիա , եւ իւր մահուանէն յետոյ Կիլիկիոյ հայք շարունակեցին յաջորդաբար ընարել կաթողիկոս . իսկ երկրորդն սկսած է 1114 ին , արծրունեաց թագաւորութեան օրով , Վահայ լճին Աղթամար կղզւոյն մէջ եւ անտի ցայսօր կը շարունակէ . սակայն այս երկոքին մասնակի կաթողիկոսութիւնք են ընդհանութեամբ Մայր-Աթոռոյ Ս. Էջմիածնի , որ է միակ հշխանութեամբ Հայաստանու ամենայն հայոց եւ հովուալեատ Հայաստանեայց եկեղեցւոյ :

Հայոց ակնղնցին քրիստոսի ճշմարիտ եկեղեցին է որ ունի Կ. Պոլսոյ տիեզերական ժողովոյ Հանգանակին մէջ որոշուած նշաններն եւ յատկութիւններն , որք են՝ Սի , սուրբ , կարողիկէ եւ առաքելական : Ըստ առ Հայաստանեայց Ս. Եկեղեցին ամեն օր կ'աղօթէ առ Առտուած վասն միայնոյ , սուրբ , կարողիկէ եւ առաքելական եկեղեցւոյ :

## ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

